

Ա. Ա. ՇՈՑԻԿԵԱՆ

ՀԱԼԱԾՈՒԱԾՆԵՐ



1919

Տպարան «Ասպարհու»-ի
FRESNO, CALIFORNIA

891.99
0-84

19 NOV 20

ՀԱԼԱԾՈՒԱԾՆԵՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՎՃԵԿՆ ՄԵԽԱԾ

ՀՈՌԻՋԻԼ և ՑՈՂԱԿ

ԱՅԱՍՏԱՆ ՀԱՅ ՈԳԻՆ

ԶՈՅԳ ՔԱԶԵՐԸ

ՃԵՐՄԱԼ ԱՍՏՈՒԱԺԸ

ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՃԱՄԲՈՒՆ ՄԷՉ

ԳԵՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱԼԱԾՈՒԱԾՆԵՐԸ ու ՄԱՆՈՎԱԾՆԵՐԸ ԵՄ

Այս գրքի տպագրութեան ծախքը հոգացած է Պրն. Հայկակ Յովսէփեան։ Հրատարակուած է 1000 օրինակ։ Գրքերը Հ. Բ. Լ. Միութեան Ֆրէզնոյի Մասնաճիւղին ձեռամբ պիտի վաճառուին և անոնցմէ գոյացող ամբողջ արդիւնքը պիտի յատկացուի Հայ որբերու։

Դիմել Հ. Բ. Լ. Միութեան Ֆրէզնոյի
Մասնաճիւղին, հետեւեալ հասցէով.

ARM. GEN. BEN. UNION,
C—of Dr. V. K. Tashjian
REPUBLICAN BLDG.
Fresno, Calif.

891.39
5-34

Ս. Մ. ԽՈՑԻԿԵԱՆ

ՀԱԼԱԾՈՒԱԾՆԵՐ

Տպարան «Ասպարեզ»-ի
ՖՐԻՉՆՈ, ՔԱԼ.

1919

ՎԻՇՏԵՆ ՄԵՌԱԾ

Հազիւ քառասուն տարեկան մարդ մըն էր ան:
կջմիածնի վանքը խոնուող փախստականնե-
րուն մէջ անիկա ամենէն աւելի ուշադրութիւն
գրաւողներէն մէկն էր, իր արտակարդ երեսյ-
թով: Բարձրահասակ էր: Նիհար մարմին մը
և կանոնաւոր գծերով դէմք մը ունէր: Անոր
աշքերը լի էին դորովով: Տժգոյն էր: Մեռեալի
նման տժգոյն: Անժամանակ կերպով, արագօ-
րէն, անոր բոլոր մազերը ճերմկած էին: Անի-
կա կը շարժուէր անտարբեր ձեռվ: Անփոյթ ու
անեռանդ էր դէպի ամէն բան: Խիստ քիչ կը
խօսէր: Շարունակ մտածմանց մէջ էր: Յայտ-
նի կ'երևէր, թէ անիկա ծանր, անբնականոն
վիշտ մը ունէր, որմէ կը տանջուէր միշտ, լուս
կերպով:

Երեմիա Դաւիթեան, Տարօնոյ դաշտաշ-
խարհին զաւակն էր: Ծնուած ու մեծցած Մշոյ
Ս. Կարապետ Վանքին մօտ գտնուող հայ գիւ-
ղի մը մէջ: Նահապետական, մեծատուն ընտա-
նիքի մը անդամը: Առաջին անդամն էր, որ ա-
նիկա, կեանքին մէջ, իր ծննդավայր գիւղին



63526-67

Հեռացած էր և այլոց հետ եկած, ինկած էջմիածնի Վանքը:

Անոր տարագրութեան սկատնառը բացայացած էր: Օր մը յանկարծ զարհուրելի փոթորիկ մը բարձրացած էր իր խաղաղ գիւղին մէջ: Անօրինակ, աննախընթաց, անքնական մըրիկ մը: Բիւրաւորներէ կազմուած մարդակերպ հըրէներու ջոլիքներ, ամէն կողմէ շրջապատած էին գիւղը: Հայ գիւղացիք կրցած ինքնապաշտպանական ջանքերնին թափած էին: Ու տեղի տուած վերջապէս, անհամեմատ մեծ ուժով վրանին յարձակող դահճաղործ խուժաններուն առջև: Կանանց աղաղակներով, երեխայոց ճիշերով, մարդոց գոչիւններով և հրազէններու պայթիւններով գիւղին մթնոլորտը լեցուած էր: Հրդեհուած աներու ու խոտադէղերու ծուխերէն երկինքն ու արեւ վարագուրուած: Արինը, մահն ու աւերը ամէն դի: Ի վերջոյ, փախչողը միայն աղատուած: Եւ փախցուելով, համատարած աղէտէն զերծանողներէ մէկըն աւ երևմիա Դաւիթեանն էր:

Ահանի, Հոդետանջ երազի մը ու մարդուն արիւնը սառեցնող մղձաւանջի մը նման, անոր աչքերոն առջևն էին շարունակ այն ամենը զոր տեսաւ ան: Իրական մեծագոյն եղերեզութիւն մը: Իր ամբողջ մեծ ընտանիքին անդամները, կին թէ մարդ, տարէց թէ գեռատի, ինկած էին ի մահ, յարձակող անօրէններուն դէմ

մղուած անհաւասար կառին մէջ: Ու ինքը, իրենց այրուող տան առջև, զգետնուած էր վիրաւոր: Մահն անխուսափելի էր անոր համար, եթէ անիկա մնար գժոխք մը դարձած հայրենի գիւղին մէջ: Գիշերուան մութին, սակայն, տիրող բռնամահէն վրիպելով վերապրող երկու համար գիւղին աղգակիցներ, կին մը և մարդ մը, տեսնելով անոր ողջ ըլլալն ու շարժելու անկարող վիճակը, զայն գետնէն վերցուցած և տարած էին իրենց հետ: Գիւղէն բաւական հեռու, ապահով վայրի մը մէջ, հնար եղածին չափ խնամած էին անոր վերքը, որ ծանր չէր: Ու երբ որ խելքը գլուխն եկած ու ամէն ինչ ըմբռնած էր երեմիա Դաւիթեան, սկսած էր մեղագրել իր ագատարարները, թէ ինչո՞ւ զինքը գիւղին մէջ թողած էին, որ մեռնիք: Մեռնիլը շատ աւելի քաղցր ու ցանկալի էր անոր համար, քան թէ ողջ մնան ու յուսահատ տառապիլը: Կին, զաւակներ, ծնողներ, եղայրներ, քոյրեր և բազմաթիւ աղգականներ ու աղգակիցներ նահատակուած էին: Ի՞նքը ինչու ապրէր ու շարունակ անոնց դառն սուզգ կրէր: Սակայն և այնպէս, զինքը փրկող բարի Սամարացի երկու աղգակիցները, իր ըրած տրտունջներուն, գանգատներուն ու յանդիմանութիւններուն կարեւորութիւն տուած չէին: Եւ զայն, քիչ մը ի վիճակի հասցնելով, իրենց հետ առած, քալած էին զաղթի մեծ ճամբռուն մէջէն: Վերջապէս ա-

ղէտազերծ հայ փախստականներու մեծ խումբի մը միանալով, անոր հետ կովկաս մտած եւ հասած էին էջմիածին:

Երեք ամիս անցած էր այն օրէն ի վեր, երբ որ Երեմիա Դաւիթեան եկած էր էջմիածնի վանքը: Բայց երթալով, հետզհետէ, դէպի լաւ ըստ դարձած: Միշտ թոյլ էր, վատոյժ: Աստիկա իր յարածուն հնհնութներուն ու տուայտանքներուն մէջ, միշտ աւելի շիւայր վիճակ մը ունէր: Ո՛չ ուտել ու խմել կ'երեար անոր աչքին և ոչ ալ քուն ու հանգիստ: Աշխարհ ամբողջ անոր համար ոնէ արժէք ու կարեւորութիւն չունէր: Կենդանի մեռեալ մըն էր անիկա, որ կը սպասէր գերեզմանի կոչին: Ու այդ կոչը կը յապազէր, հակառակ առ Աստուած ըրած իր այնքան պաղատանքներուն: Երբ որ էջմիածնի փախստականաց մէջ վարակիչ սուր հիւանդութիւններ գոյացան և օրուան մէջ հարիւրաւոր թշուառներ կ'իշնէին ի հող, Երեմիա Դաւիթեան, անվախօրէն, անոնց մօտեցաւ: Մինչդեռ ուրիշ շատեր կը փախչէին համաճարակ ախտերու ենթակայ եղողներուն մերձանալէ, ինքը խումբ մը անձնուէր գործիչներու շարքին մէջ մտաւ: Եւ սկսաւ ծառայել ախտավարակներու խնամատարութեան գործին, որքան որ կը ներէին իր տկար ուժերը: Մահէն բնաւ չէր քաշուեր: Մահացու ախտէ մը վարակուիլ իրեն համար բարեբախտու

թիւն մը կը համարէր: Այս պարագային ներքեւ, անիկա բնաւ մտքովն իսկ չէր անցըներ, թէ իր ըրածը ծառայութիւն մըն է, օդնութիւն, անձնուէր զոհողութիւն, ևայլն: Երկար ժամանակ, այսպէս, մինչև որ համաձարակ բոլոր ախտերը անհետացան էջմիածնի փախստականներու շրջանակներէն, Երեմիա Դաւիթեան անվարձ կերպով ու իր թոյլ ուժերը լարած, աշխատեցաւ հիւանդարաններուն մէջ: Ու բան մը չեղաւ:

Վերջապէս, սակայն, զինքը մահուան կոչելու մասին իր ըրած աղերսագին խնդիրքները, այլևս շատ ժամանակ չանցած, լսեց բարին Աստուած: Ու օրին մէկը, Երեմիա Դաւիթեան հիւանդացաւ: Անիկա իր դետնամահճին մէջ պառկած մնաց: Զի կրցաւ շարժիւ: Զայն տարին Վանքի փախստականներուն յատուկ հիւանդանոց մը: Անոր խելքը գլուխն էր այնու ամենայնիւ: Անիկա գիտէր, թէ պիտի մեռնէր: Իր մահուան ժամը հնչելու վրայ էր արդէն: Ուստի գոհ էր, որ ալ ցաւ ու վիշտ պիտի չի զգար: Այլևս պիտի չի շարշարուէր: Պիտի ազատուէր արգար ու բնական կերպով մը, իրեն համար գեհն մը դարձած այս աշխարհէն: Ու կը հաւատար հաստատապէս, թէ իր կորսնցուցած սիրելիններու հոգիններուն պիտի միանար ինքն ալ հողւով:

Վանքի բոլոր փախստականները լսեցին ա-

նոր հիւանդանալուն ու մահամերձ վիճակի մը
հասնելուն լուրը : Շատեր արդէն զիտէին անոր
ու պատմութիւնը : Իրենք ալ ունէին նոյն կար-
գի պատմութիւններ : Բայց կ'ընդունէին, թէ
Երեմիա Դաւիթեանինը ամենէն ողբերգական
տեսակներէն է : Եւ ուստի, իփստ շատ կը կա-
րեցէին անոր : Կը համարէին զայն ճշմարիտ
կենդանի նահատակ մը : Վանքի միաբաններէն
ոմանք ալ այցելութիւններ կ'ընէին և միթեա-
րական իօսոքեր կ'ուղղէին անոր : Ասոնք չէին
զիտէր, ի հարկէ, թէարդէն անիկա, հետզհե-
տէ, միշտ աւելի մէծ սփոփանք մը կ'զգայ, քա-
նի մահուան սառն պողպատաթեւերը կը
շըջապատէին զինքը :

Երբ որ իր հոգեվարք վիճակին հասաւ,
դարձեալ ուշքը վրան, սկսաւ ժպտիլ չուրջը
զանուողներուն : Զէր խօսեր թէն, բայց, մերթ
ինդ մերթ բացուող աչքերուն մարած նայ-
ուածքներովք կը ջանար հասկցնել ամենուն,
թէ ինք ուրախ է, շատ երջանիկ այլիս : Զինքը
շատ սիրող վարգապիտ մը, նուիրական պար-
ականութիւն համարեցաւ անոր սիրութիւն
տալ, վերջին պահուն : Սուրբ Հայոց, աղօթք-
ներով, հաղորդութեան խորհուրդը սկսաւ կա-
տարել : Եւ սակայն, մահամերձին բերանն այլ
ևս գոցուած էր : Անոր ակոաներու շարքերն ևս
իրարու փակած : Ուստի վարդապետը, սրբու-
թեան մասնիկը քսեց անոր շրթունքներուն : Ա-

պա խաչակնքեց զայն և արտասուօք ու ջերմե-
ռանդեամբ գլուխ մը աւետարան կարգաց անոր
վրայ :

Իր վերջին չունչն արձակելէ առաջ, Երե-
միա Դաւիթեան, անդամ մը ևս տեսաւ հայրե-
նի զիւղն ու ընտանիքին բոլոր անդամները : Ա-
մենն ալ ճերմակներ հագած և մարտիրոսական
պսակներով զարդարուած էին : Ու ընտանիքին
ծերունի հայրը, որ ձեռքը բռնած էր ուրիշ պր-
ուակ մը, զինքը կը կանչէր իր մօտ : Անիկա մօ-
տեցաւ իր հօրը : Անոր ձեռքէն ընդունեցաւ
մարտիրոսութեան պսակը : Եւ իր բոլոր սիրե-
լիներուն հետ ողջագուրօւեցաւ : Այն ատեն
անոնք, բոլորն ի միասին, իրենց թևերը չար-
ժելով, բարձրացան Հայրենեաց մասախլա-
պատ, մութ հորիզոնէն վեր, դէպի երկնային
լոյսաշխարհները :

Այսպէս, Երեմիա Դաւիթեան, իր սե, մեծ
վիշտէն շարունակ տանջուելով, մեռաւ : Բայց
անիկա, մեռնելու վայրկեանին, իր մաքուր,
պայծառ հոգւովը տեսաւ, թէ անանց երջան-
կութեամբ մը կը փառապսակուի, կորսնցու-
ցած սիրելիները վերագտնելով ու անոնց հետ
այլես անբաժանորէն ապրելով յաւիտեան :



ԱՆՍԱՍԱՆ ՀԱՅ ՈԳԻՆ

ՊՈԼՍԵՆ ՅՈՒՆԱՍՏԱՆ

Ճիշտ իր տասնեւութ տարեկան հասակին մէջ կը դառնուէր Պարոյր, երբ դէպքերն այնպէս առաջնորդեցին, որ անիկա սորվի կեանքի փորձառութեան փաքրիկ դաս մը։ Անիկա կը յաճախէր Պոլսոյ Գալաթա արուարձանի Հայոց Կեդրոնական Վարժարանը։ Իր ուսմանը մէջ աշքառու յառաջդիմութիւն մը ցոյց կուտար։ Եւ ինչպէս իր ծնողքը, նոյնպէս գպրոցին ուսուցիչները փայլուն ապագայ մը կը նախատեսէին անոր համար։ Բայց թուրքիոյ գերմանական ու աւստրիական կայուրութեանց հետ զինակցելով համեւրոպական պատերազմին մէջ մտնելը, ինչպէս անհամար հայերու, նոյնպէս Պարոյրի ներկան ու ապագան տակնուվրայ ըրաւ, խորտակեց։ Կեդրոնականի հայ ուսանողաց նկատմամբ արգէն վաղուց մեծ հակակըրութիւն մը ցոյց կուտար Պոլսոյ կառավարու-

թիւնը։ Միշտ կասկածանօք կը նայէր անոնց վրայ։ Ու նորագոյն իր քաղաքական ուղղութեամբը, աւելի սասատիկ հալածանք մը սկսած էր անմեղ կեդրոնականցիներուն հանդէպ ալ։

Իսկ Պարոյր, իր բնակած թաղին սատիկանութենէն տեսակ մը հսկողութեան ենթակայ եղած էր արգէն, հակառակ իր բոլոր զգուշական վարձունքներուն։ Պարոյր իր ծնողաց հետ խորհեցաւ ու գուշակեց, թէ այդ անուղղակի հսկողութեան վերջը ուղղակի և անխուսափելի ձերբակալութիւն ու բանտարկում պիտի ըլլար։ Նոյն իսկ, թերես աքսոր ու մահ վիճակուէր իրեն։ Այդ միջոցներուն արգէն մը սաւորագիան և աչքի իյնող հայէր կը ձերբակալուէին Պոլսոյ մէջ շարունակ և անոնցմէ շատեր կը զրկուէին աքսոր։ Իսկ Հայաստանի ու Կիլիկիոյ մէջ սկսուած էր հայկական կոտորածներն ու տեղահանութիւնները։ Արդ, Պարոյր, իւ հօրն ու մօրը հաւանութեամբը որոշեց Պոլսէն փախչիլ ունէ կերպով։ Եթէ յաջողէր փախչիլ, ծնողքը կառավարութեան պիտիտի ըսէին հարկ եղած ժամանակ, թէ չեն գիտեր ի՞նչ եղած է իրենց զաւակը։ Բայց անշուշտ գիւրին բան մը չէր այդ փախուստի ծրագիրն իրագործելը։ Թուչունն իսկ այդ միջոցներուն չէր կը նար Պոլսէն դուրս սուրալ ազատ։ Այնու ամենայնիւ, չնորհիւ իր գիտցած յունարէնին և կեանքը ազատելու համար տըւած կարեսը կաշուքներուն, Պարոյր գիշեր

մը, մութին, միջոցը գտաւ և գնաց մտաւ Պոլոյ նաւահանդիստին մէջ սպասող յունական նաւ մը : Եւ այդ նաւով ժամանեց Յունաստանի Պիրէօն ծովեղերեայ քաղաքը : Բայց Պիրէօնի մէջ անիկա չի մնաց երկար : Եւ անցաւ Աթէնք, ուր յոյս ունէր, թէ գործ կը գտնէ և կ'ապրի ժամանակ մը, մինչև որ Թուրքիոյ քաղաքական կացութիւնը նպաստաւոր հանգամանք մը կը ստանայ և ինք կը վերադառնայ Պոլիս, իր ձնողաց մօտ :

ԱԹԷՆԵԱՆ ՀՐԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒԻՆ ՄԷԶ

Քիչ մը զրամ ունէր մօտը Պարոյր, զոր կը դործածէր վերջին ծայր ինայողութեամբ : Մէկ կողմէն կ'երթար ունեցածը և գնացածին տեղը չէր լցուեր բնաւ : Իսկ Աթէնքի պէս տեղի մը մէջ գործ գտնելը շատ դժուար էր, մանաւանդ օտարականի մը համար, չոդ չէր թէ անիկա ծանօթ ըլլար նոյն իսկ յունարէն լեզուին : Աթէնք օտար երկրացիներու համար մասնաւորապէս շրջադայութեան և զրամ ծախսելու քաղաք մըն է առհասարակ : Պարոյր իջևանած էր համեստուկ թաղի մը մէջ գտնըւող յունական պանդոկ մը : Եւ կը բնակէր վորուիկ չարաթավարձ մը ունեցող խցիկի մը մէջ : Ճաշարաններ ու սրճարաններ երթալէ կը ըդգուչանար, աւելորդ ծախսեր չընելու համար : Ալ պատրաստ ուտելիքներ առնելով, կուգար

իր փոքրիկ սենեակը և այն տեղ կը ճաշէր : Գործի համար խօսած էր ամէն կողմ և հանդիպողին, առանց քաշուելու : Եւ ամէն տեղ ալ Պարոյրին ըսած էին, որ եթէ ուղածին պէս յարմար գործ մը ըլլայ, լուր կուտան իրեն : Պարոյր մտածեց, թէ լաւագոյն է քիչ մը պըտաիլ ու ծահօթանալ Աթէնքի բոլոր գեղարուեստական ու հնարանական հրանշակերտներուն, մինչև որ իր ուժերուն համապատասխանող գործ մը երեան դար :

Արդէն Պարոյր խիստ կը հետաքրքրուէր ինչպէս Եգիպտոսի և Իտալիոյ, նոյնպէս Աթէնքի սքանչելիքներով : Դպրոցի դասարանական նստարաններուն վրայ, շատ անգամներ երազած էր տեսնել, հայոց ազգային-պատմական յիշատակարաններէն ևտք զանոնք իս : Հայաստան, Կովկաս ու Կիլիկիա այցելելու և հայկական նուիրական հնութիւնները դիտելու վայելը բմբրչնած չէր տակաւին : Բայց զոնէ այժմ Աթէնքի դասական կառուցուածքները մօտէն տեսնելու հնարաւորութիւնն ունէր : Ուստի պէտք էր, որ օգտուէր այդ պատեհութենէն : Եւ սկսաւ, որպէս Եւրոպացի ու ամերիկացի պրօսաշրջիկ, հետաքննական ու շաղըրութեամբ պտտիլ Պէրփլէսաչէն չքնաղ քաղաքին ամէն կողմը : Այսպէս, Պարոյր հետրզհետէ այցելեց Աթէնեան կաճառը, գրադարանները, համալսարանը, եկեղեցիները,

թատրոնները, հասարակական գանազան հիմ-
նարկութիւնները ու թանգարանները, որոնք
լի էին պատմական, հնագիտական ու գեղար-
ուհաստական գանձերով: Հանրային պարտէզ-
ներու մէջ գտնուող գեղեցիկ արձաններէն մաս-
նաւրապէս կորա Բայրընի նուիրուած դիցե-
րեոյթ յուշակերտը մեծ հիացում պատճառեց
անոր: Անիկա տեսաւ նոյնպէս Յունաց թագա-
ւորին պարզացն պալատը, Աղմապիական խա-
ղավայրը և Սոկրատի բանտը, որ չըջապատ-
ուած է երկաթեայ վանդակով մը: Գնաց ապա
Թէսէօնի բազմագարեան պատկառելի տաճա-
րը, որ 32 սիւներով զարդարուած է և ցարդ
կը մնայ անկործան: Աւզդուեցաւ յետոյ դէպի
Ֆիլոպապը, Ադրիանը, Դիոսը, Պրօպիլէն,
Պարթենօնը: Բայց այս դիցան ու սիստավայրը մէկ օր միայն այցելելով չի զն-
հացաւ: Անիկա շատ ու շատ անգամներ մա-
զրցեցաւ բլուրներէն ի վեր, ելաւ պտտեցաւ և
նստաւ ու վերացած խորհրդածեց երկարո-
րէն Ակրօպօլի բարձանց վրայ, Փիդիասեան
հանձարին ձեռամբ կանգնուած ու մասսամբ այլ
և աւերակ դարձած սիւնազարդ հսկայ տա-
ճարներուն առ ընթեր:

ԵՐԱԶԻ ԴԻՊԻ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Կարճ ժամանակ մը այդ հետաքրքրաշարժ
այցելութիւններու առթած գեղեցիկ ապաւո-

րութեանց տակ ու գերահմայ երազներուն մէջ
օրօրուեցաւ Պարոյր: Բայց ցուրտ, զառն ու
զաման իրականութիւնը ցցուեցաւ վերջապէս
էր առջև, սոսկալի երեսոյթով մը: Ունեցած քիչ
մը գրամը սպառելու վրայ էր արդէն: Այլևս
հազիւ շաբթուան մը նեղ, նուազ ապրուստին
բաւականող ստակ մնացած էր քովը: Ու ինք
տակաւին գործ մը չէր գտած: Յոյս մըն ալ
չկար զբաղման մը հետեւելու: Պարոյր
Աթէնքի հայոց փոքրիկ չըջանակէն ալ
իր փափաքած ձեռով, այսինքն յարմար աշխա-
տանք հայթայթող ձեռնուութիւն մը չի տե-
սաւ: Հայոց եկեղեցւոյ Հոգաբարձական Խոր-
հուրդը այսքան մը միայն ըստ Պարոյրին, թէ
շատ նեղը մնալու պարագային, իրեն կրնար
փոքրիկ նպաստ մը տալ, որպէսզի անօթի չի
մնար: Սակայն այդ յուսազրութիւնը իսկապէս
նշանակութիւնէ զուրկ էր Պարոյրի համար: Ա-
նիկա բնաւ չէր ուզիր գլուխ ծռել, այդ աստի-
ճան նուաստանալ, նպաստ ինդրել և այլոց օգ-
նութեամբ անպրիլ: Ամօթ կը սեպէր, ո բձեռքը,
ուաքը բոնող իրեն նման թարմ երիտասարդ մը
անօթի մնար և ուրիշն տուած ողորմութեամ-
րը ապրէր:

Աւստի վճռեց, որ իր գրամը բոլորովին
հատնելուն պէս, այլևս չի սպասէր յարմար
զբաղման, այլ սկսէր ուկէ աշխատանքի, Հոդ
չէ թէ ըլլար ատիկա ծանր, իրեն անյարմար:

կաւ է անպայման, կ'եղբակացնէր անիկա,
 բեռնակրութիւն ընել, քիչ մը շատ չարչարութիւ
 և իր արժանապատութեան զգացմանց անկման
 հետեանքով գոյացող ներքին փոթորիկներէն,
 տառապանքներէն և հոգեկան վրդովմունքնե-
 րէն ազատ ըլլալ: իր ծնողաց հետ թղթակցելու
 մխիթարութենէն զուրկ էր արդէն բոլորովին:
 Ո՛չ անոնցմէ նամակ կուզար իրեն և ո՛չ ալ ինք
 կրնար զրել անոնց ու զանոնք փորձանքի մէջ
 ձգել: Բայց ո՛րքան կարօցած էր զանոնք: Եր-
 րեմն կուլսր դասնապէս, Հալածանքներու
 պատճառաւ անոնցմէ բաժնուելուն համար:
 Ինքն իր ցաւերուն մէջ ամփոփուած, Պարոյլ
 այսպէս զիշեր ցորեկ կը մտածէր, յուսալից և
 փափաքելի ելք մը գտնելու նպատակաւ: Միե-
 նոյն ժամանակ կը թափէր չանքեր և միշտ նոր
 դիմումներ ու խնդրանքներ կ'ընէր ատդին ան-
 դին, յարմար զործ մը ձեռք ձգելու վերջին տ-
 կընկալութեամբ մը: Այս կերպով, արդէն Ա-
 թէնքի շատ մը փողոցներու խանութպաններուն
 լու ճանչուոր մը եղած էր Պարոյր իր համակր-
 րելի երեսյթով ու ատքարիւն, մարդամօտ բլ-
 նաւորութեամբ: Բոլորն ալ զինքը կը կոչէին
 Միքրոս Արմենոս: Այս Փոքրիկ Հայը, յոյն
 այլ շրջանակներու մէջ ալ սկսած էր տակաւ
 դասնալ ծանօթ դէմք մը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈՅՆԻ ՄԸ ՀԱՆԳԻՊՈՒՄԸ

Իրիկուն մը խիստ շատ յուսահատեցաւ, իր
 կեանքին մէջ առաջին անդամ ակամայօրէն
 պանդիսաղ և օտարութիւն ցաւերու մէջ ու թըշ-
 ուառութեան զիրկն իյնող այդ Հայորդեակը:
 Ու այդ յուսահատութեան արդիւնքն այն է-
 զաւ, որ տղան վերստին և այս անդամ վերջ-
 նականապէս ու հաստատօրէն վճռեց միւս օրին
 երթալ Պիրէօն ու նաւահանգիստը և կամ մաք-
 սատան մէջ բեռնակրական աշխատութիւն մը
 ընել, իր օրապահիկը ճարելու համար: Եթէ
 այդ ալ չի յաջողէր, ըստ իր տուած որոշման,
 ովտի մտնէր ուէ շողենաւի մէջ, հնոցպանու-
 թիւն ընել յանձն առնելով: Վասահ էր, թէ
 Պիրէօնի մէջ այդ կարգի գժուարատար զրա-
 զում մը գէթ պիտի կարենայ գտնել յամենայն
 զէպս, քանի որ ինքը առողջ է, յունարէն զի-
 տէ և քիչ վարձքով ալ կը դահանայ: Միենոյն
 ժամանակ, աշալլջօրէն պիտի հետամտէր լա-
 ւագոյն գործի մը տիրանալու համար, եթէ
 Հնար ըլլար: Ու այդպիսի պատեհ առիթ մը
 ներկայանալուն, պիտի օգտուէր բնականարար
 անկէ և անմիջապէս փոխէր իր պարապմուն-
 քը: Այս պարագաներուն տակ, անիկա խորհե-
 ցաւ, թէ զպրոցի և ուսման բնաւ չէր կրնար
 հետեւիլ անշուշտ, չի նայելով որ մտաւորապէս
 յառաջ երթալը անչափ սաստիկ կը սիրէր ու կը
 ձգտէր անոր հոգեին թափով մը: Խնկած էր

յանկարծ, անժամանակ կերպով, կեանքի դառնապարհակ գործնական գովրոցին մէջ: Պէտք էր, հետևաբար, առ այժմ նախ իր գոյշութիւնը պահպանէր անկախորէն և առա միջոցներ գտնէր ինքնազարգացման:

Այս եղակացութեանց յանդելէ ետք, անիկա այդ իրիկուն չուտ մը մտաւ անկողին, որպէսզի միւս առաւոտ կանուխ ելլէր և դիմէր իր նպատակին: Երբ որ առաւոտ եղաւ, Պարոյր հազնուելով զուրս ելաւ իր սենեակէն: Ու մինչ, իր յարկի սանդուզներէն վար իջնելով ուղղուեցաւ դէպի դուռ, նկատեց, թէ ծերունի յոյն զօրապէտ մը կանգնած էր դուրսը և կր խոսակցէր պանդոկատէրին հետ: Պանդոկապետը զօրաց պետին ցոյց առւաւ Պարոյրը և ըստ թէ աշաւասիկ այդ է այն Հայ տղան զոր ինք իր հարցնէր ու կը փնտոէր: Պարոյր նախ վախցաւ: Զի կարծեց, թէ յոյն կառավարութեան կողմէ կուզար այդ զինուորականը և թէ Յունաստանի պէս ազատ երկրի մը մէջ ալ ինքը պիտի հալածուէր անարդարօրէն: Բայց զօրականին ուրախ ժամփոր միամիտցուց ապա զինքը: Եւ զարմացմամբ ու չուարձամբ սպասեց, թէ ի՞նչ պիտի ըլլար այդ հանդիպման արդինքը: Զօրագլուխը, այն ատեն, Պարոյրին մօտեցաւ ու բաւ անմիջապէս, թէ ինքը հայտնէր հելլէն մըն է: Լած էր բերնէ բերան, թէ յունարէն զիտցող և լքուած հայ տղեկ մը կար

Աթէնքի մէջ: Եւ ահա ինքն եկած էր, որ զայն առնէր, տանէր իր տունը ու անոր պաշտպան ըլար:

ԺՊԾՈՒԽՆ ԲԱԽՏ

63526-67

Հաւատալ չուզեցՊարոյր առաջին անդամ, իր տեսածին ու լսածին: Սակայն զինքն ուրախացնելու քնոյթ կրող վերոյիշեալ խօսքերը դարձեալ լսեց յոյն զօրապետէն, որ Աթէնքի մօտ գտնուած Ֆալէրօ արուարձանէն կուզար քաղաք: Այդ արուարձանին մէջն էր անոր տունը: Ծերունի զինուորականը սկսաւ աւելի մահրամանօրէն պարզել Պարոյրին, իր ունեցած մտագրութիւնը: Պատմեց, թէ վերջին Հելենօ-Թուրք պատերազմի միջոցին իր կեանքը փրկած էր յոյն բանակին մէջ գտնուող կամտուոր հայ զինուոր մը: Եւ ուստի ինք հայերը ո՛չ միայն չափ կը սիրէր, այլ նաև պարտք ու փափաք կը զգար երկար ատենէ ի վեր, որ անոնցմէ մէկուն զոնէ բարիք մը ընէր: Ահա առիթը ներկայացած էր այսօր, իր եղձը կատարելու: Ինքը հարուստ էր բաւական: Բայց զմւակ չունէր: Ու այդ թշուառ հայ տղան, իր տան մէջ առնելով, պիտի ընէր հոգեզաւակ: Պարոյր իսկոյն յիշեցուց զօրապետին սակայն, թէ ինք ունէր սիրելի ծնողք և թէ անոնցմէ չէր կրնար հրաժարիլ յաւիտեան: Այն ատեն յոյնը յայտարարեց, թէ հոգ չէ, այդ



որդեզրութիւնը թող ըլլայ ժամանակաւոր : Աւ
այդ ժամանակից ընթացքին, Պարոյր պիտի եր-
թար դպրոց, հետևէր բարձր ուսման եւ իր
նախասիրած ժամանակիտութեան :

Յոյն զօրավարին և Պարոյրի միջն կնքը-
ւող բանաւոր գաշնազրութեան մէջ հետեւեալ
յօդուածներն ալ կային : Պարոյր պատ ըլլա-
յու էր իսպառ իր ապկային զգացքանց ու կրօ-
նական զաւանութեան մէջ : Անիկա ուղած ատե-
նը, առժամանակեայ կերպով և կամ թէ ընդ
միշտ, պիտի կարենար երթալ նաև հայրենիք,
Կ. Պոլիս, իր ճնողաց քով : Այսու ամենայնիւ,
Պարոյր պահ մը ինքնամփոփ և լոփի խորհե-
ցաւ : Աչքին առջն բերաւ իր կրած նեղութիւն-
ները մինչև այդ ժամանակ : Երեակայեց ժա-
նաւանդ, Պիրէօնի մէջ իրեն պատահելիք ներ-
կայ ու ապազայ ծանր վիճակները : Ու անպա-
տեհութիւն մը և ուէ աննպաստ պարազայ չե-
զտաւ այէ կարդապրութեան մէջ : Ժպտուն,
բարեխներով լի և երջանկարար բախս մըն էր,
որ կը ներկայանար իրեն անակնկալ կերպով :
Մասձեց, թէ կատարեալ յիմարութիւն մը պի-
տի ըլլար իր ոտքը եկող այդ հազուազէս առի-
թէն անմիջապէս չօգտուիլը և դեռ ևս վարանի-
լը : Աւստի անիկա յայտնեց իր վերջնական
չաւանութիւնը զօրապետին, երախտագիտա-
կան խօսքերով հանգերձ : Եւ երկուքը միասին,
գնացին չափակ ժալէրօ, իրենց տունը :

ՀԵԼԼԵՆ ՄՇԱԿՈՅԹԻՆ ԵՐԳԻՉՆԵՐԸ

Երբ որ տան գոնէն ներս մտան անոնք,
ժամանակաւոր հայրն ու որդին, ոչ-մշտնջենա-
կան մայրն ալ, ամուսնոյն պէս ծեր կին մը,
փաթթուեցաւ Պարոյրին գորովազեղ թափով
մը և զայն համբուրեց, որպէս իր հարազատ
զաւակը : Գեղեցիկ լուրը չուտ տարածուեցաւ
ամէն կողմ : Նոյն իսկ Աթէնեան լրագիր մը
յիշատակութիւնն ըրաւ այդ պատուաբեր զէպ-
քին և գովեց զօրապետին մարզասիրական ըզ-
դացումները : Եւ ահա տունը եկող հիւրերուն
հաշիւը չի կար այլ ևս : Հիւրերը, բոլոր, բա-
րով ու հազար բարով եկար, կ'ըսէին Պարոյ-
րին : Իսկ անոր ծերունի հոգեծնողաց աչքերը
կը լուսէին, իբրև թէ անառակ որդի մըն էր ետ
զարձած և կամ թէ վաղուց կորուսող անոնց
մէկ զաւակը զանուած է յանկարձ : Այս-
պէս, քանի մը օր չարունակ, յոյն զօրականին
տան մէջ կատարուեցաւ հիւրենդունելութիւն :
Եղան ուրախութիւններ, ինձոյքներ և պարա-
հանդէսներ : Այսուհետեւ հոգեհայրիկը կամե-
ցաւ որ, Պարոյրին անունը, զոր կ'ըսէր թէ
դժուար է արտասանել, նիկօ գրուի : Եւ հոգե-
զաւակը լայնամտօրէն, հաւանեցաւ այդ նոր
անուանակոչման, յարգելու համար իր պաշտ-
ողանին կամքը : Նիկօն եկաւ, նիկօն գնաց : Այս
էր այլևս թաղեցի անզբաղ հելլէնութիւններու ի-
րարու փոխանակած խօսքերը : Ու նիկօին վր-

րայ ամեն կողմէ կը թափուէին կարեկցական
յորդարուխ զգացումներ, բուռն համակրանք,
սէր, գուրգուրանք, շոյանք ու փայտայանք:

Պարոյր սկսած էր այլես դպրոց յաճախել:
Սակայն անիկա այդ միջոցներուն մանաւանդ,
իիստ չատ կը դրաղէր օրուան քաղաքական ու
ազգային աննախանթաց դէպքերով: Խելքը ու
միտքը չարունակ կը թուչէին դէպի հայ երկիր,
որ այլես կատարեալ դժոխք մըն էր դարձած:
Թերթերուն մէջ կը կարդար ամէնը օր իր ազ-
գին կրած զարհուրելի և անպատում աղէտնե-
րը: Կը յուղուէր սաստիկ: Ու անիկա իր զգա-
ցումները կը յայտնէր ամենուն անվերապահօ-
րէն: Պարոյր կը ջանար այդ կերպով ծանօթ
յոյն շրջանակներուն մէջ յառաջ բերել աւելի
ջերմ զգացումներ իր խաչուող ցեղին հանդէպ:
Բայց ցաւալին այն է, որ արդէն, սկիզբէն իսկ,
Պարոյրի բարեհամբոյր ու բարեհամբաւ պաշտ
պաններու փորերուն մէջ մտած էր սատանան:
Ու եղած պայմանադրական խոստումներն ա-
նոնք կը սկսին հետզհետէ առաթուր կոխսաու,
մոռնալ: Պարոն հայրիկցուն, աւելի մեծ ոգե-
որութեամբ մը, հիմա աղուն կը պատմէ ու
անոր առջև կը պանծացնէ Հելլէնութեան փառ-
քը բանաստեղծորէն, Հոմերեան դասական
բարձր ոճով և Դեմոսթենեան հրաշալի ճար-
տասանութեամբ: Անիկա կ'ըսէ, թէ բովանդակ
տիեզերքին մէջ ամենանդերազանցելի են հել-
լինական ազգը, լեզուն, գրականութիւնն ու

գեղարուեստը: Տիկին մայրիկցուն ալ իր կար-
գին, Օթօղոքսութեան երկնային բարձրագոյն
առանձնաշնորհումներուն վրայ կը սկսի ճա-
ռել ամենաբարեկացածիկ բանաձերով: Ապա,
այր ու կին, ի միասին, մոլեռանդօրէն, արհա-
մարհական ու նախատական արշաւանք մը կը
սկսին հայ ազգին ու եկեղեցւոյն հանդէպ: Աւ
աննման զոյդ հսետորները, կ'եղրակացնեն
վերջապէս, թէ վայել ու արժա՞ն է միթէ Նի-
կօին նման գիտակից տղու մը, դեռ ևս պատ-
կանիլ այն տեսակ ազգութեան մը, որ իր եկե-
ղեցին մէջ հազորդութեան փոխարէն, զգա-
բով բերանը գրած է ուրիշ տեսակ և անունը չի
տրուելիք բան մը....

ԹՈՂԻՉ ՍԻՐԵՆ ՄԸ ԲԵՄԻՆ ՎՐԱՅ

Լստ այդ յոյներուն, իրենց մէջ բերած
վերջին անվիճելի, անհերքելի ու անհանդուր-
ժելի փաստին առջև այլես պէտք էր, որ ան-
պայման տեղի տար Պարոյր, եթէ անիկա տը-
գէտ համբակ մը ու ապուշ արարած մը չէր:
Համոզուելու էր կատարեկապէս, թէ իր կորսը-
ւած միտքը, մարմինն ու հոգին շահելու, վե-
րագտնելու և զանոնք դէպի ուղիղ գիտութիւն,
գեղեցկութիւն ու աստուածպաշտութիւն դար-
ձընելու համար, անմիջապէս հայութիւնը վը-
րայէն թօթափելու և ըլլալու էր յոյն, ելինու:
Ի զուր կը փորձէ Պարոյր, քաղաքավարօրէն,

Հերքել հայ ազգին ու Եկեղեցւոյն և բոլոր մը-
շակոյթներուն նկատմամբ այդ յոյներուն կազ-
մած բացարձակ թիւր՝ ու սխալ գաղափարները
և պաշտպանել իր ինքնուրոյնութիւնն ու անձ-
նական անկախութիւնը։ Տէր և տիկին յոյն
բարերարները իրենց առաջադրած նպատակնե-
րուն համեմելու համար, տարբեր փորձ մըն ալ
կ'ընեն։ Հանճարեղ մտածմամբ մը, կը ստեղ-
ծեն ինքնատիպ, անվրիպելի հնարք մը։ Կը
դիմեն սրտի և զգայնականութեան վրայ աղ-
ողող ամենագործնական միջոցի մը։ Ու Պարոյ-
րին առջև կը հանեն Աթինացի հելլէնուհի մը։
Պչանքի արուեստը իր մէջ հիանալիօրէն զար-
դացուցած ու կատարելագործութեան հաս-
ցուցած աղջիկ մը։ Այդ օրիորդը թէե բաւա-
կան տարիքու, բայց իր երիտասարդական
թարմ երևոյթը պահպանած էր գեռ ևս։ Ճո-
տիկ Աթրէն մը։

Ու ձարտէ՛կ, վարպետորդի Աթինուհին կը
սկսի գարպաս ընել Նիկօին։ Ալ ի՞նչ մարմրող
նայուածքներ, երկարածիդ ու ձայնաւոր հա-
ռաչանքներ, կոկորդիլոսեան արցունքներ ու սի-
րայեղ, ազգու, ցնցիչ բառեր։ Սակայն Հայ
Ողիսեսը ընաւ տրամադրութիւն ցոյց չի տար-
իր գէմը կանգնող Աթրէնի գիւթանքներուն հը-
պատակելու։ Այդ երիտասարդ հայկացունը,
Ցըովայի պատերազմէն վերագարձող հելլէն

հերոսներուն պէս թոյլ ու տկար չէր իր զգա-
ցումներով, որ ինքզինք կապէր նաւու մը սիւ-
նին. և կամ ականջները փակէր մաղրամոմով,
որպէսզի չենթարկուէր Սիրէնեան կէս կանացի
և կէս ձկնային մարմին ունեցող առասպելա-
կան, կատաղի ջրահարսերու հմայիչ ազգե-
ցութեանը ու չի սուզէր դէպի խորխորատ։ Պա-
րոյր իր գիտակցութիւնն ու պաղարիւնութիւ-
նը միշտ պահած, արդարե չիյնար առջեր լար-
ուած փորձութեան ծուղակին մէջ։ Կը մերժէ
իրեն ընծայուած արուեստակեալ սէրը։ Նոյն
իսկ, թակարզագիր գերասանուհիին ողբերգա-
կան արտայայտութիւններուն փոխարէն, Պա-
րոյր կատակերգական ձևեր կ'առնէ տակաւ։
Այսպէս, յոյն աղջկան պաղատած և լացի ու
հեկեկանաց ձայներ համած ժամանակ, մեր
հայ տղեկը կը ժպտէր հեղնօրէն, կը հազար
դիտմամբ և թաշկինակովը իր քիթը կը խնջէր
երկարօրէն։

ԱՄԷՆ ԴԱԻԿ ՈՒ ՀՐԱՊՈՅՐԻ ԵՏՔ

Զօրապետը և տան տիրուհին տեսնելով,
թէ գործադրուած այդ հզօր միջոցն ևս իրենց
համար փափաքելի եղող արդիւնքը չի յառա-
ջացներ, կը սկսին տակաւ սպառնական դիրք
մը բոնել։ Անոնք իրիկուն մը, Պարոյրին եր-
կար, համոզիչ խրաներ տալէն ու պնդումներ
ընելին ետք, յուսահատած, կարուկ կերպով ի-
րենց պահանջները վերայայնեցին։ Լսին ար-

ձակ ու համարձակ եղանակաւ, թէ անիկա այդ
աղջկան հանդէպ սէր ցոյց տալու է և հետը ա-
մուսնանալու խոստում ընելու էր: Ատկէ զատ,
յոյն եկեղեցւոյն մէջ, տակառը մտնելով, մը-
կըրտուելու էր անպատճառ: Հակառակ պարա-
գային, յայտարարեցին անոնք, զինքը սիրտի
վանտէին իրենց անէն, իրբե ապերախտ բա-
րերարեալ մը և որպէս անուղղայ, պինդգլուխ
հայ: Այս սպառնական խօսքերէն յետոյ, բարե-
սիրտօրէն իրեն երկու օր ժամանակ տուին, որ
խորհի և իմաստութեամբ կատարէ իրենց ըրած
օգտաշատ պահանջները: Արդէն այլեւ հողե-
ծընողներու սիրոյ լարերը թուլցած էին: Եւ
երբեմնի քաղցրահնչիւն ու ներդաշնակ թըր-
թըռացումներուն յաջորդած անախորժ ու
խոպատ ձայներ: Պարոյրի համար ծանր վիճակ
մը ստեղծուած էր: Դեռ նոր ապրուստի կողմէ
ժիամտած, սկսած էր ուսման հետևիլ: Ու
գարձեալ նաւարեկումի և ձախորդութեան ու
թշուառութեան յորձանքներուն մատնուելու
ուրուստեսիլ հեռապատկերը կը ցցուէր իր առ-
ջև: Այս մտածումներն ունենալով հանդերձ,
անիկա վայրկեան մը իսկ չէր հակեր գէպի յոյ-
ներուն գաղափարին ու պահանջին կողմը, որ
զինքը կը դնէր ազգուրացութեան ճամբուն
մէջ: Անիկա պատուախնդիր, ազգասէր, կո-
րովի կամքի տէր և ազնիւ նկարագրով օժտը-
ւած հայկակ մըն էր: Կը մեռնէր ու հոռոմ չէր
դառնար:

Պարզ էր, ուրեմն այլեւ, թէ այդ տանը
մէջ ալ չէր կրնար մնալ: Պէտք էր որ գլխուն
ճարը նայէր: Եւ անիկա որոշում տուաւ, իր
այրէ կարճ ժամանակուան մը կեանքը մոռնալ,
որպէս երազ: Ու քալել վերստին պատուոյ վիր-
շու ճամբէն: Պիտի երթար Պիրէօն ու այն
տեղ գտնէր դործ իրեն համար: Աչքն առաւ
ամէն դժուարութիւն ու նեղութիւն: Պայմա-
նաժամուն վերջին օրը, սակայն, Աթինուհին
դարձեալ եկաւ և մտաւ Պարոյրի սենեակը: Ա-
նիկա նախ խնդրեց Պարոյրէն, որ գթա՛յ իր
վրայ և սիրէ զինքը վերջապէս: Պարոյր նո-
րէն կարենութիւն չընծայեց այդ սնամէջ խօս-
քերուն: Այն ժամանակ հելլինուհին իր սաղրու-
ղի դերէն ելաւ գուրս ու մտաւ իսկոյն ոսոփի
դիրքին մէջ: Ասելութեան բուռն արտայայ-
տութիւններ և նախատական ծանր խօսքեր ը-
րաւ Պարոյրին: Այդ ալ օգուտ չըրաւ բնաւ:
Պարոյր միշտ անխոռվ, հեղնական ժպիտ մը
ցոյց տուաւ առջեւ տեղի ունեցող այդ զա-
ւեշուական տեսարանին հանդէպ: Ճիշդ նոյն
պահուն զօրապետն ու կինն ալ մտան սենեակ
և հարցուցին Պարոյրին դառն շեշտով ու բար-
կացած եղանակաւ, թէ համաձայնեցա՞ւ վեր-
ջապէս սիրել աղջիկը ու յոյն դառնալ: Այն
ատեն Պարոյր, հանդիսաւոր կերպով յայտա-
րաբեց անոնց, թէ ինք իսպառ կը մերժէ եղած
առաջարկները և կը մնայ յաւէտ հաւատա-
րիմ իր ընդհանուր ինքնուրոյն սկզբունքնե-

բուն : Ասքա չնորհակալ եղաւ անոնցմէ , այլզ-
քան ժամանակ զինքը հիւրասիրելնուն հա-
մար : Եւ հանգարաօրէն առաւ քայլերն ու ե-
րաւ դուրս տնէն : Ու այսպէս , նենդամիտ կարդ
մը յոյներու կողմէ սարքուած որսողական բո-
լոր խայտառակ խաղերը , դաւերն ու հրապոյր-
ները քաջարար անյաջողութեան դատապար-
տած և ինք կանդնած էր իր յազբական ոյժի
բարձրութեան վրայ այդ ահասասան Հայ ոդին :



ՃԵՐՄԱԿ ԱՍՏՈՒԱԾԸ

Ազօտ լոյս մը կը պլովար , լերկ սենեակին
խորը : Տախտակամածին վրայ փռուած էր հը-
նամաշ անկողին մը : Եւ անկողին մէջ պառ-
կած փոքրիկ տղեկ մը : Հիւանդ էր անիկա :
Սաստիկ մաշուած :

Անկողին քովը , գետնին վրայ , նստած
էր գեռատի կին մը : Հիւանդի մայրը : Եղանաւ-
կին համար անբաւարար հագուստ մը կը կրէր
անիկա իր վրայ : Կծկուած էր նստած տեղը :
Ու կը հսկէր իր հիւանդ զաւկին վրայ , անձ-
կագին նայուած քներով : Մերթ կը հակէր զէպի
վար : Եւ վերմակով հիւանդն աւելի լաւ ծած-
կելու հոգատար ջանք մը կ'ընէր : Անոր գլխուն
մազերը թափթփուած էին ցան ու ցիր : Տը-
գոյն էր անիկա : Վիշոր խարազանած անոր
գէմքը : Իր ընդհանուր երկոյթով , այդ նորա-
տի կինը , նման էր ճշմարիտ տրտմութեան ար-
ձանի մը :

Այդ թշուառներու բախտէն տարուան ձը-
մեռն ալ եղած էր շատ սաստիկ: Դուքսը կը
սուրար խիստ ցրտասարուու քամի մը: Պա-
տուհաններու տարակեփեղկերը կը սասանէին:
Կը թուէր ամեն վայրկեան, թէ անոնք պիտի
իշխան վար ու ըլլան ջարդ ու փչուր: Սենեակը
չունէր արդարն պատսպարուած վիճակ: Եւ
դրան լայն բացուածքներէն ու պա-
տուհաններու փ ե զ կ ե ր է ն ն ե ր ս
կը թափանցէր ապատօրէն ցուքա քամին: Ան-
կիւն մը կար հողէ կրակարան մը: Բայց անոր
մէջի կրակը վազուց դարձած էր պաղ մոխիր:

* * *

Եւ ահտ հիւծուած, հիւանդ մանկան տը-
կար ձայնը բարձրացաւ տիրոլորտիկ սենեա-
կին մէջ:

—Մայրիկ, լսու հիւանդիկը, չեկա՞ւ գեռ
ձերմակ Աստուածը:

—Պիտի գայ, դառնուկս..., պատասխա-
նեց մայրը, կրցածին չափ հանգարտ եղանա-
կով մը: Անպատառ պիտի գայ...: Դուն եղիր
միամբու ու հանդիսաւ այդ մասին...: Եւ լսու
է, որ քնանաս քիչ մը:

—Զեմ կընար քնանալ, մայրիկ: Բայց ի-
րաւ, շատ ուշ մնաց ձերմակ Աստուածը: Ին-
չո՞ւ այսքան կ'ուշանայ անիկա:

—Իր ծննդեան գիշերն ըլլալուն համոր,
շատ տեղեր կը հանդիպի անիկա: Այդ է պատ-
ճառը, որ կ'ուշանայ ան, տղաս...:

—Հապա եթէ ելլէ քովի աղուոր բաները
հատցնէ բոլոր: Ու ալ բան մը չի պահէ՞ ինծի
համար: Այն ատեն ի՞նչ ընեմ ես:

—Անոր ունեցած ու բաժնելիք ընծաները
չեն հատնիք բնաւ...:

—Իրա՞ւ:

—Այս՛...:

Փոքրիկը պահ մը լուռ մնաց: Խորհեցաւ
իր մանկական մտքով: Ու ապա գարձեալ բա-
ցաւ բերանը և անհամբերութեամբ բուռ իր
մօր.

—Ինծի նայէ, մայրիկ:

—Բաէ՛, իմ հոգիս:

—Անօթի եմ ու կը մսիմ: Տաքուկ ու հա-
մով բան մը չի կա՞յ, որ տաս ինծի:

Հէք մայրը սրտամորմոք հառաչեց: Ու
չի կրցաւ տալ այս անգամ իր հիւանդ զաւկին
գոհացուցիչ պատասխան մը:

* * *

Քանի՞ երորդ անգամն էր, որ անբախտ
կինը միենոյն հարցումներն ու խօսքերը կը
լսէր այդ օր, իր հիւանդ զաւկի բերնէն: Ատ-

կայն ինք չուարած, մհացած էր, տեսնելով
թէ ուեէ կերպով անոր բաւականութիւն պատ-
ճառելու հնարաւորութենէն զուրկ է խսպառ:

Հէք կինը նորագոյն ազգային ընդհանուր
ահաւոր աղջտներուն մէկ զոհն էր: Ռուսիոյ և
Թուրքիոյ միջև՝ տեղի ունեցող վերջին պատե-
րազմի սկզբնաւորութեան միջոցներուն, երբ
սկսած էին աննախընթաց թափով մը Հայաս-
տանի համայնական կոտորածները, աւերում-
ներն ու տեղահանութիւնները, կորսնցուցած
էր անփիկ իր երիտասարդ ամուսինը: Բարի
ժարդ մը, որ հակառակ շարիքէն ու աղջտէն
խուսափելու համար իր թափած մեծամեծ ջան-
քերուն, բռնուած և սպաննուած էր թուրքերու
կողմէ, չարչար կերպով:

Եւ ամուսինէն յաւիտեան զրկուած խեղձ
որբեայրին իր քանդուած հայրենիքն, Աթը-
տունեաց զաւառէն ելած էր դուրս: Ու ահագին
թշուառութիւններ կրելով, ինչպէս նաև ծանր
վտանդներ անցընելով, երկար ժամանակ տա-
ղին ու անդին թափառած էր, իբրև փախստա-
կան: Ապա կրցած է վերջապէս, զաւկովը մի-
ասին, զալ Վասպուրականի մայրաքաղաքը,
Վան, որ տեղույն հայերուն ձեռամբ ատենէ մը
ի վեր արդէն ազատուած էր տաճկական ան-
արդ լծէն:

* * *

— 30 —

Նախ զուտ հայկական իշխանութեամբ մը
օժտուած և ապա ոռուական կառավարութեան
ձեռքն անցած վան քաղաքը գալէն ետքն ալ,
դեռահասակ այրին իր վիճակին մէջ մխիթա-
րական մեծ փոփոխութիւն մը չէր նկատած:
Անիկա նոր դժուարութիւններու ու նեղութիւն-
ներու առջև գտած էր ինքզինք: Մինչ, առանց
ատոնց ալ արդէն անսփոփ էր իր սկ վշտին
մէջ: Գիշեր ցորեկ շարունակ կ'երազէր ու կը
մտածէր սոսկալի վախճանով մը ինկած իր վա-
զամեռ, անմեղ ամուսնոյն վրայ: Անոր անյոյս
ու պաշտելի սէրը և սպատիսոր լիշտակը զին-
քը կը հիւծէին շարունակ:

Սակայն, միկնոյն ժամանակ, իրեն հետ
վերապրած զաւկէն կ'ընդունէր ոյժ ու քաջու-
թիւն, չընկճուելու ու կեանքը շարունակելու
համար: Եւ իրօք, կենդանի նահատակ այդ
մօրկան ապրելուն նպատակն էր այլ ևս միայն
իր մինուճարին հոգ տանիլը, զայն մեծցնելը
հարկ եղածին պէս ու անով մխիթարուիլը
հուսկ ապա: Անոր էութեան ու գոյութեան
շարժառիթն ու ազդակն էր այդ փոքրիկը:
Կենդանարար արեւ այս ցուրտ աշխարհին
մէջ: Եւ հէք կինը, իր արեւ—որդւոյն վրայ կը
հսկէր, կ'աղօթէր ու կը գողար միշտ, որ-
պէսզի չելլէ անոր գլխուն պատահի դժբախ-
տութիւն մը կործանարար:

* * *

— 31 —

Անկախ կեանքն ու օրհնեալ աշխատութիւնը սիրող հոգի, Վան քաղաքին մէջ անիկա փնտուած էր գործ, զբաղում իրեն համար: Եւ բաւական դժուարութիւններով յաջողած էր այդ պարկեցու կինը գտնել վերջապէս յարմար գործ մը, իրեն ու իր զաւկին համեստուկ ապրուստ մը հայթայթող: Իր աշխատած տեղը կ'երթար անիկա ամեն օր, զաւակն ալ հետն առած: Խոկ գիշերները կուգար հանգստանալու սենեակի մը մէջ, որ փլած, կիսաւեր դարձած տան մը միակ բնակելի մասն էր:

Դեկտեմբեր ամիսը սակայն, շատ ձախորդ եղած էր երիտասարդ այլիին համար: Վասնզի իր միակ սրտահատոր որդեակը հիւանդացած էր: Այդ հիւանդութիւնը հետևանք էր ծանր պաղառութեան մը: Զաւկին հիւանդանալովը, ինչն ալ չէր կրցած այլեւ երթալ գործի և աշխատիլ: Հարկ անհրաժեշտ նկատած էր բնականաբար, մնալ տունը և խնամել ու դարմանել իր սիրելի փոքրիկ հիւանդը: Իր անզին գանձը: Յոյն ու կեանքը: Յովանդակ աշխարհը:

* * *

Չունէր ուէ բարեկամ մտերիմ այդ քաղաքին մէջ, որուն օգնութեանը դիմէր իր նեղ ու սկ օրերն անցընելու համար: Իր աշխատութեամբ ձեռք բերած դրամին վերջին լուման ալ ծախսած էր, մնունդի և զեղի համար: Թըշ-

ուառութիւն շատ կար արդէն քաղաքին մէջ: Սզութիւնն ու նուազութիւնը ծայր աստիճանի հասած էին: Բարեբախտաբար կային ապաստանաբաններ, տեղական կառավարութեան և Կովկասեան հայ ու ուստ ընկերութեանց կողմէ բացուած:

Սնգամ մը խորհեցաւ, առնել իր զաւակը և երթալ, մտնել ապաստանաբաններէ մէկուն հովանաւորութեան ներքե: Այդ քայլը պիտի առնէր հակառակ իր կամքին, լոկ սիրական զաւկին փրկութեան սիրոյն համար, ժամանակաւորապէս: Երբ որ հիւանդը լաւանար, ինք պիտի սկսէր դարձեալ աշխատիլ, իր քրտինքովն ապրիլ: Սակայն այդ հասարակաց գըթութեան յարկերն ալ լեցուած էին բոլորովին թշուառ պատսպարեաներով: Պարագ տեղ չի կար բնաւ նաև քաղաքին հիւանդարաններուն ու դարմանատներուն մէջ ալ:

Ի՞նչ ընէր: Զէր գիտէր: Ճարահատած, ինկաւ ասդին ու անզին: Այլ և այլ տեղերէ խընդրեց զրամ, վերջէն հատուցանելու խոստմամբ: Բայց իր ստացած աննշան զումարիկներն ալ կը սպառէին շուտով, կը հալէին անմիջապէս, զարնան տաքուկ արեի մը ճառագայթներուն տակ գտնուող ձիւներուն պէս:

* * *

Խթում էր այդ գիշեր: Յաջորդ օր Փրկչի ծննդեան տօնը: Ունեցած աղքատիկ պարէն-

նին հատած էր և բան մը չունէին այլես. այդ
երեկոյեան համար : Ու թշուառ կինը լքուած
և չըջապատուած էր բոլորովին յուսահատա-
կան մտածումներով : Իր կրած զրկանքները չի
կային աչքին : Եթէ նոյն իսկ մեռնէր անօթի,
հոգ չէր ըներ բնաւ : Բայց զաւկին անսնունդ
ու անդարձան մնալու տուայտանքին չէր կըր-
նար տոկալ : Սիրաը կը յօշտուէր : Ու իր ըղ-
դաշած ցաւէն ու մրմուռէն, խելազարուելու
աստիճաններուն կը հառնէր անիկա երբեմն :

Սառյդ է, թէ անիկա այլ ևս կը զզուէր ու
կը խորչէր այլոց օգնութեան դիմելէն : Բայց
և այնպէս որոշած էր յաջորդ օրը դարձեալ,
ըստ սովորականին, իյնալ այս ու այն կողմ,
նոյն նպատակաւու Անիկա վերստին պիտի զո-
հէր իր արժանապատութեան զգացումները,
զաւկին առողջացումին համար : Խնդիրը այդ
դիշերն անցընելն էր կերպով մը : Ուստի
քանիցս անդամ աղօթած էր հաւատով ու ար-
տասուագին առ Աստուած, պաղատագին խըն-
դըրելով Անկէ, որ իր անսահման ու արագա-
հաս գթութեամբը, հրաչք մը կատարէ այդ ե-
րեկոյ և գոհացում ու հանդստութեն պատճա-
ռէ, ունէ եղանակաւ մը, խեղճիկ հիւանդին :

Ու վայրկեան առ վայրկեան կը սպասէր,
միմիթարիչ անակնկալի մը պատահման :

* * *

— 34 —

Կէս գիշեր եղած էր սակայն և ակնկալ-
ուած անակնկալ հրաշքը գեռ տեղի չէր ունե-
նար : Ու երեխան, որ չարունակ անքուն կը
մնար, գարձեալ հեւաց անհամբերութեամբ .

—Մայրիկ, անօթի եմ ու կը մսիմ : Ինչո՞ւ
այսչափ ուշացաւ ճերմակ Աստուածը :

—Քիչ մը քնացիր դուն, ձագուկս, պա-
տասխան տուաւ մայրը տրտմօրէն : Ես հիմա
պիտի աղօթեմ նորէն, որ ճերմակ Աստուածը
շուտ մը այցելէ մեզ անպատճառ

—Ես ալ աղօթեմ հետդ, մայրիկ :

—Լաւ, հրեշտակս, դուն ալ աղօթէ :

Երեխան մօրը օգնութեամբ և բաւական
դժուարաւ, նստաւ անկողնին մէջ : Ու անիկա
ձեռներն իրարու միացուցած, նայուածքն ուղ-
ղեց գէպի վեր, աղօթելու համար : Բայց այդ
պահուն, յանկարծ, սաստիկ անուժութիւն մը
զգաց : Ու ինկաւ իսկոյն մէջքին վրայ : Անոր
կմախացած մարմնիկին դողբաշուքը աւելի
սաստիցաւ : Մայրը ծուցաւ գէպի զաւակը,
որպէսզի զայն տաքցնէ իր չունչովն ու ծնողա-
կան ջերմիկ գրկովը : Եւ իսկապէս, երկու
վայրկեան եաք, երեխան դադրեցաւ դողդզա-
լէն : Այն ատեն մայրը հարցուց անոր .

—Տաքցա՞ր, իմ հոգեակ :

Մանկիկը չի պատասխանեց :

—Կ'ՆՐԿԱՅ թէ քնացաւ, ՀՅՆՀԵց մայրը գու-
հունակութեամբ :

Եւ ուզեց համբուրել և լաւ մը ծածկել զայն
զղուչութեամբ : Բայց տեսաւ, թէ փոքրիկը
սպիտակ մարմարի կերպարանք ստացած է և
կը մնայ անշարժ տարօրինապէս : Ուզեղէն ահ-
ոելի գաղափար մը անցաւ, որուն չուզեց հա-
ւատալ : Այսու ամենայնիւ, վերմակն ըրաւ ան-
դին, խելազար շարժումով մը ու երեխան ա-
ռաւ դիրկը : Իր ունեցած զարհուրելի կասկա-
ծը, սակայն, իրականութիւն մըն էր բացա-
յայտ, արդարե :

Մեռած էր հէք մանկիկը :

Գթոտ ճերմակ Աստուածը, աննշմարելիօ-
րէն զալով, զայն առած, տարած էր այս անժը-
պիտ աշխարհէն :



— 36 —

ԳԵՐՄԱՆ ՄՇԱԿՈՅԹ

ԹԱՏՐԵՐԳ ՄԷԿ ԱՐԱՐ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՎՕՆ ՍԹԵՅՆ — Հայախոս գերմանացի բա-
րովիչ և տնօրէն գերմանական որբանոց—
դպրոցին :

ԴԱԶԱՐ — Արհեստաւոր :

ՄԱՐԻԱՄ — Պազարի կիեր :

ՄԿՐՏԻՉ — Վերջիններու զաւակը :

ՖՐԱՆՑ — Որբանոց—դպրոցի ծառայ,
հայախոս գերման :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ — Որբանոց—դպրոցի աւա-
կերտ :

ԱՅԵՔԸ տեղի կ'ունենայ 1914 թուին

Տեսարանը կը ներկայացնէ Հայաստանի
մեկ քաղաքին մէջ գերմանական առաքելու-
թեան կողմէ Հայոց համար քացուած որբա-
նոց—դպրոցի տնօրէնին սենեակը, որ գեղեցիկ
կարասիներով զարդարուած է։ Տնօրէնը, Վօն
Սրէյն, նստած կը խորհրդածէ։ Պատերուն վը-
րայ, դէմ առ դէմ, կախուած են երկու մեծա-
դիր պատկերներ։ Մէկը, գերման կայսեր,
Ռուսիկը Բ. ի կենդանագիրը։ Միւսը, փշապր-
ուակ գլխով Քրիստոսի նկարը։

ՏԵՍԻԼ Ա.

ՎՕՆ ՍԹԷՅՆ

(Զեռքերն իրարու տփելով և ուրախ դէմ-
ով) Գործերս աղէկ կ'երթան։ Բաւական
չառցուցի ապագայ գերմաններու թիւը։ Ու-
ղեռ, ձեռք պիտի ձգեմ նորերը։ Բոնած ուզ-
զութիւնս հրաշալի է։ (Ցուցամատը կը դնէ-
նակուին) Ես Հանձարաւոր անձ մըն եմ։ Ճըշ-
մարիս զերմարդ մը, ճիշտ նիցչէի ուզածին
նման։ Կատարեալ գերման մը, պրուսական զօ-
րաւոր արեամբ ու տեսոննեան ամրապինդ ջը-
շերով օժտուն։ (Մափահարելով) Կեցցե՛ս
Վօն Սթէյն, գերման մշակոյթի մէծ տարա-
ծիչ։ (Կ'երպայ, կը կանգնի Ռուսիկմի պատ-
կերին առջև։ Հիացած կը նայի անոր) Ան-
շուշու գոհ ես ինձմէ, ո'վ իմ Քայլէր։ Քու ըլ-

նորհիւգ, արդէն չուտոով, բովանդակ մարդ-
կութիւնը պիտի երկրպագէ գերման ամենա-
բարձր մշակոյթին առջև։ (Զինուարական բարե-
կուտայ պատկերին։ Դուռը բախուելու ձայն
առնելով, կը նստի իր տեղը։) Անտարակոյս,
նոր դիմում մը ըլլալու է։ (Ժպտնելով) Աղէկ։
Շատ աղէկ։ (Բարձր։) Մտէ՛ք։

ՏԵՍԻԼ Բ.

ՂԱԶԱՐ, ՄԱՐԻԱՄ, ՄԿՐՏԻՉ, ՎՕՆ ՍԹԷՅՆ

ՎՕՆ ՍԹԷՅՆ

(Նստած տեղը, լուրջ կերպարանի մը առ-
անով) Հրամմեցէք Բարե մեզ։

ՂԱԶԱՐ

(Գլխովը կը բարեէ Վօն Սրէյնը) Առածու-
րարին քեզ, պատուելի։

ՎՕՆ ՍԹԷՅՆ

Շատ ուրախ եմ, ձեր այցելութիւնը բն-
դունելու համար։ (Զեռքովը աբուներ ցոյց
կուտայ նորեկներուն) Նստեցէ՛ք, կը ինդրեմ։

ՂԱԶԱՐ

(Կը մնայ ոտքի վրայ իրեններուն հետ) Հնորհակալ ենք։ Նստելու համար չենք եկած։

ՎՕՆ ՍԹԷՅՆ

Դուք պիտէք։

ՂԱԶԱՐ

ՄԵՆՔ ԵԿԵՐ ԵՆՔ, ԻՆԴԻՐՔ ՃԸ ԸՆԵԼՈՒ ՃԵՂ:

ՎՕՆ ՍԹԷՅՆ

Ի՞նչ է այդ ինդիրքը: (Մեկուսի:) Առանց
լոհլու ալ գիտեմ:

ՂԱԶԱՐ

Դուն գիտես արդէն, թէ քաղաքիս Հայոց
դպրատներուն վարժապետները, անիրաւ տեղը
բռնուեցան ու բանտը դրուեցան: Ու ատենէ ճը
ի վեր մեր վարժատները դոցուած են:

ՎՕՆ ՍԹԷՅՆ

Խօսքդ գիտցիր: Թուրք կառավարութիւնը
ոչ մէկ ատեն անիրաւ բան չըներ: Շխտակը,
շատ յանցաւոր էք գուք, Հայերդ բոլոր, որ
յեղափոխական գաղափարներ կը կրէք ու ճեր
օրինասէր, արդարամիտ և բարեինամ կառա-
վարութեան դէմ կը կանգնիք:

ՂԱԶԱՐ

ՄԵՆՔ, ոչ մէկ ժամանակ, ատանկ բան ը-
րած չունիք, պատուելի:

ՎՕՆ ՍԹԷՅՆ

Ի՞նչ որ է: Ձեր ինդիրքը յայտնեցէք, տես-
նենք:

ՂԱԶԱՐ

Ես խեղճ զիմակի տէր արհեստաւոր մարդ
մըն եմ: Ու եկեր եմ կնկանս հետ քեզ ազաշե-
լու, որ սա մեր պղտիկը հաձիս ձրի առնել քու
աշկերտառունիդ մէջ:

ՄԱՐԻԱՄ

Ու տղանիս, ինտոր որ պէտք է, անանկ
մարդ չինես:

ՂԱԶԱՐ

Մինչև մեր կեանքին ետքը, քու ըրած ա-
ղէկութիւնդ պիտի յիշենք ու չնորհակալ ըւ-
լանք քեզմէ:

ՎՕՆ ՍԹԷՅՆ

Աղէկ: Բայց ըսէք տեսնեմ, թէ գուք եկե-
ղեցի կ'երթանք: Եւ ի՞նչ եկեղեցիի կը պատ-
կանիք:

ՂԱԶԱՐ

Փառք Աստծու, պատուելի, մենք Հայ
քրիստոնեաներ ենք: Առառւ իրիկուն մեր եկե-
ղեցին կ'երթանք: Ու ամեն ատեն ալ, երկըր-
պագութիւն ընելով, կ'ազօթենք, որ Տէրը մեր
մեղերուն թողութիւն չնորհէ ու մեզ հեռու
պահէ փորձանքներէ:

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Հասկցայ: Բայց ահա այդ չեղաւ: Դուք
գէշ բան մը կ'ընէք ատանկ: Ու չա՛տ գէշ բան
մը:

ԱՌԵԿԸԼ

ՂԱԶԱՐ

Շիտակը ըսելով, բան մը չեմ հասկնար ը-
րած խօսքերէդ

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Ես այն ըսել կ'ուզեմ, որ դուք ձեր այդ
ուղղութեամբը կը հարկադրէք զիս չընդունիլ
ինդիրքնիդ:

ՂԱԶԱՐ

Ինտո՞ր: Ինչո՞ւ համար:

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Անոր համար, որ մեր եկեղեցին չէք պատ-
կանիր դուք: Եթէ երեքդ ալ ի միասին, այլև
այսուհետեւ միայն մեր եկեղեցին յաճախէք,
այն ատեն կ'ընդունիմ ձեր ինդիրքը:

ՂԱԶԱՐ

(Զարմացած:) Ի՞նչ կ'ըսես, պատուելի:

— 42 —

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Այս, եթէ ձերինը թողուք այսօրուընէ նկը-
սած ու մեր, գերմանական ամենաշխտակ եկե-
ղեցին հաւատարիմ անդամներ ըլլաք, օդուո-
ներ չատ կ'ունենաք դուք:

ՂԱԶԱՐ

(Նեղուած:) Մեզա՛յ է իմ Աստծուս:

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Ձեր զաւակը մեծ և նշանաւոր մարդ պիտի
ըլլայ: Դուք ալ անոր հետ, ճշմարիտ քրիստոն-
եայ դառնալով, պիտի փրկուիք հոգիով ու
մարմինով: Ու Յիսուս Տէրը, երբ որ ատիկա
տեսնէ, շատ ուրախ պիտի ըլլայ երկինքին
մէջ:

ՄԱՐԻԱՄ

Ինչե՛ր ալ կը զրոյցես, պատուելի:

ՂԱԶԱՐ

Բայց պատուելի, միթէ մենք քրիստոն-
եայ չե՞նք:

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Ո՛չ: Եւ այդ ոուրբ անունը բերանդ առնե-
լու բնաւ արժանի չես գուն, քանի որ հեթա-
նոս մըն ես:

— 43 —

ՂԱԶԱՐ

ՀԵԹԱՆՈՌԱ:

ՎՕՆ ՍԹԵՅՑՆ

ԱՆՀՈՒԵՄ: Դուք հեթանոսներ էք: Ու բուրդ ալ թէ՛ այս աշխարհին մէջ օր պիտի չի տեսնէք և թէ՛ մեռնելին ետքն ալ երթալու էք գեղովք: Ու հոն, կրակներու մէջ պիտի վառիք յաւիտեանս յաւիտենից:

ՄԱՐԻԱՄ

(Երեսը խաչակինքիլով:) Մարիամ մարիկ: Սուրբ Աստուածածին:

ՎՕՆ ՍԹԵՅՑՆ

Իրաւ որ կը մեղքանամ ձեղ վրայ: Ավասս: Ու շատ կը խղճամ նաև ձեր սա պատիկին վրայ, որ ուժիմ տղայ մը կ'երեայ և ապագաւ լարձր զիտնական մը պիտի դառնայ, եթէ մտնէ մեր դպրոցը: Ուրեմն ըրած առաջարկու ընդունեցէք, որ դուք երեքտ ալ միանդամայն երջանիկ ըլլաք թէ՛ այս և թէ՛ միւս կեանքին մէջ:

ՂԱԶԱՐ

(Վատագին:) Բաել է որ ինչքան ալ աղաւ չենք ու պաղատինք քեզ, պիտի չի կատարես մեր ինդիրքը:

ՎՕՆ ՍԹԵՅՑՆ

Ըսէ արդէն, թէ ո՛չ: Անկարելի է որ ընդունիմ ու կատարեմ զայն, երբ դուք չէք համաձայնիր իմ խօսքիս: (Մկրտիչին:) Եկուր քովս, տեսնեմ, պատիկ պարոն:

ՄԿՐՏԻՉ

(Երբալով Վօն Սթեյնի քով:) Հրամմէ, պատուելի:

ՎՕՆ ՍԹԵՅՑՆ

(Շոյելով Մկրտիչի երեսը:) Այո՛, իրաւ շատ խելացի տղայ մը կ'երեաս դուն: Ես կը սիրեմ քեզ ու կ'ուղեմ, որ դուն փառաւոր ապագայ մը ունենաս քու ծնողքիդ հետ...: Բայց ի՞նչ ընեմ, որ քու հայրդ ու մայրդ չեն ուղեր:

ՂԱԶԱՐ

(Յուզումին լալով:) Ա՛խ, սիրոս պատառ պատառ կ'ըլլայ: Ի՞նտոր թէ չեմ ուղեր, որ տղաս աղէկ ապագայ ունենայ: Կ'ուղեմ ու հարկաւ կ'ուղեմ: Բայց ատոր հետ մէկ տեղ, մենք չենք կրնար մեր եկեղեցին հեռանալ:

ՄԿՐՏԻՉ

(Հօրը մօտ երբալով, անոր ձեռքը կը բռնէ և կը տանի ըրբներուն:) Մի՛ լար, հայրիկ: (Լալով:) Դուն որ կ'ուլաս, ե՛ս ալ կ'ուլամ:

ՄԱՐԻԱԹ

(Արցունիքով լեցուող աչքերը սրբելով եւ
Քրիստոսի պատկերին հայելով :) Քրիստոս
Տէր, դուն ողորմէ մեզի :

ՂԱԶԱՐ

Իմ իեկ'զն տղաս :

ՄԿՐՏԻՉ

Հոգ մի՛ ըներ, հայրիկ : Քանի՞ որ չեն ու-
ղել, ես ալ չեմ երթար իրենց դոլրոցը :

ՄԱՐԻԱՄ

(Դառնութեամբ :) Ա՛լ երթանք ասկէ : Ի՞նչ
տեղ եկեր, ինկեր ենք : Ասոնք քրիստոնէի վա-
յել բաներ չունին :

ՂԱԶԱՐ

(Վարանելով :) Սպասէ՛, կնիկ :

ՄԱՐԻԱՄ

Ի՞նչ : Կուզես քու եկեղեցիու փոխե՞լ :
ՄԿՐՏԻՉ

Հայրիկ, մեր եկեղեցին ի՞նչ ունի, որ ա-
սոնք զէշ կ'ըսեն անոր համար : Ոմէն եկեղեցի
ալ մէկ չէ՞ : Քանի՞ ահսակ քրիստոնէի կրօնք
կ'ըլլայ :

ՂԱԶԱՐ

Ասիկա՛ բաէ, տղա՛ս : (Մարիամին :) Ես
կ'ուզեմ անգամ մըն ալ աղաչել սա պատուելի-
ին, որ եկեղեցիի խօսք չի հանէ մէջտեղ ու-
երբ բարի քրիստոնեայ, մարգասիրաբար ըն-
գունի ու հաստարէ մեր խնդիրքը :

ՄԱՐԻԱՄ

Ինձի անանի կուզայ, որ պարտազ տեղը բե-
րանդ պիտի յոպնեցնես : Բայց, զո՞ւմ գիտես :

ՂԱԶԱՐ

(Վօն ՍԵՒՅԵՆԻՆ :) Կարելի չէ՞ վերջապէս,
պատուելի, որ քրիստոնէութեան սիրոյն հա-
մար, մեր տղան ընդունիս քու դպրոցդ ու
մենք ալ չե՛ բաժնուինք մեր եկեղեցին :

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Կը ցաւիմ կրկնելու, թէ բնաւ չեմ կրնար
կատարել մեր խնդիրքը, եթէ իմ դրած պայ-
մանս ըլնդունիք :

ՂԱԶԱՐ

(Մարիամին և Մկրտիչին :) Երթանք, քա-
նի որ առանի է : Ալ իրաւ յոյս մը չիկայ ասկէ
մեզի :

ՎՕՆ ՍԹԵՅՆ

ՄԵՂՔՔ ՃԵՐ ՎԻՎՈՒ: Կամ ինչպէս որ ըսուած
է Սուրբ Գրքին մէջ արիւն ճեր, ի գլուխ ճեր:
Դուք, անտեղի յամառութեամբ մը, թէ՛ սա
իմաստոն տղուն փայլուն ապագան ոսնաւ-
կոխ կ'ընէք և թէ՛ ճեր հոգեոր ու մարմնաւոր
բոլոր շահերը կը կորսնցնէք: Երեքդ ալ, ա-
ւելի խեղճ ու թշուառ պիտի ըլլաք: ՄԵ՛ՂՔ,
հազա՞ր մեղք:

ՄԱՐԻԱՄ

ԹՌ' Պ ԸԱԽՆՔ ԽԵՂՃ Ու ԹՇՈՒԱՌ:

ՂԱԶԱՐ

ՄԵՆՔ ՃԵՐ ԿԱՐՃ ԽԵԼՔՈՎԸ աւելի աղէկ կը
ուելենք, որ տղանիս անուս հայ մը մնայ ու
ԸԱԽՆՔ ԽԵՂՃ ու ԹՇՈՒԱՌ, քան թէ ուրանանք
մեզ ծնող մայր ու նահատակ եկեղեցին և
ազգը:

ՄԱՐԻԱՄ

Կը մեռնինք ու ճեր պապինական սուրբ
Ժամէն չենք զատուիր:

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Շատ բարի: Զեր զիտնալիք բանն է: Ես
սովորութիւն չունիմ ունէ մէկուն վրայ ըլլու-
նութիւն ի գործ դնելու: Ու կը թողում ինդի-
րը ճեր ազատ կամքին ու որոշմանը: Բայց սըր-
տովս խորապէս կը ցաւիմ իրօք, ճեր վիճա-
կին վլայ:

ՄԱՐԻԱՄ

Շիտակ չես խոսիր գուն, պատուելի: Ալ
չենք հաւատար քու ըսածներուդ, քանի որ
միտքդ ծուռ է:

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Որպէս Յիսուսի հետեւող չեզ ու խոնարհ
աշակերտ, կը ներեմ ճեզ, քանի որ տգիտօրէն
կ'ըսէք գուք այդ բոլորը: Ու կ'աւելցնեմ միեւ-
նոյն ատեն, թէ զնացէք տուն ու աղէկ մը
խորհեցէք իմ ըրած պատուական առաջար-
կիս վրայ: Իսկ երբ որ խելքերնիդ դառնայ ի
բարին ու իմ ըսածներուս համոզուիք, եկէք
նորէն հոս: Մենք բարի և ճշմարիտ քրիստոն-
եաներ ենք: Ու մէր գուռը միշտ ալ բաց է;
գայն զարնողներուն առջև:

ՂԱԶԱՐ

ԶԵՐ ՊՈՒԱՐ ԳՈՏ Է ՃԵՂԻ ՀԱՄԱՐ:

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Սակայն և այնպէս, ես հիմա, ճեր երթաւ-
լէն ետք, ազօթք պիտի ընեմ երեքիդ համար:
Պիտի ինդրեմ Տիրոջմէն, որ զթա՛յ ճեզի վր-
րայ, քայլերնիդ ուղղէ դէպի հոս ու ճեր մեղա-
ւոր հոգիները ազատէ սատանայի բռնակալ իշ-
խանութենէն և մաւիտենական կորուստէ: Ու
ես վստահ եմ, թէ գուք պիտի գաք նորէն չու-
տով, հաւանութիւն յայտնելու ինձի, զզաւ-
ցած ճեր ըրած մերժումին համար:

ՄԱՐԻԱՄ

(Քրիստոսի պատկերը մատնանելով :) Եր-
դում կ'ընենք Քրիստոսի սա պատկերին վրայ,
որ անգամ մըն ալ հոս գալու չենք : Հասկցանք,
որ խաբուեր ենք, քեզ քրիստոնեայ կարծե-
լով : Մոլորուեր ու սիսալ դուռ գարկեր ենք:
ՏԵՍԻԼ Գ.

ՆՈՅՆՔ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

(Սկցած աչքը մէկ ձեռքով բռնած, վազե-
լով կուգայ ներս :) Օգնութի՛ւն, օգնութի՛ւն,
օգնութի՛ւն :

ՎՕՆ ՍԹԷՅՆ

Ի՞՞նչ է : Ի՞՞նչ կայ : ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

(Ցուգուած :) Գերման դասատուս իմ աղ-
պը նախատեց : Ես ալ իրմէ բացատրութիւն
պահանջեցի, ըրած ծանր անարդանքին հա-
մար : Ու անիկա զիս ծեծեց չարաչար կերպով :
Եթէ չի փախչէի առջևէն, գլուխս պիտի ջախ-
ջախէր :

ՎՕՆ ՍԹԷՅՆ

Լոէ՛, անկարգ և ապստամբ : Դուն ի՞նչ ի-
րաւունք ունիս դասատուէդ բացատրութիւն
պահանջելու, ինչ որ ալ ըսած ըլլայ ան : Զե՞ս
ամչնար դուն, որ մեր, գերմանացոցս ուսումը
կ'առնես, մեր մշակոյթին կ'աշակերտես ու
մեզ հանդէպ ապերախտ կը գտնուիս : Գնա՛,
ներողութիւն ըսէ դասատուիդ :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Տէ՛ր երթար :

ՎՕՆ ՍԹԷՅՆ

Երթալու ես : Բայց, նախ քան այդ, ան-
կերթ կերպով հոս մտնելուդ համար, գնա՛,
սա մեր Քայլէրի պատկերին յարդական բարե-
տուր ու թողութիւն ինդրէ անկէ : Յետոյ ալ
եկուր իմ առջևս ծունկի և զղջում յայտնէ,
դործած այդ յանցանքիդ համար :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Ես յանցանք մը գործած չեմ, որ ներողու-
թիւն ինդրէմ ուեէ մէկչն :

ՎՕՆ ՍԹԷՅՆ

(Բարկացած :) Քեզի կ'ըսեմ, որ հրամանո
կատարես իսկոյն :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Չեմ կատարեր : Ու ձեր դպրոցին մէջ ալ
մնալ չեմ ուղեր այսուհետեւ, քանի որ դուք
կատարելապէս բռնաւորներ էք ու մեզ, Հայ
տղաքներուս, կը սորվեցնէք միշտ մեր ազգու-
թիւնն ու եկեղեցին ուրանալ :

ՂԱԶԱՐ

Տէ՛ր երկնաւոր :

ՎՕՆ ՍԹԷՑՆ

Ես զայն պիտի կրթեմ և կարգապահ մարդ
շինեմ :

ՄԱՐԻԱՄ

ԽԵՂՃ ՀԱՅ ՄՊԱՔՆԵՐ :

ՄԿՐՏԻՉ

ԱՂԵԿ ՈՐ ՀԻ ՄԹԱՅ ԱՍՈՆց ԴՊՐՈՑը :

ՎՕՆ ՍԹԷՑՆ

(Համբարձումին :) Եթէ ըրած հրամանո
սիրով չի կատարես գուռ, բռնի կերպով պիտի
քնդունիլ տամ զայն քեզի :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

(Դեպի դուռը դառնալով :) Ես այլիս գործ
չունիմ, ձեզի պէս դէջ մարդոց հետ :

ՎՕՆ ՍԹԷՑՆ

(Նստած տեղին ցատկելով, Համբարձումը
կը բռնէ ճախ ձեռքովը և աշով անոր գլխուն
սաստիկ հարուածներ կ'իջնցնէ :) Շո՛ւտ, Քայլ
գէրին և . . . :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Ա՛ւ չեմ կրնար համբերել : (Վօն Սթէյնին
զարնելով, կը ջանայ զայն անդին հրել և անոր
ձեռքէն ազատիլ :)

ՂԱԶԱՐ

(Յառաջ կը նետուի և կ'աւշատի Վօն ըլլ-
րէյնը հեռացնել Համբարձումէն :) Ամօթ է ու
մեղք, պատուելի, որ հսկայ հասակովդ ա-
սանկ պղտիկ տղու մը վրայ յարձակեր ես :

ՄԱՐԻԱՄ

(Քրիստոսի պատկերին առջի ծնրադրե-
լով, կը հեկեկայ :) Քրիստոս Տէր, դուն հա-
սիր ու օգնէ մեզի :

ՏԵՍԻԼ Դ.

ՆԱԽՈՐԴՔ, ՖՐԱՆՑ

ՖՐԱՆՑ

(Հեւալով կը վագէ ներս :) Սոսկալի աղ-
մուկ մը լսեցի : Եւ իրօք, ի՞նչ կը տեսնեմ :
(Վրայ կը հասնի և կը սկսի զարնել Համբար-
ձումին :) Անքաղաքակի'րթ, կո՛չո վայրենի' :

ՎՕՆ ՍԹԷՑՆ

Աղեկ եկար, Ֆրանց : Ապրիս : Սա անկար-
գապահ տղան նախ և առաջ բռնէ և լաւ մը
դոպէ, որ ըսեմ :

ՖՐԱՆՑ

(Ամրապնդօրէն կը բռնէ Համբարձումը եւ
մէկ կողմ կը քառէ զայն :) Ատելի, զլուելի :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

(Ֆրանցի հուժկու քենքուն մէջ գալար-
ուելով :) Թողէ՛ք զիս, որ երթամ իմ տունս :
Ես ալ մնալ չեմ ուզեր ձեր քով : Թողէ՛ք որ
երթամ :

ԴԱԶԱՐ

Թողէ՛ք աս անմեղ տղուն օձիքը . ի՞նչ
կ'ուզէք իրմէ :

ՎՕՆ ՍԹԵՅՆ

(Նախելով իր տեղը, շապկօճիքը կարգի կը
քերէ :) Ո՞չ, այդ խոռվարար տղան թող տալու
չենք, որ երթայ : Անոր ծնողքը ամեն կերպով
մեզի յանձներ են զայն : Ու մենք ալ պահելու
ու պատճելու ենք զայն, որ խելքի բերենք : Ու
րիշներու ալ գէշ օրինակ կ'ըլլայ անիկա, եթէ
չի պատճենք զայն :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

(Զայրազին :) Բայց թողէ՛ք, թողէ՛ք զիս,
անօրէննե՛ր :

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Հիմա, ֆրանց, իմ բարեկամս, այդ չար
տղան տար, պահէ պատճարանին մէջ : Ես յե-
տոյ պէտք եղած հրահանդները կուտամ քեզի
և կ'ըսեմ, թէ ինչ կերպով վարուիլ հարկ է
անոր հետ :

ՖՐԱՆՑ

Շատ աղէկ : Ծառայ եմ : (Քայլերը կ'առ-
նէ դէպի դուռ :)

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Թողէ՛ք զիս ազատ, զարհուրելի մարդիկ :

ՖՐԱՆՑ

Քալէ՛, լկրտած, որ աղէկ դաս մը սորվիս
ու ասկէ ետք այլիս մարդավարի, պատուական
մէկը ըլլաս : (Քայլելով կը տանի դուրս Համ-
բարձումը :)

ՏԵՍԻԼ Ե.

ՄՆԱՅԵԱԼՔ, ԱՌԱՆՑ ՖՐԱՆՑԻ ԵՒ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ

ԴԱԶԱՐ

(Վօն Սթէյնին :) Ինտո՞ր ալ խիղճդ թող
կուտայ քեզի, որ ասանկ անիրաւութիւններ ը-
նես : Զեր մէջ, իրա՛ւ, ի՞նչքան քիչ են եղեր ա-
ղէկ մարդիկը :

ՎՕՆ ՍԹԵՅՆ

Շատ կը ցաւիմ այս պատահածներուն վը-
րայ : Բայց ես ստիպուած կ'ընեմ ասանկ բա-
ներ : Միենոյն ատեն ես այդ կերպով իմ խըդ-
ճիս պարտքը կը կատարեմ : Իմ խնամքիս յանձ-
նըւած տղաքը պէտք է որ կրթեմ ու հարկ ե-
ղածին պէս մէծցնեմ, Աստուծոյ սիրոյն
համար :

ՄԱՐԻԱՄ

(Ղազարին :) Աւ ի՞նչ կեցէր ենք հոս : Ասոնք Աստծու անունով ամեն անխղճութիւն ու բարբարոսութիւն կ'ընեն ու չեն վախեր Անգէ : (Մկրտիչին քեէն բանելով :) Քալէ՛, արդան : (Մկրտիչին հետ կ'ուղղուին դէպի դուռ :)

ՎՕՆ ՍԹԷՅՆ

(Նստած տեղը, ձեռքերը կը բարձրացնէ և աշխերն ալ կ'ուղղէ դէպի վեր :) Տէր Յիսուս, դուն դժո՛ այդ անկիրթ տղուն ու քու չնորհքներդ թափէ անոր վրայ : Տէ՛ր, դուն ողորմէ՛ նաև սա զնացող երեք մոլորուած ոչխարներուն և զանոնք վերադառնոր մեր դիրկը, որպէսզի փրկուին . . . :

ԴԱԶԱՐ

(Գրան մէջ կանգնելով, վօն Սթէյնին կը նայի ժեւուակի :) Կեղծաւո՛ր Փարիսիցի : Թէ՛ դուն և թէ՛ քու ազգակից ընկերներէդ չատեր, բարեկամի կերպարանքին տակ չարսիրս թըշնամիներ էք հայերուս : Դուք չէ՛ թէ միայն քրիստոնեաներ չք, չազա նաև թօւրքերէ աւ ցած մարդիկ էք :

ՎՕՆ ՍԹԷՅՆ

(Նոյն դիրքին մէջ :) Բարի Տէր, դուն ուժ տուր մեղի, որ համբերենք այս եղածներուն և ամեն գնով տարածենք աստից վրայ մեր օրհնեալ գերման մշակոյթը . . . :

ԴԱԶԱՐ

Անիծուած ըլլայ սա գերման մշակոյթ ընուած բանը, որ ամենուն դլխուն փորձանք ու աղէտ կը դառնայ : (Կ'երբայ դուրս իրեններուն ինտ, գլուխը կախած աւամօրէն :)



ՀՐԱՄԱՆ ԵՒ ՑՈՒԱԿ

1. Հայաստանի այն Հայք գեղաշալայրը, ուր ծնան և մեծցան Հռովիկ ու Յովսկ, իրօք դրախտային գեղեցկութիւն մը և ժամանաւոր վայելչութիւն մը ունէր տարուան ամեն եղանակին մէջ այ:

2. Ամառը գաշտային աշխատութեանց ժամանակը, երբ ամեն կողմ առաջ բռւսականութիւն և պաղտայից ծառեր, պազ ջրեր և հովտակներ գոյ էին, հաճոյք մըն էր հան քրտինք թափելը:

3. Աշունը, իրենց գաշտերու բեղմնաւոր պաղարերութեան արդիւնքները կ'երթային հաւաքելու նոյն զիսդի բնակիչք, պաղ արենի ճանապայմիներուն առկ երգելով, ինդացով:

4. Զմեուլ ձինապատ, սպիտակ փոքրիկ աշխարհ մը գարձող այդ գիւղին մէջ սև մտածումներէ զերծ, ուրախ կեանքը կ'եռար, տառուածային բարեօք լի, չերժիկ տնակներու գոներէն ներս:

5. Գարունը սակայն, այդ տեղ բնութեան չքնաղ թագուհին ի հանգէս կուզար բոլորվին արսակարգ՝ պճանքներով, զգիմիչ բոյը բոված ու կունազեղ պատմումաններով զարդարուն:

6. Եւ այդ Հայ բնակավայրին մէջ գտնըւողները, մէծ ու պօտիկ հաւասար աշխատով, եռանդով ու կենսունակութեամբ լեցուած կը գործէին, կը զուարձանային, կը կայունէին:

7. Անոնք ունէին նուե քաջ մարտիկի համբաւ և կ'ապրէին այլևս աներկիւդ, զի իրենց վրայ կատարուած կարգ մը քրտական ու թթական յարձակումները ետ մզած էին արիւարար:

8. Առ եղեմական այդ գեղեցիկ, անդորր միջավայրին մէջ, զարնան իսկ և իսկ հրաշազան առաւուեան մը պահուն էր, ուր դէմ առ դէմ ելած էին Հ ո ո Փ ի կ ո ւ Յ ո ւ լ ա կ :

9. Այդ հանգիպումը, սակայն, ուրիշ ժամանակներու մէջ յաճախ տեղի ունեցող պատահումներէն ատրբեր ազգեցութիւն մը գործած էր Հ ո ո Փ ի կ ի եւ Յոլակի վրայ:

10. Խիստ զօրեղ եղած էր վոխաղարձ նայ-
ուածքներու սապաւրութիւնը Երկուքին
վրայ ալ և անոնց սրտերը բռնկած էին բռ-
որն սիրոյ մը հրարորդոք զգացումներու-
վը :

11. Հոսոփիկ, ձեռքը ջրով լեցուն կուժ-
մը բռնած, տղրիւրէն կը վերապառնար
տուն, երբ յանկարծ իր դէմը զտաւ դաշտ
զնացող դրացի Յոլակը, որ ուսին վրայ կը կը-
րէր թի մը :

12. Գեղանի երիտասարդուհին, Հոսոփիկ,
որ արդէն նշմարած էր Յոլակին դալը,
աչքերն իր առջեն բրաւ նախ և ապա ու-
րիշ կողմ մը զարձաւ, անոր չի նայելու հա-
մար :

13. Սակայն եւ այնովէս, անտկնկալ ու
հարկադրիչ պարագայ մը պատճառ եղաւ,
որ ամօթխուծ աղջիկն կանդ առնէ համարձակ-
օրէն իրեն դէմ կեցող ու խօսող աղուն առ-
ջե :

14. Յոլակ, ուժեղ զգացումներով օժ-
տուած երիտասարդ մը, դարնան այդ ա-
ռաւոտեան, իր գեղեցիկ զրացուհին դի-
մաւորելք բախտ մը, Երջանկութիւն մը հա-
մարեցաւ :

15. Թին նետեց մէկ կողմ անիկա և բա-
նաստեղծական ընտիր խօսքերով ու քաղցր ե-
ղանակով մը ջուր խնդրեց Հոսոփիկէն,
իր միացուցած ափերը մօտեցնելով
կուժին :

16. Ջուրը չի խմեց սակայն Ցոլակ և
Հոսոփիկի ձեռքէն կուժն առնելով, դրաւ
դետին ու ըսաւ, թէ ինք ծարաւի է, սաս-
տիկ կարօտ միայն և միմիայն անոր ցանկալի
սիրոյն :

17. Բոսորագոյն դէմք մը ստացող Հը-
ռոփիկ, մեծ ճիգ մը ըրաւ Յոլակի կըա-
կոտ նայուածքներէն խոյս տալու, իր ալ
կուրծքը ուռեցած սիրոյ զգացման ուժգին հեւ-
քով մը :

18. Անկարող եղաւ սակայն խուսա-
փիլ անիկա, վասնզի Ցոլակ, անդրդուելի-
օրէն շարունակ կը ջանար յառաջ բերել նայ-
ուածքներու ամենաշեշտակի վոխանակութիւն
մը :

19. Վարդագոյն զենջակի ծայրը, որ
Հոսոփիկի վերջին ապաւէնն էր եղած, տեղի տը-
ւաւ Յոլակի քնքոյչ ձեռնահպժանը առջեւ եւ
այն ատեն երկուքն ալ ուղղակի նայեցան ի-
րարու :

20. Նայեցան, երկարօրէն իրարու
և երկուքին ալ երիտառարդական տա-
քուկ արիւնները իրենց երակներուն
մէջ վերիվայր եղած, սկսան սաստկա-
պէս եռալ:

21. Մինչեւ այդ ժամանակ իրենց ան-
ձանօթ եղող երկնագեղ, անսահման ու
անպարագրելի երջանկութեան մը զօրա-
ւոր հոսանքէն տարուեցան անոնք և կը
մարմրէին:

21. Անապակ այդ արբշոռութենէն առա-
ջին արթնցողն եղաւ Հռոփիկ, որ իր
արագ ակնարկ մը եւ իսկոյն, կուժն առե-
լով քալեց:

23. Հազիւ թէ սակայն Հռոփիկ առած
էր քանի մը քայլ, երբ որ Յոլակ նետ-
ուեցաւ դէպ յառաջ, հասաւ անմիջապէս աղ-
նեց: մօտ և անոր ձեռքին կուժը բըռ-

24. Այն ատեն Հռոփիկ ուրախ ծիւ-
ծաղ մը արձակեց, թողոց կուժը Յոլակին
բով իւ փոքրիկ դէպի այն վարդատունիւ-
ճամբուն եղը:

25. Իր նպատակն էր Համազիւզացիւ-
ներու չի Հանդիպիլ այդ վայրկեանին եւ
միենոյն ժամանակ, վարդատունիւրու եւ
տե թաքնուելով, Յոլակի աչքերէն անյայ-
տանալ:

26. Այլ սակայն Յոլակ, կուժը գետիւ-
նը գնելով, հետեւցաւ Հռոփիկին, որ վար-
դատունիէ վարդատունի կը ցատքուէր եւ
անոնց վարդառատ ձիւղերուն ետեւ կը պահ-
ուըտէր:

27. Զոյդ մը թիթեռնիկներ էին ասոնք,
որ կը թուչտէին, կ'ոստոստէին իրարու եւ
տեէ, մէկզմէկէ հրապուրուած, կոկոն եւ
բացուած կարմիր ու ճերմակ վարդերուն
շուրջ:

28. Վերջապէս Յոլակ բռնեց Հռոփիկը
և զայն ամբապնորէն, ուժգին թափով
մը դրկեց, սեղմեց իր կրծքին վրայ ու
երկու հրայրքու Մթունքները իրարու
Հանդիպեցան:

29. Հողին, գետնին վրայ չէին անոնք
այլիս այս անգամ այդ պահուն, այլ թեր
առած կը սուրբային երանաւէտ երկնարար-
առած կը սուրբային երանաւէտ աւ չեւ ար չ ներ ու
մէջ:

30. Համեստ, ջինջ և պատուապաշտ
որտերու տէր երկու սրարմանիները, Յոլակ
և Հոռփիկ, ինքնազմական զօրեղ շար-
ժումով մը սակայն իրարմէ հեռու քաշուե-
ցան հուսկ ապա :

31. Հեռու քաշուեցան, բաժնուեցան ի-
րարմէ մարմնով, բայց հոգւով ու սրտով
մէկզմէկու հետ էին անոնք այլևս այդ վայր-
կեանէն սկսած և կ'ապրէին միմիայն իրա-
րու սիրով :

32. Իրենց այդ առաջին սիրոյ համ-
բոյթին իբրև նուիրական յիշատակ, անոնք
իրարու ընծայեցին մէյ մէկ վարդ, զորս
դրին ծոցերնին և այնպէս հեռացան պար-
աչզէն :

33. Կարմիր վարդ մըն էր Յոլակի նը-
ւիրածը Հոռփիկին, որ իր առանձնութեան
վայրկեաններուն միշտ զայն կը հո-
ռառուտէր, կը համբուրէր և անոր հետ կը
խօսէր :

34. Ճերմակ վարդ մըն ալ Հոռփիկի
ընծայածն էր Յոլակին, որ կը պահպանէր
զայն որպէս ամենաանդին, պաշտելի յիշա-
տակ, դրած միշտ իր կրծքին, բարախող
սրտին վրայ :

35. Երկու շաբաթներ հաղիւ թէ
առհած էին Հոռփիկի և Յոլակի մէյ մէկ
վարդով սիրանշանուելու օրէն ետք, երբ որ
գիւղն ամբողջ եղաւ յանկարծ ոտից կոխան
թուրք զինուորներէ :

36. Գիւղն այս անդամ չի կրցաւ դի-
մագրել և վրկուիլ, զի իր վրայ խու-
ժողը քանի մը Հարիւր կամ Հազար Հոռփինե-
րէ բաղկացած խումբ մը չէր, այլ կանոնա-
ւոր, հսկայ զօրաբանակ մը :

37. Յայտնի չեղաւ բնաւ, թէ քանի՞
անձեր կրցան ազատիլ ու խուսափիլ յան-
կարծական աղէտին, ինքնազմաշտպանական
այն ամեն միջոցներով ու կերպերով որք հը-
նար էին :

38. Զի օր մը ետք, այդ չէն հայ գիւ-
ղին մէջ ուն ողջ անձ չիկար այլևս, հասկա-
մեն կողմ կը տեսնուէին միայն անհնա-
րին ոգորումներէ ետք գետին ինկածներու
զիակներ :

39. Վերապրողները խոյս տալով այս
ու այն ուղղութեամբ, կը միանային Հայ
փախստական խմբերու, որոնք ամեն կողմէ
յառաջ կուղային շարունակ և կը ստուարա-
նային :

40. Բոլորն ալ կը փախչէին աննախընթաց կոտորածներու ահէն ու սարսափէն, ամեն ինչ թողած, առանց այլես ետևնին նայելու և շունչելովին կ'առնէին շիտակ կովկաս :

41. Էջմիածին հասնող Հայաստանցի փախստականաց առաջին խմբերէն մէկուն մէջն էր Հոռովիկ իր ծնողաց հետ, պատառուն հագուստով, նիհարած և գունատ դէմքով :

42. Անիկա չէր գիտեր, թէ ինչ եղած է Յորակ, ո՞ղջ էր թէ սպաննուած և իր սեւ վշտէն կը մաշուէր շարունակ, տարբեր ամեն տառապանք եւ դառն վիճակ մոռցած :

43. Անքուն և տուայտանքներով լի գիշերէ մը եւք, առաւօտ կանուխ, անիկա զնաց դարձեալ էջմիածնի վանաստաճարը, Յոլակին համար աղօթք ընելու նպատակաւ :

44. Տաճարին մէջ զեռ ժամուռներ չըլլալուն, Հոռովիկ ազատորէն յառաջաց մինչեւ իջման տեղւոյն սեղանին ստորոտը և այն տեղ իսկոյն եկաւ ծունկի վըրայ:

45. Ակսաւ այն տտեն լրիկ, ուղիօրէն և դառնապէս լալ անիկա, կուրծքը կոծել, իջման տեղի սեղանին օծուած գետնաքարը համբուրել ու աղօթել ջերմեռանդ սըրտով :

46. Կ'աղօթէր առ Աստուած, ըսկով, որ Յոլակը ողջ առողջ հասցնէ իր գիրկը, որպէսզի իրենք երջանկանան և այնուհետեւ անձնուիրաբար ծառայեն ազգօգուտ նպատակի մը :

47. Երբ որ աղօթքը լմնցուց, գուրուած շարժումով մը ծոցէն հանեց թագուրսու շարժումով մը ծոցէն հանեց թագուրսուած կարմիր վարդը, իր սիրելոյն նըռամական յիշատակը, զոր պահած էր և զայն դրաւ սեղանին առջն :

48. Արտասուալից աչքերը լիշտակաց ծաղիկին ուղղած, դիտեց գայն երկարաց ժաղիկին ուղղած, դիտեց թուեցաւ, թէ չորօքէն և իրեն այնպէս թուեցաւ, թէ չորօքէն կ'առնէ, կը ցած վարդը վերստին կեանք կ'առնէ, կը թարմանայ :

49. Վերափթթող թօշնած վարդը միհնոյն ժամանակ իր թերթիկներուն մէջ ըսկը կըսաւ երազողին առջև պարզել անոր յակը կըսաւ երազողին անդրանիկ համեւէտ անմոռաց սիրային անդրանիկ համեւյիթ տեսարանը :

50. Ահա՛, վարդաթիերու ետին Յուլակ հասնելով կը բռնէ զինքը, ուժգին թափով կը սեղմէ իր կրծքին վրայ և երկութին չթունքները, մագնիսական ձգողութեամբ մը կը հպին իրարու:

51. Ինքինք կորսնցուց այն ատեն Հըսոփիկ, իր աչքերուն հանդէպ վերապարզըւող այդ զգմիչ, կենդանի պատկերին ազդեցութենէն և սիրաը մարած, գլորեցաւ, ինկաւ գետին:

52. Բարի, գթոտ սրտով ծերունի վեղարաւոր մըն էր, որ զայն վերցուց գետնէն և ուշքի բերաւ, հարկ եղած ճիգերն ընելով ու անոր գլուխը իր թեին վրայ հանգչեցուց :

53. Ծերունի վանականը հայրագորով խօսքեր ըրաւ Հոռիկին եւ անոր հարցուց, թէ ինչ է իր ունեցած ցաւը, վիշտը և այդքան սաստիկ յուզուելուն պատճառը:

54. Միայն հեկեկանքներ եղան պատասխանը Հոռիկին, որ տեղէն ելլելով, համբուրեց ձեռքը զինք ինամողին, առաւ իր վարդը և քաւեց դէպի գուռ, աչքերը սրբելով:

— 68 —

55. Դուրս ելլելու միջոցին, անիկանկատեց, թէ նոր փախտականներու խմբեր եկած էին Վանքն և անոնք հանդիպողին հարցումներ կ'ընէին, իրենց ուր տեղաւորուելու մասին:

56. Ուռած աչքերով, լքուած գլացումներով ու դանդաշող քայլերով կ'երթար իր ծնողաց քով Հոռիկ, երբ որ նութեկներու մէջէն զինքը ցնցող ձայն մը լսեց յանկարծ :

57. Զայնն արձակողը Ցոլակը ինքը, որ թշնամեաց դէմ մարտնչելով, վէրք մը ունեցած ու անցուցած էր և այժմ ալ, անառնեցած էր անոնք, պահիկ մը իրենց լուռ, հոգամ և անոնք, պահիկ մը իրայն խօսեցան բայց գոռացող հոգիներովը միայն խօսեցան իրարու հետ :

58. Ո՛չ Հոռիկի և ո՛չ ալ Ցոլակ կը ցան կանգնած տեղերնէն շարժիլ առաջին, անգամ և անոնք, պահիկ մը իրենց լուռ, բայց գոռացող հոգիներովը միայն խօսեցան իրարու հետ :

59. Ապա, վերջապէս, միմիանց գիրկինկան, համբուրուեցան և ձեռք ձեռքի տըրապէս, համբուրուեցան, իրենց պահած վարդերը իւած հեռացան, իրենց պահած վարդերը իւարը ցուցնելով, խօսակցելով, ուրախ արցունքներ թափելով:

— 69 —

60. Քանի մը օր ետք, ծանօթ ծերունի
վահականը պսակեց Հռովիկն ու Յոլակը,
որք չնորհիւ ինքնապաշտպանութեան հրաշ-
քին ազատուած և մէկզմէկ դտած էին վե-
րըստին:



ԶՈՅԳ ՔԱԶԵՐԸ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Կովկասի Բագու քաղաքին Հայոց փողոցը
ազգային բազմաթիւ ողբալի ու փառաւոր
դէպքերու հանդիսավայր մը եղած է միշտ
ալ: Անոր մէկ ծայրը կը դտնուին Շամախեան
փոքրիկ հրապարակը և թաղը, որուն մէջն
կ'անցնի նոր Հայ գիւղին ճամբան: Իսկ միւս
կողմի ծայրը կը կանգնի Հայոց Ս. Լուսաւո-
րիչ մայր եկեղեցին: Բազմաշարչար տաճար
մը, իր ժողովուրդին նման: Ու եկեղեցիին առ-
ջևն ալ կը փոռւի Պարապետ կոչուած քաղա-
քին կեղրոնական ու ամենանշանաւոր մէծ Հը-
քին քաղաքական ու բանուորական
ցոյցերու գլխաւոր վայրը:

Հայոց փողոցը կը վայլէ քաջ ընդդիմադի-
րի. Համբաւ: Անիկա, ստուգիւ, շատ ու շատ
անդամներ, Հարկադրուած, կանգնած է դէմ
տեղացի թուրք կամ թաթար խուժաններու
կողմէ Հայոց վրայ կատարուող յարձակու-
րիաբար: Հանացած ինքինք պաշտպանել ա-
ներուն: Ու ջանացած ինքինք պաշտպանել ա-

Եւ Բագուի Հայոց աշքառու ու հետզհետէ
միշտ աւելի փայլուն երկոյթ ստացող տնտե-
սական վիճակին ուխտեալ նախանձորդները,
իրենց յարձակողականներն սկսած են, առա-
ջին անգամ, առ Հասարակ այդ փողոցին դժե-
թէ:

Նոյն այդ յաչաղկոտ, կոյր, մոլեռանդ,
վայրենաբարոյ թշնամիները, Բագուի խաղա-
ղասէր ու արդիւնաբերող Հայոց գլխուն փոր-
ձանք մը եղած են տեսական, երկար ժամանակ-
ներէ ի վեր: Եւ թուրքերուն Հայոց հանդէպ
տածած անարդար ու չարամիտ հակառակու-
թիւնը, երթալով միշտ աւելի սուր կերպա-
րանք մը ստացած է ժամանակի ընթացքին:

Բայց մասնաւորապէս այս վերջին հնգե-
տասան տարիներու տեւողութեան միջոցին,
խիստ չատ նեղացուցին ու տառապեցուցին ա-
նոնք Բագուի Հայերը: Այս վերջինները, ամեն
կերպով, ծանրապէս վնասուեցան ու տուժուե-
ցան իրենց այս վատազգի սոսիներու կողմէ
կատարուած եղենագործութիւններէն, աւե-
րումներէն ու քանդումներէն:

Քարիւղի աշխարհին Հայերը, այսու ա-
րող ու հաշտ աչքով նայել իրենց անվտանելի
ու վայրագ թուրք դրացիներուն վրայ: Միե-
նոյն ժամանակ աշխատած են, իրենց այս կամ
վերստին կարդի բերել, յառաջ տանիլ:

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԻ

Հայոց փողոցի ընակիչները, ընդհանրա-
պէս սեպհական տան տէրեր, իրարու վաղնջա-
կան ծանօթներ ու բարեկամներ են բոլոր: Հո-
րէ որդի, ժառանգական դրացիներ: Եւ առհա-
սարակ այդ փողոցին մէջ ապրողներն ալ Հայեր
են: Տարրեր ազգի քրիստոնեայ ընակիչները
շատ քիչ: Իսկ կեղրոնական ժամանակուն մէջ,
շատ թուրքեր չիկան բնաւ: Միայն բաւական թր-
թուրքեր թրական բնակարաններ կը գտնուին Հա-
յոց փողոցը խաչաձեռող ուղիներուն մէջ, ըլր-
յաց փողոցը կամաձեռող ուղիներուն մէջ, ըլր-
յակայքը և դէպի Շամախեան թաղի կողմէրը:

Տան տիրուհիներէ և կամ վարձակալուհի-
ներէ ոմանք, յարմարութիւն ու պէտք ունե-
ցողները, իրենց աւելորդ սենեակները կ'օգ-
տագործեն: Եւ ամսականով կամ շաբաթակա-
նով զանոնք կուտան վարձու, ամուրի երիտա-
սարդներու և կամ այն կարգի ամուսնացեալ-
ներու, որոնք առանձին են, չունին հետերնին
ընտանեկան ուրիշ անդամներ:

Վերջին ժամանակներ, նոր ամուսնացող
երիտասարդ դոյդ մը եկաւ ընակելու Հայոց
փողոցը, հայապատկան տան մը վերնայարկի
փողոցը, հայապատկան տան մը վերնայարկի
փողոցը մէկ սենեակին մէջ: Սենեակը կահա-
վարձու մէկ սենեակին մէջ: Կը գտնուէր փողոցին
ւորուած էր պարզորէն: Կը գտնուէր փողոցին
վրայ և առջևն ունէր պատչամ մը:

Այդ երիտասարդն ու երիտասարդուհին կը կոչուէին Արամ և Աննիկ : Անոնք իրենց այդ առաջին անուններովն ալ ճանչուեցան շատ կարճ ժամանակի մը մէջ, Հայոց փողոցին վը-րայ և շրջականները բնակող բազմաթիւ ազգա-կեց ընտանիքներէ : Արամ և Աննիկ աւելորդ կը համարէին իրենց մականունը ըսել այլոց : Եւ ուրիշներ ալ հարկ չէին տեսներ դիտնալ անոնց մականունը : Բաւական կը սեաէին միայն, զա-նոնք Պարոն Արամ և Տիկին Աննիկ կոչելը : Իսկ Արամ և Աննիկ կը ջանային իրենց անուններն աղատել, անոնց կցուած Պարոնի և Տիկինի ծանր բեռններէն ևս :

Տակաւ ծանօթ դէմքեր դարձան Արամ և Աննիկ նաև քաղաքին Հայ ընկերական կազմա-կերպութեանց մէջ ալ : Անոնք ազգային-հասա-րակական ամեն շրջանակի մէջ կը գործէին և ունդագին սրտով : Եւ ոգեորութիւն կ'առթէ-ին իրենց ընկերակիցներուն :

Անոնց հաճելի ընկերութիւնը կը փնտըռ-ուէր մէկ խօսքով ամենուրեք : Վասնդի անոնք աղնիւ, բարի և քաղաքավար ընթացք մը ունէ-ին ամենուն հանդէպ ալ : Ու իրենց զուարթ բը-սպիտ և ուրախութիւն :

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Անոնք, Բագու դալէ առաջ, կը բնակէին Անդրկովկասի արևմտակողմը դտնուող սահ-

մանագլխուն փոքրիկ քաղաքի մը մէջ, որ ի- րենց ծննդավայրն էր : Անոնց դործը, իրենց հայրենիքի դպրոցին մէջ ուսուցչութիւն ընե-լը : Երկուքն ալ, դեռ իրենց ուսանողական ըքանին մէջ զտնուած միջոցին իսկ, որոշած էին Հայ մանկանց դաստիարակութեան պաշ-տօնին նուիրուիլ :

Սակայն ահա պայմանագիր համաշխարհա-յին նոր մեծ պատերազմը : Հրատարակուած ուուս և թուրք կուիւր : Եւ թուրք գօրաբանակ մը, յանկարծակի կերպով, պահ մը արշաւած էր զէպի կովկաս, երբ դեռ այս վերջինը Հարկ եղածին պէս պատրաստ վիճակի մը մէջ չէր գտնուեր : Ու կովկասի սահմանագլխեան կարդ մը Հայաբնակ քաղաքներուն մէջ, թուրք գօր-քերը կատարած էին կոտորածներ, աւարասու-թիւններ ու ամեն տեսակ թրքայատուկ խժըր-ժութիւններ : Ամեն մէկ տեղ դտնուող փոքրա-քանակ Հայերը, բնականաբար չէին կրցած, անակնկալ կերպով իրենց վրայ խուժող ահա-դին և կանոնաւոր գօրաբանակի մը դէմ դնել :

Արամի և Աննիկի Հայլենական փոքրիկ հայաբնակ քաղաքն ալ եղած էր ոտից կոխան, ժամանակից մահմետական Հոներու հսկայ գօրաբանակէն : Եւ մատնուած էր անպատում աղէտներու : Այդ տեղի Հայերն ևս, կովկաս-եան այլ քաղաքներու իրենց ազգակիցներուն նման, Հայրենասիրական աղնիւ ընթացք մը

ունեցած էին : Անոնք անձնատուր եղած չէին
թուրքին : Եւ ո՞չ ալ ծառայած դարաւոր թըշ-
նամիի վատ նպատակներուն ու դաւադրական
ծրագիրներուն իրագործմանը, գոյութիւննին
փրկելու համար :

Այսպէս որ Արամ և Աննիկ ևս, այլ հայ-
րենակիցներու պէս, անհաւասար և ապարդիւն
դիմադրութենէ մը ետք, ջանացած էին փախ-
չել ի վերջոյ : Անոնք ազատած էին նաև շատ
ըս անպաշտպան ազգակիցներու վտանգուած
կեանքերը, իրենց անձնուէր քաջութեամբը :

Կողոպտուած ու քառորդ դրութեամբ մը
բագու եկած էին անոնք : Եւ ապրուստը սուզ
այդ քաղաքին մէջ, նեղուած էին սկիզբները
նիւթապէս : Մինչդեռ իրենց բնակած նախկին
քաղաքին մէջ անոնք զերծ էին ունէ կարօտու-
նի. որ առողջ էին : Ու շուտով, երկուքն ալ,
զումներ : Այդ կերպով համար զբա-
զիճակ մը ձեռք բերած էին դարձեալ :

Անոնց զբաղումը, մասնաւոր դասեր տալը :
Զէին ուզած ունէ դպրոցէ ներս պաշտօն վա-
ները պիտի զրկուէին գործէ : Անոնք ուխտած
էին, պատերազմը դադրելէն և խաղաղութիւնը
տիրելէն ետք, անմիջապէս վերադառնալ հայ-
րենիք և այն տեղի ազգային դպրոցին մէջ վե-
րըստին ձեռնարկել իրենց ուսուցչական պաշ-

տոնին :

ԳԼՈՒԽ ԶՈՐՅՈՒԴ

Նաւթաշխարհի Հայոց գլխուն իջաւ դարձ-
եալ լախտի հարուած մը : Ու այս անգամուսան
հարուածը իջաւ աննախընթաց սաստիկ թա-
փով մը : Վասն զի, պարագաներուն բերմամբ,
տեղացի թուրքերու գաղանական միտումնե-
րուն զօրավիրտ հանդիսացող ահագին ուժեր և-
րեան եկան : Այդ ուժերը Բաղուի վրայ քայլու-
տաձիկ և գերման զօրայրանակները : Պուշկիկ-
եան անիշխանական, անկերպարան, հայրենա-
քանդ կառավարութիւնը, Ռուսիոյ նման Կով-
քանդ ալ արդարի խիստ տկարացուց և մատ-
կասն ալ արդարի խիստ տկարացուց կացութեան մը :
Նեց քառոսական, վտանգալից կացութեան մը :
Ու այս պատէն առիթէն փութաց օդտուիլ նո-
րէն թուրք-գերման կայչնական, արինոտ եղ-
բայրակցութիւնը և յառաջցաւ մինչև Բագու:

Բագուի վրայ արշաւող տաճկական, քըր-
տական և գերմանական միացեալ բանակը կը
բաղկանար 90,000 զինուորներէ : Տեղական
բաղկանար 90,000 զինուորներէ : Այսպէս
թուրքերն ալ արդէն անոնց հետ էին : Այսպէս
որ տաճիկ, գերման, քիւրտ և տեղացի թուրք
կոռուզները միասնաբար կը կազմէին 100,000
է աւելի մեծ բազմութիւն մը :

Իսկ թշնամիներու այդ ամենի բանակին
դէմ մարտնչող հայ ուժերը և ոռուսներն ու Բա-
գուի օդնութեան եկած անգլիացի մաս մը զին-
գուի ուուրները, ընդամենը ի միասին հաշուելով, 20

,000 հոգիի չափ էին: Ուրեմն մէկը հինգի դէմ
կը գտնուէր:

Դէպքը տեղի ունեցաւ 1918 թուի սեպտ.
ամսոյն մէջ: Քաղաքին կեղրոնական հայարը-
նակ խիտ թաղերուն մէջ սկսան կոիները եւ
տարածուեցան հետոհետէ դէպի ամեն կողմէ:
Ընդհարման հոսանքը հասաւ նաև մինչեւ բայի-
լով, Սե Քաղաք և Բալախանի, Բաղուի բոլոր
նաւթահանքառեղիներն ու գործարանավայրե-
րը:

Տեղ տեղ սկսան կատարուիլ, մասնաւոր
կատաղութեամբ մը, բնիկ թուրքերու կողմէ
կոսորածներ: Աւելի չատ տարասութիւններ:
Թուրքերն աշխատեցան, հրոյ ճարակ զարձը-
նել կրցածնուն չափ, հայապատկան տներէն
զատ նաև ու մասնաւանդ քարիւզահանքերու հո-
րեր ու զափէ գործարաններ: Այս կերպով թուր-
քերը ջանացին հիմնական կործանումի մաս-
նել Բաղուի Հայոց տնտեսական ամենավայ-
րուն վիճակը:

Շատ հայեր, կերպ մը գտնելով, յաջու-
ղեցան փախչիլ տիրող զարհուրելի աղէտէն:
Պրեթէ փախուստ տալը, քանի որ տաճիկ եւ
ներ նաւթահանդիսու գիմեցին: Ու կասպից ծո-
վին վրայ բանող ոււսական ու հայկական չու-

գենաւերը մտնելով, ուզդուեցան դէպի Փեթ-
րօվսկի, ինչպէս նաև Պարսկաստան, Էնդէլի,
Ռաշտ և այլուր:

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Ամեն կողմէ առաջ, ծանր դժբախտութեան
ևնթարկուղն եղաւ այս անզամ ևս քաղաքին
հայոց փողոցը: Անիկա ըրջապատուած էր ըն-
չափաղ և արինախանձ բազմաթիւ տեղացի
թուրք սե հարիւրեակներով:

Ինքնապաշտպանական դիմադրութիւններ
կ'ընէին հայերը, զերծանելու համար ամեն
կ'ընէին իրենց վրայ խուժող բոնամահէն: Ահա-
կողմէ իրենց վրայ խուժող բոնամահէն: Ահա-
զանգը հնչած էր: Հայոց փողոցի Ս. Լուսա-
ուորիչ եկեղեցւոյ մեծ զանդակի զօղանջը մերթ
ընդ մերթ լսելի կ'ըլլար հրազէններու պայ-
թիւններով, կանանց ու երեխայոց ճիշերով եւ
բազմապիսի աղաղակներով թնդացող մթնո-
ւորտին մէջն:

Արամ և Անիկ ևս պատրաստուած էին,
Հարկ եղած պարագային դիմադրաւելու ամեն
պատահարի: Որոշած էին նաև, իրենց ձեռքէն
պատահարի օգնութիւնը չի ինայել վտանգուած աղ-
եկած օգնութիւնը չի ինայել վտանգուած աղ-
եկած օգնութիւնը հանդէպ: Անոնք ունէին իրենց
զակիցներու հանդէպ: Անոնք ունէին իրենց
համար մէջ մէջ հրազէն և քիչ մը փամփուշտ:
Համար մէջ մէջ հրազէն և քիչ մը փամփուշտ:
Դէպքն այնքան յանկարծական եղած էր, որ
առանոնք չին կըցած միանալ ընդիմադիր, մար-
տիկ հայ խմբի մը: Եւ մնացած էին, իրենց
գոնուած տանը մէջ:

Թուրք խուժանախմբէ մը պաշարուածէր Արամի և Աննիկի բնակած տունը, որ չքեզերեսոյթ մը ունէր: Ու հայ պատուի, կեանքի ու ինչքի հափափիչները կը խորհէին, թէ այդ տան մէջ պիտի գտնէին լիտատօրէն իրենց բոլոր վնտուածները:

Միայն իր սովորական բնակիչները չէին, որ կը գտնուէին այդ տան մէջ: Դրացի անպաշտպան հայ ընտանիքներ ալ, հետերնին առած իրենց ոսկեկերտ և գոհարեղէն զարդերն մէջ, իրրև հաստատուն շէնք ու վստահելի վայր:

Արդարե բաւական անառիկ դիրք ունէր չէն էր ամբողջովին: Դուռն ալ տոկուն. երցին: Ետեի կողմի անդուռ բարձր էին փողուհաստահիմ և բարձրադիր պատեր:

ԳԼՈՒԽ ՎԵՅՑԵՐՈՐԴ

Բայց և այնպէս, այդ տունը ապաւինողները, թուով մօտ երկու տասնեակ հողի, ուրեկած վիճակ մը: Անոնք կը բաղկանային երկներէ և մանուկներէ: Ոմանք կուլային և ճըշ-

ուրուտուքներ կը բարձրացնէին: Այլք չղային տագնապներու մատնուած, խելազարի նման տագնապներու մատնուած, խելազարի նման այս ու այն կողմ կ'իյնային իրենց հաւաքուած սենեալիին մէջ:

Այնպէս որ Արամ և Աննիկ, Հարկադըրուած էին, թէ՝ դրսի իրագարձութիւններուն հետեւիլ ' թէ' ներսը զմնուողներու սարսափահար սրտերը հանդարտեցնել, հնար եղածին չափ:

Եղաւ վայրկեան մը սակայն, որ Արամ և Աննիկ, այլես ուշագրութիւննին ամբողջավին պատուհանները: Եւ հայհուչներ ու կատաղապատուհանները: Ուրովհետեւ տան առարձուցին դէսի փողոց: Ուրովհետեւ կատաղի յարջե խոնուած խուժանը աւելի կատաղի յարջե ասկողական դիրք մը ստացած էր:

Թուրքերը իրենց ատրճանակները կը պարպէսին: Անոնց նշանառութեան կէտերը, տան պէին: Անոնց նշանառութեան կէտերը, տան պատուհանները: Եւ հայհուչներ ու կատաղապատուհանները բարձրացնելով կ'ըսէին, որ յայտ աղաղակներ բարձրացնելով կ'ըսէին, որ յան դուռը բացուելու է անմիջապէս իրենց տան դուռը բացուելու ալ ըլլալու են անձնառնութեան: Եթէ ոչ, կ'աւելցնէին անառուր անպայման: Եթէ ոչ, կ'աւելցնէին անոնք, տունն ամբողջ պիտի վառէին իր մէջի նոնք, տունն ամբողջ պիտի վառէին իր մարզերով միասին: Եւ իրաւ ալ, խուժանը իր մարզերով միասին:

Եւ ահա, խուժանապատները հրամայեցին իրենց հետեղներէ մէկ քանիներուն, որ եր-

թան իսկոյն երկու սանդուղ բերեն, որպէս զի բարձրանան մինչեւ պատուհանները և անոնց-մէ ներս քարիւղը թափելով, բռնկեցնեն տու-նը:

Այս ատեն Արամ և Աննիկ, հարկ զգա-ցին այլնս, պատնէշին վրայ կանգնիլ, հրա-զէնին գործածել և վճռական ճիգ մը ընել, վայրկեանէ վայրկեան աւելի սպառ-նագին դարձող վտանգին հանդէպ: Անոնք խորհեցան, թէ խուսափման միջոց չի կար եւ դիմաղրութիւնը միայն կրնար ազատման յոյս մը ներշնչել իրենց: Եւ Արամ ու Աննիկ, գետ-նին վրայ քսուելով, յառաջացան դէպի իրենց սենեակի քարէ պատշամը: Երկուքն ալ ձեռ-քերնին բռնած էին իրենց լեցուն վեցհարուած-եան ատրճանակները:

ԳԼՈՒԽ ԵՕԹՆԵՐՈՐԴ

Ու քարաշէն պատշամի երկաթէ սեղմ ճաղերուն մէջն, Արամ ու Աննիկ սկսան կրա-կել խուժանին վրայ: Աննիկ ևս Արամի չափ վարժ էր յաջող նշանառութեան: Բայց արդէն այնքան խիտ կերպով խոնուած էին յարձակողները տան առջև, որ վերէն իջած գնդակները անլրէպ արդիւնք կ'ունենային: Յա ստանակիչ արթիւնաէրներէն ոմանք, որոնք նային գետին, վիրաւոր կամ ճողած:

Փողոցի խառնիձաղանձ ըտզմութեան մո-լեռանդ ներկայացուցիչները, իրենց կատա-զութենէն փրփրած, անլուր լուսանքներ կ'ուղ-դէին, արզար ինքնապաշտպանութեան մը զի-մող հայերուն: Ու անգերջ գնդակներ կ'ար-ձակէին գէսլի վեր, առանց արդիւնք մը ունե-նալու: Մինչ իրենց մէջ ինկած էր արդէն, այդ յարձակման ձեռնարկի շարունակութեան մա-սին տարակարծութիւնը մը: Ոմանք շիռթած ու յուսահատած փախուստ կուտային: Աւելի յա-մառ մեծամասնութիւնը սակայն, կր մնար այն տեղ, վերջնական յաղթութեան երազով օրո-րուն:

Մինչ արսէս կը շարունակուէր կոիւր, փողոցին մէջ, հեռուն, երեւացին վայրէ սան-գուղներ բերազները: Վայրագներու շրջանա-կին մէջ նոր ողեւորութիւնը մը տիրեց: Ակսան պոսպալ, թէ այլիս տան մէջ դանուղները բարոր պիտի այլուէին ու խորովուէին: Ու բարոր պիտի այլուէին գնդակներ, անօդուտ կերպով:

Տան մէջ գտնուողներու տագնապալից կա-ցութիւնը իր ծայր աստիճանին հասած էր: Բայց Արամ և Աննիկ այլիս չէին կրնար ետեւ նայիլ: Ժամանակ չունէին: Անսնք կը տեսնէ-ին միայն, թէ իրենց կոիւր յուսահատական ին միայն, Զիրենք շրջապատողներու թիւն ահա-էր: Զիրենք շրջապատողներու թիւն ահա-էր: Ու մէկուն դէմ պիտի գնէին: Ու բըռ-դին:

նական մահը կը ժօտենար քայլ առ քայլ։ Կը խորչէին, թէ իրենց և ամենուն համար ազատում չի կայ այլես։ Բայց Արամ և Աննիկ, կ'ուզէին ժեռնիլ պատուով։

Ի վերջոյ համոզուելով, թէ ատրճանակ-ներու միջոցաւ պիտի չի կրնային արագ և մեծ արդինք մը ձեռք բերել, Արամ և Աննիկ քաշուեցան ներս պատշգամէն։ Անոնք վազեցին զէպի խոհանոց։ Տան մէջ գտնուած բոլոր քարիւղը լիցուցին իսկոյն դոյլի մը մէջ։ Եւ լրագիրներ ալ առնելով, արագաբար եկան պատշտամին առջեւ։

Արամ, լրագիրները ծալք ծալք ընելով, քարիւղուց ։ Լուցկիով վառեց զանոնք։ Եւ Աննիկի հետ, յատակին վրայէն սահելով, յառաջացաւ մինչեւ պատշգամի ճակատը։ Աննիկ քարիւղը թափեց թշնամիներուն վրայ։ Իսկ Արամ ալ ձեռքին վառ թղթերը նետեց վար։ Եւ երկուքը, միենոյն ատեն, իրենց ատրճանակ-ներն առին ձեռքերնին։

ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՌԴ

Թուրքերու խմբին մէջ, ոմանց վրայ, բոշեր երեացին։ Ու վարէն սոսկումի աղաղակ-թային, ասդին անդին կ'իյնային և իրենց վրա-յի բացերը մարելու գերբնական ճիգեր կը թափէին։ Մինչ միւս կողմէն, երդուեալ հալածիշ-

ներու համարձակագոյնները, աչքերնին արիւնոտ, կարմրած, դիւային մոլեզնութեամբ մը յառաջ նետուեցան։

Սանդուղները բերուած էին արդէն։ Զանոնք կոթնցուցին պատին։ Եւ ձեռքերնին ա-սին քարիւղով լի թիթեղները, որպէս զի բարձրանան վեր, մինչեւ տան պատուհանները։ Սակայն առաջին անդամ սանդուղներուն վրայ ոտք դնողները վերէն մէյ մէկ գնդակ ընդու-նած, գլորեցան գետին, մէծ սարսափ պատ-ճառելով այլոց։ Այնու հանդերձ, ուրիշ փըր-դառնելով այլոց։ Այնու հանդերձ, ուրիշ փըր-դառնելով այլոց։ Վայելերնին առին դէպի սանդուղները։

Եւ ահա հալածուած, անպարտ հայերու զրյգ առաջնորդներն ու պաշտպանները արդ զրյգ առաջնորդներն ու պաշտպանները արարիմաց պահուն կայծակի արագութեամբ, հարթիմաց պաղափար մը յղացան իրեն մտքին մէջ։ Ա-տարձանակնին իրենց գրապաններուն մէջ դնելով, անոնք կանգնեցան ոտքի պատշգամին վրայ։

Կանգնեցան Արամ և Աննիկ, դէմ յանդի-ման իրենց մահացու ոսոխներուն, որոնցմէ ո-ման իրենց մահացու ոսոխներուն, որոնցմէ ո-ման զեռ ևս գնդակներ կ'ուզլէին զէպի պա-տրչգամ, զոր կը համարէին անոնք հակառա-կորդ կողմի ոազմաճակատը։

Իսկ Արամ և Աննիկ, առանձին առանձին, երկու ձեռքերնին իրարու միացուցած, իրենց նեղիներուն վրայ բաներ մը նետելու ձեւեր

առին: Անոնց համարձակ Երեսյթը, անվախ կեցուածքը և ստացած սպասնական դիւքը, մողական զօրեղ ազդեցութիւն մը ըրին բողէտ ապէս փողոցի անօրէններու ջոլիքներաւն վըրաց:

Ամեն կողմէ պոռոչեցին, թէ ոռւմբե՛ր են, ուժանակներ հայերու ձեռքերուն մէջ գըտնւածները: Եւ ահատագնապ խուճապի մը մատնուած, թողին սանդուղները, քարիւղով մի թիթեղները, ինչպէս նաև իրենցմէ վիրաւոր ու մահացած ինկողները ու սկսան փախչել դիահարի պէս, Շամախինան թաղի ուղթարթի մը մէջ, առանց ետեւ նայելու: Ու ակընմասէն անյոյացան անոնք բոլորովին:

Գլուխ Խնները ՈՐԴ

Վայրկեանները չատ սուղ էին: Ներկայացած հաղուադէպ պատեհ առիթէն իսկոյն և եթ ծումն անենալի ետք, խորհրդաւոր ժպիտով քաշուելով, վաղեցին միւս սենեակը: Եւ այն փախչեցան, էին դէպի ծովեզը, չողենաւի մը եւ թուակուողներուն ըսին, թէ անմիջապէս համ մակոյկի մը մէջ ապաստանելու համար: Առոշ ու կտրուկ կերպով յարեցին անոնք, թէ

այդ էր միակ փրկութեան ձամբան: Որովհետեւ յարտնի էր, թէ խուժանը քիչ ետք դարձեալ պիտի զար, պաշարէր տունը և իր ուզածըն ընէր:

Սրատաճմլիկ ու խառնաշփոթ տեսարան մը պարզուեցաւ սենեակին մէջ: Ծերունի կին մը ինկած էր գետին և վախէն լեզուն բռնուած: Անիկա, տարածուած տեղը, ահալից նշաններ մը կ'ընէր: Մանուկներն իրենց մօրերուն փարած կուլային: Փախչելու որոշումը արուեցաւ ամենուն կողմէ, քանի որ այդ տան մէջ մնալը մահանալ էր նշանակէր: Բայց ոմանք այնպէս կարծեցին, թէ փախչելով ալ պիտի չափատուէին: Ճամբան պիտի սպաննուէին: Ու սկսան իրենց բացակայ սիրելիներուն վրայ ողբարձու: Այդ բացականները, երիտասարդ զաւակը կամ ամուսիններ, զինուորական ծառայութեան մէջ էր գտնուէին:

Ընդհանուր չեկեկանքներու ու ձիչերու մէջ, Արամ և Աննիկ անվրդով յառաջացան մինչեւ սենեակին գուոր: Եւ ահապին ձայնով մինչեւ հայեակին գուոր: Եւ ահապին ձեռնելին իւգոչեցին, որ ամենն ալ անապարեն, ձեռնելին իւգոչեցին, առանց բռպէ կորսոցնելու, եթէ կ'ուղէրենց, առանց բռպէ կորսոցնելու, էթէ կ'ուղէրենց վերահաս անխուսափելի կտամահէն զերծանելու ջանք մը ընել:

Շարժուեցաւ այսպէս հալածուածներու խումբը զէպի գուոր: Բայց սենեակի գորգաւումը զէպի գուոր:

սպատ յատակին վլրայ տարածուած ծերունի
կինը մնաց անյարիր : Անիկա այլես իր դիմա-
գըծերն ու ձեռքերը չէր չարժեր : Անոր հարսը,
քովր կեցած , ճիգեր կը թափէր , որպէս զի
զայն ինքնաղիտակցութեան բերէր և կանզնե-
ցընէր ուաքի : Աննիկ ևս հասաւ վրայ : Ցնցեց
չէք ծերունին : Տեսաւ թէ անիկա բոլորովին
անզգայացած վիճակի մը մէջ էր : Ծոեցաւ:
Քննեց ու զննեց զայն : Ու նկատեց որոշապէս ,
թէ անիկա այլես չէր չնչեր : Մեռած էր : Սար-
սափի զոհ մըն էր ան :

Այս բոլորը տեղի ունեցան յոյժ կարճատե-
միջոցի մը մէջ : Ու ամենը միասին , աճապա-
րելով ու գրեթէ սահելով , իջան վար սան-
դուղներէն : Երբ որ վարի յարկի փողոցի
դրան առջև հասան , Արամ և Աննիկ իրենց ա-
տըրձանակները լեցուցին և կարճ հրահանզներ
մը տուին փախուստի մասին իրենց պաշտպան-
հալներուն :

Արամ կէս մը բացաւ գուոը : Գլուխն հա-
նեց գուրս : Տեսաւ թէ տանը առջև և մօտերը
ոչ ոք կար : Այն ատեն ինք անցաւ առաջ : Փա-
խըստականներն ալ , պղտիկ մանուկները գըր-
ցին : Ու ինկան ճամբայ : Ամենէն ետքը կը գըտ-
նըւէր Աննիկ : Այսպէս , Արամ խմբին առջևէն և
Աննիկ ետևէն , ձեռքերնին ատըրձանակ բռնած ,
կը վաղէին իրենց հովանաւորեալներով : Անոնք

ուղղուած էին դէպի Ս . Լուսաւորիչ եկեղեց-
ւոյն կողմը : Ու եկեղեցին շատ մօտ էր լքուած
տան :

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴԻ

Հազիւ հասած էին եկեղեցւոյ բակին դէմ ,
Երբ Աննիկ նշմարեց , թէ զիրենք կողոպտել ,
խողխողել և վառել ուզող խուժանը վերապար-
ձած էր իրենց տան առջև : Այս անզամ , արիւ-
հաւեղներու թիւը կրկնապատկուած էր : Անոնք
ամենասոսկալի ձայներ կը հանէին ու սաստկո-
րէն կը գնդակահարէին տան պատշգամն ու
պատուհանները : Կը կրկնէին շարունակ , թէ
իրենք չարաչար պիտի սպաննէին տան մէջ
գտնուողները բոլոր : Անոնցմէ ամենէն հսկա-
ներն արդէն սանդուղներէն վեր կը բարձրանա-
ցին , տան պատուհաններէն ներս մտնելու հա-
մար :

Փախչող խումբը , իր ճամբան շարունակե-
նով , մտաւ Պարապետ հրապարակը : Բայց Ա-
րամ դիմուեց , թէ սպառազինուած ուրիշ թուրք
խուժանախումբ մը կուգար հրապարակի քովի
խողոցէն , դէպի եկեղեցւոյ կողմը : Իսկոյն հը-
փողոցէն , դէպի եկեղեցւոյ կողմը : Իսկոյն հը-
փողոցէն , որ անիկա իր հետեւորդներուն , որ
հրապարակի անկիւնին մէկ կողմը գտնուող
հողաթումբին ետևը քաշուին ու պառկին գետ-
չողաթումբին ետևը քաշուին անոնք : Ու այդ
նին վրայ : Այդպէս ալ ըրին անոնք : Ու այդ
զգուշաւոր խուօափումին հետևանքն եղաւ հը-
պաշալիորէն արդիւնաւոր :

Արդարեւ խուժանը, առանց նկատելու խը-
րամանման հողաթումբին ետել պառկող հա-
յերու խումբը, յառաջացաւ: Ու դառնալով հը-
րապարակի անկիւնէն, մտաւ Հայոց փողոցը,
իր կարգին կոտորումի ու յափշտակումի
հունձք մը ընելու նպատակաւ: Այդ արին-
ուուշները իրենց չարանիւթ, եղենական դի-
տաւորութիւնը գոռողարար ու անամօթօրէն
կը յայտարարէին բարձրածայն ու աւելի ոյժ
և գրզիո կը ներչնչէին իրարու:

Երբ որ այդ նոր փորձանքէն ալ ազատե-
ցաւ փախչող հայերու խումբը, Ելաւ ոտքի և
վերսկսաւ իր վազքը դէպի ծովափ: Արամ եւ
Աննիկ, միշտ մէկը առջևէն և միւսը ետևէն,
ձեռքերնին հրագէն, ուշադրութեամբ կը դի-
տէին ամեն կողմ: Եւ որպէս պահապաններ, կը
հսկէին իրենց խմբին վրայ, ամենայն արթնու-
թեամբ, Արզուսան աչքերով:

Հալածականները, Պարապետ հրապարա-
կէն անցնելով, մտան դէպի փողոցը: Եւ Քա-
լանթարեանի ու Շակիտանեանի հսկայ չուկա-
յաշէնքերու առջևէն հեկէն ընթանալով, մօ-
տեցան Կավկաս Մէրկիւրի նաւամատոյցին,
ուր չոդենաւեր կը սպասէին, ամեն ազգէ քրիս-
տոնեայ փախստականներ ընդունելու համար:
Մեծ քանակութեամբ զինեալ պահակազօրքե-
րու հսկողութեան ներքեւ կը գտնուէր նաւա-
մատոյցը:

Արամի և Աննիկի խմբին անդամները, բո-
լորը անվնաս, մտան նաւամտոյցի երկաթեայ
դռնէն ներս: Այլ ևս անոնք զերծ էին վտանդէ
վերջնականապէս: Քիչ ետքն ալ, այլ բազմա-
թիւ հալածեալներու հետ, չոդենաւով կը հե-
ռանային արիւնոտ Բագուէն ապահովապէս:
Ու անվերջ օրհնութիւններ կ'ուղղէին անոնք
Արամին և Աննիկին, որոնց քաջութեան չնոր-
հիւ իրենք ազատուած էին ստոյդ ու ամենաա-
հաւոր վախճանէ մը:



ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՃԱՄԲՈՒԽՆ ՄԷԶ

Հրամանն արձակուած էր տարագրութեան, Հայաստանի այդ փոքրիկ քաղաքին բնիկ ամրող Հայ ազգարնակչութեան համար:

Երեւլի և կառավարական մեծ պնդանց մօտ բարեկամ եղող Հայերու համար ևս անդառնալի էր տրուած այդ վրձիւը:

Ամենն ալ, Հաւասարապէս, կատարելու էին բարձրէն եկող և տեղւոյն թուրք պաշտօնեաներէն գործադրուող նոյն հրամանը:

Գիտնալով, թէ ի՞նչ կը նշանակէր թուրք Հայենի երկիր ու տուն և մեկնիլ, Հայերը սոսկացած և իրար անց ած էին:

Խորհրդակցութիւն մը կատարեցին այն ատեն Հայոց մեծամեծները, որոշելու ինչ ընելին, աղէտին առջեն առնելու համար:

Որոշեցին, խաղաղական ամեն միջոցներով, թափել հնարաւոր եղած ջանքերը և ընել նիւթական մեծաղոյն զոհողութիւնները:

Գլխաւորներն Հայոց, բոլոր ի միասին, եւան զնացին կառավարութեան դուռը և կառավարչին յայտնեցին իրենց որոշումը:

Որպէս փրկանք, անոնք տրամադրեցին կառավարչին ահագին զումար մը, իրենց ունեցած զրամական ամրող Հայերնց ունեցած գործադրուող նոյն հրամատութիւնը:

Կառավարիչը, զօշաքաղ Հոգուովր շլացած, յայտարարեց, թէ երբ որ ունեցած գործադրուող նոյն իրեն, պիտի փրկուէին:

Նոյն օրն և եթ, երեկոյին, Հայերը տարին իրենց ունեցած բոլոր հնչուն ուկիները կառավարչին և յուսադրուած, վերադասն տուն:

Ահարդ նիւթը ամենուն ալ աչքին
չէր երեար բնաւ, երբ որ մանաւանդ ա-
նով պիտի ազատէին իրենց կեանքը մեծ վը-
տանդէ մը:

Հայ աներուն մէջ, այն երեկոյին
տիրեց միիթարութեան ու խաղաղութեան
մթնոլորտ մը և հնչեցին զոհութեան ձայ-
ներ:

Հեռատեսները սակայն, բոլորովին
գերծ չի մնացին կասկածէ և տագնապէ,
քանի որ անոնք կը ճանչնային թուրքի
բնոյթը:

Կասկածներն ու տագնապներն սկսան
տարածուիլ տակաւ նաև ամենէն լա-
ւատեսներուն ու յուսաղրուածներուն մէջ
ես:

Զի յաջորդ առառւն իսկ տեսան,
թէ զինուորներ ու սոսիկաններ, խումբ
և սոլառաղէն, փողոցներուն մէջ կը
շըջէին:

Մունետիկներն ալ ապա ելլելով երե-
ւան, սկսան բարձրածայն աղդաբարել,
թէ միւս առառ ճամբայ իյնալու էին բոլոր
Հայերը:

Լացը, ողբն ու յուսահատութիւնը
տիրեց զարձեալ Հայերուն մէջ, տեսնելով
թէ իրենք չէին կրցած խուսափիլ ահաւոր
շարիքէն:

Պատերազմին պատճառաւ արդէն
քամուած էին Հայերը նիւթապէս ու ի-
րենց վերջին մեծ զոհողութիւնն ալ եղած էր
ի զուր:

Ճատ ընտանիքներ նիւթականէ զատ
անձի կորուստ ալ ունէին, իրենց զաւակնե-
սը թուրքին բանութեան ու բանակին զոհ
տալով:

Իսկ հիմա իրենք ալ պիտի երթային,
ամեն ինչ թողուծ, առանց դիտնալու թէ
դէպի ո՞ւր, ի՞նչ տեսակ վայր հեռաւոր, օ-
տարոսի:

Ծանր էր, անօրինակ կերպով ան-
տանելի, իրենց արդէն տկար ուսին վրայ
գրուած խաչը, զոր չէին գիտեր, թէ ի՞նչ
պէս պիտի կըէին:

Օրուան ժամերն անցան բոպէներու
չափ արագ և վրայ հասաւ մութը,
մահուածնէ աւելի ծանր ու ճնշող սեւ զիւ-
շերը:

Քուն ոչ ոք ունէր և ամենն ալ զերտ-
դոյն շուարժման մը մատնուած, ճակատա-
գրբական վախճանի մը կը պատրաստուէ-
ին:

Լուսցաւ, ճագեցաւ առաւօտը և
դերեզմանային լուսթեան մէջ բարձրացան
աքաղաղներու ձայները, մահակոչի մը
հանգոյն:

Կառավարութեան բովանդակ զին-
ուորական ուժն ինկաւ փողոցները և ամեն
Հայու տան առջե կանգնելով, ճամբա՛յ,
պոռաց:

Եղան զիմաղբողներ, մահն ու ա-
մեն տանջանք յանձն առած և չուզելով
ելլել զուրս իրենց ապաստանաբաններէն
անքոյթ:

Տուժուեցան իրօք շատ շատեր, ի-
րենց մզած ինքնապաշտպանական ան-
փերաւոր:

Յառաջ տարուեցաւ շարունակ,
թուրք զեկափարներու կողմէ, արտաքսու-
րածով:

Քանի մը ժամ ետք, Հայեր դուրս
ելած էին իրենց տեղերէն և անոնց տներն ու
խանութներն աւարի ենթարկուած թուրք
խուժաններէն:

Կրցածնին առած էին Հայերն հետեր-
նին, թանկաղին իրեր, զարդեղներ մի-
այն և առանց յայտնի ընկելու, պահած ի-
րենց քով:

Քալել սկսան անոնք հետիոտն, եր-
կարաշարք կարաւան մը կազմած, չուր-
ջերնին ունենալով հեծեալ զահճաղէմ սրա-
ւորներ:

Շարքէն քիչ մը դուրս ելլողը կը սոսա-
նար զնղակ մը կամ սուրի հարուած ու
կ'իյնար ճամբուն վրայ անտէր, անտիրա-
կան:

Քաղաքէն ելան դուրս, բռնահալած
քչուող Հայերը և մտան անորոշ տարա-
գրբութեան մեծ ճամբան, աւելի դժար
քան Գողղոթան:

Հազիւ կրնային անոնք ակնարկ մը գէթ
նետել զէպ ետև և զիտել իրենց ծննդափայ-
րի հեռանկարն ու լքուած տները սիրա-
բոյն:

Տաք էր օդը և ճամբան փոշելից ու քար-
քարուտ, իսկ հեռաւոր հորիզոններն
աւելի սահմակեցուցիչ իրենց երեսյթնե-
րով:

Երեխաները կուլային աղիողորմ ձայ-
ներով, ծերերն ու տկարները կը հա-
ռաջին և սպաւորներն ալ կը հեկեկային
ահսիովի:

Գիսակ եւ Արփիկ, տեղահան եղող-
ներու փաղանգին մէջ ամենէն լուս, խո-
կուն զոյզն էին, որ կ'երթային յառաջ իրա-
րու ձեռք բռնած:

Անոնք. նոր ամուսնացած էին Եւ
դեռ հազիւ վայելած իրենց մեղրալու-
սինը, երբ երկուքն ալ քչուեցան մեծ մրրկի
հոսանքէն:

Աստիկան զինուոր՝ մը կ'երթար
անոնց մօտէն, իր ձիուն վրայ նստած, խա-
րազանը ձեռքը և տիրական ալ զիրք մը ա-
ռած:

Զինուորը հրամայեց Գիսակին, որ
թողու ձեռքն Արփիկին, հեռանայ ան-
կէ և քիչ մը առաջ ացնելով, քալէ միայնա-
կը:

Հետիոտն քալող Հայ երիտասարդը
չանուց ոստիկան զինուորի խօսքին եւ
չի հեռացաւ բնաւ իր նորատի կենակցին
քովէն:

Սրաւորը բարկացաւ, քանիցս ան-
դամ (իր ձեռքի խարազանովը զարկաւ
Գիսակին, զայն կոչելով ապստամբ, խազ-
մարար):

Մէծ ցաւ ու վիրաւորանք զգաց Գի-
սակ, իր ստացած անիրաւ հարուած-
ներէն, բայց լուց անիկա խոչեմա-
րար:

Այս անգամ ոստիկան զինուորը, սաս-
տիկ կատաղած, պոսոչեց Գիսակին, որ
էթէ անիկա չի հեռանայ Հայուհին, մե-
ռա՞ծ է:

Արտասանելէ Լոք այդ խօսքերը,
Թուրքը պաղչոտ նայուածք մը ուղղեց
Արփիկին և գլուխն ալ երեցուց յոյժ ըս-
տպանաբար:

Տեսնելով բռնաւորը, թէ դարձ-
եալ անտարբեր կը մնայ Գիսակ, ցա՞ծ
անհաւատ, աղաղակեց փրփրած և քաշեց
ձիուն սանձը:

Անիկա իր ձին քշեց չխտակ բռնաւ-
դաղթի ճամբէն քալող հէք Հայերուն վրայ
եւ ուզգուեցաւ դէպի Գիսակն ու Արփի-
կը :

Իրարանցում մը յառաջ եկաւ ար-
տալածներու չարքին մէջ և սոսկահար ա-
ղաղակներ սկսան բարձրանալ ամէն դի-
է :

Հետապնդուող Պոյթը կրցաւ, բախ-
տակիցներու խմբին մէջ դէպ ետեւ վա-
ղելով, պահուիլ գաղանացած Թուրքի աշ-
քէն :

Թուրքը նկատելով թէ դժուար պի-
սի ըլլայ իր հալածածները ձեռք ձգել
սաւ : Դսածներն օրօրեց և բաներ մը ը-

Ռսածներն այն էին, թէ հոգ չէ, ար-
դարոր պիտի զատէին իրարմէ և ընէին հարկ
հղածը :

Ուստի սստիկանը ուարձեալ ելաւ դուրս
բռնակեց, ընկերներուն նշաններ մը ը-

Հասկցան եղած ակնարկներուն ի-
մաստը գերեվարիչները և պատրաստուե-
ցան իրենց որոշումներէն մէկը կատարել
նախ :

Կանխորոշումներէն մէկը, Հայերուն
վրան գլուխը պրատելլ և անոնց պահած
ոսկեղիններն ու ակնազարդերը կողոպտե-
լլ :

Արդարի քիչ անդին, ամայի վայրի
մը մէջ, հրաման ըրէն սրաւորները Հայոց,
որ կանգնին, զի, ըսին, իրենց ձիերը յող-
նած էին :

Երբ որ Հայերը կեցան, Թուրքերը
ձիերէն վար իջան և սկսան հանդիպողին վր-
ըան գլուխը խուզարկել և ձեռքերնին անցա-
ծը իւրացնել :

Իրենց աւազակային արարքին մէջ
դժուարութեանց բաղխուելու պարագա-
յին, անոնք կը դիմէին իսկոյն զէնքի
խարազանի :

Երկու ժամ ետքը, այդ գործերնին
լմնցուցած և կրցածնին յափշակած, հրա-
ման ըրին կողոպտողներուն, որ քալեն
վերստին :

Յելուզակներն իրենց զբարանները
լեցուցած էին, ամեն բանէ զրկուողներուն
վերջին ապաւէնը կազմող թանկարժէք իրեւ-
րովը :

Առջևնին ելաւ գետակ մը, որ բա-
ւական խորունկ էր, իր վրայ բանող մակոյէ
չունէր և որուն մէկ կողմէն միւսը պիտի
անցնէին :

Նախ գոհունակութեան հառաչ մը
արձակեցին ակամայ ճամբորդները, զի զի-
րենք տանջող պասուքը պիտի յագեցնէին
այդ ջրով :

Սակայն ըսոպէ մը ետք սկսան տուայ-
տիլ, անկամուրջ ջրին գէմի եղերքն անցնեւ-
րու զժուարութեան առջև գտնելով ինքինք-
նին :

Էռղալ զիտցողները քիչ էին և իւրա-
քանչիւրն եթէ մէկերկու հոգի ալ իրեն
հետ առնէր, դարձեալ հարիւրաւորներ կը
մնային բացը :

Իրրե առաջնորդ, ոստիկան զինուոր
մը, իր ձիով մտաւ ջրին մէջ և դիւրու-
թեամբ մը անցաւ հանդիպակալաց եղերքը ու
սպասեց :

Սրերը մերկացուցին ասդին կեցող
ոստիկան զինուորները և ըսին բոլոր Հայե-
րուն, որ ջուրն իյնան անմիջապէս և երթան-
անդին :

Քարերն իսկ լացնող վայնասուն մը
հանցին իրենց բերաններէն հէքերը, չի
գիտնալով թէ ի՞նչպէս պիտի անցնէին ջը-
րէն :

Սկսան թուրքերը, անգթաբար, իրենց
ձիերը քալեցնել ջրեղբը հաւաքուողնե-
րուն վրայ և սուրերնին շարժել աջ ու
մհեակ :

Կոխկոտուեցան ձիերու ոտքերուն
ներքե շատեր, այլք եղան սրահար, մնա-
ցին ջրափը և մնացեալք ինկան հոսուն ջը-
րին մէջ :

Զրին վրայ ալ սակայն պարզուեցաւ
որտաճմիկ տեսարան մը, զի հակառակ
լողացողներու ձիգին, շատեր կը քշուէին
ջրէն :

Խնդացին կոկորդամիր, անգութ ձի-
աւորները, իրենց աչաց առջև գծուող պա-
կուցիչ պատկերէն մեծ հաճոյք, զուարճու-
թիւն զգալով :

Զուարձացողներն ալ իրենց ձիերով, տառապողներուն հետ անցան արիւնուս ջըշէն և միւս եղերքը հասան բոլոր վերջաւուս:

Հարիւրաւորներ պակսեցան, տարաւապարաւոց աքսորուողներու երամէն և ողջ առողջ մնացողք սկսան ողբալ եղածին վըրայ:

Ողբալով հանդերձ կը քալէին, մինչ թրջուած, թաց խլում եղած, ծանրացած մինհերուն:

Ահօթութիւնը չառերուն միւրքը չէր դար, թէհ առաւուէն ի վեր անոնք բան ունենալով:

Մանուկները սակայն և հիւանդներն ու ակարները վերապրած, թրջուած փոքրիկ պաշարներէն մէյ մէկ քիչ բան կերան նորէն:

Սպառելու վրայ էր տարահալած թշուառներու արդ պաշարը և բնաւ յոյս չիկար զանելու ոհեք ուսելիք աշ-

Արփիկ և Գիսակ, մասնաւոր մտաւոննչութեամբ մըն ալ ծանրաբեռնուած էին, միշտ տեսնելով իրենց հոեէն ինկող վատշուէրին ընթացքը:

Աղջիկները և երիտասարդ ու զեղաւնի կիները նոյնպէս, հնտապնդումներու սարսափին ենթակայ, կը մաշուէին չարունակ:

Տեղի կ'ունենային նաև մերթ ընդ մերթ ոգորումներ, յարձակում գործող ցոփիրուն ու պատուապաշտ Հայուհիներուն միջի:

Երեկոյ կ'ըլլար օրը և գեռ կը քալէին խոնջածները և իրենց ուր երթալու մասին ըրած հարցմանց փոխան կը ստանային չարուածներ:

Անստուգոթիւնն անոնց էութիւնը կը սպառէր, տեսնելով նաև թէ իրենք անզին էին և շրջապատուած բազմաթիւ զինեալներէ:

Վայր մը հասան հուսկ ապա, ուր իրենց ճամբան կը ճիւղաւորուէր և երկու տարբեր ուղղոթիւններու կը յանչիր:

Եւ ահա, այն ատեն, թուրքերը յայւարարեցին Հայերուն, որ անոնց բոլոր այր մարդիկը զատուին կիներէն և մանուկներէն:

Աւելցուցին հալածիչները, թէ տղամարդիկ ճամբուն մէկ ուղղութենէն քալելու էն, իսկ կանայք ու երեխայք ալ միւս զծէն:

Միրելիներն իրարմէ բաժնելու նախորոշուած ուրիշ մէկ ծրագիրն էր զոր ի զործ կը զնէին թուրքերը, հասած համարելով ժամանակը:

Բաժնուիլ, հեռանալ իրարմէ այդ պայմաններուն ներքե և քալել տարրեր ուղիներէ, կը նշանակէր շիտակ դիմել անդունդ:

Մա՞հ իսկական, զի կը զգային Հայերը, թէ այդ կերպով, առանձին առանձին զիրենք պիտի տանջէին ու ոչնչացնէին անօձան:

Անմեղները, այս մտածմամբ լեց կողմէ արձակուած այդ հրամանին չարագոյն:

Դիմաղրեցին, իրենց ունեցած ամբողջ կորովովը, այլ ինչ օգուտ, որ անկարող էին բռնի, դիւական մեծ ուժը տկարացընել, տապալել:

Եկաւ յառաջ աննախընթաց, զարհուրագոյն իրարանցում մը, զայլերէ չըջապատուած գառնուկներու մեծ հոյլին մէջ:

Արինարբուները, իրենց ձիերուն վրայ նստած, մերկ սուրերը ձեռքերնին, անինայօրէն կը հարուածէին չի բաժնը ուղները:

Վիրաւորներն ու սպաննուածները, արինով ներկուած գետիններուն վրայ ինկած, կը կոփկուառէին, կ'այլանդակ ուէին:

Օղոլորտը լեցուած էր ահաւոր աղմուկներով և կը թուէր, թէ ճշմարտապէս հասած է այլես աշխարհի ամենավերջին օրը:

Կատարուիլ սկսաւ տակաւ, հրէշար բընոյթներու կամքը և ցաւի երկու մեծ ճամբաններուն վրայ երեացին մէյ մէկ խմբեր:

Գետնատարած նահատակներու չեղակոյտներուն չուրջ սակայն, դեռ կային մարտնչողներ, արիւնկզակ բորենիներուն գէմ:

Մարտնչողներէն եւ մահուան գնովի իրարմէ չի բաժնուողներէն էին նաև Գիսակ ու Արփիկ, զոյդ սրտերը նոր միացած:

Նորապսակ ամոլներուն ծանօթ թրշնամի ոստիկան զինուորն էր, որ անոնց բաժանման գործը կը տեսնէր անձամբ, տիրականորէն:

Վար իջաւ ոսոխը ձիէն, նկատելով թէ վերէն չի յաջողիր հասնիլ իր դրժոխային նպատակին և սուրը բռնած, վաշեց զոյդին վրայ:

Յետ ընկրկեցան, անպարտօրէն հաւածուողները, գետնէն առին քարեր, նետեցին գէշին և ջանացին, վախչելով զարծանիլ:

Սաղայէլածինը սակայն գնդակահարեց ետեկն Գիսակը, ձգեց գետին, հասաւ քովը և սուրն ալ իջեցուց անոր գլխուն, մեռցուց զայն:

Իր սէրէն, արեէն, կեանքէն զրկըւ ւած Արփիկ, յօշոտուող սրտին խորէն երկար ձիչ մը արձակեց և խափանեցաւ Գիսակին վրայ:

Հրճուալից ծիծալ մը բարձրաւ յուց խաւարի որդին և հակեցաւ զէպի լուսամարմին Հայուհին, որ մարած էր, անշարժացածած:

Տաճիկը շարժեց Արփիկը, բռնեց զայն երկու ձեռքերովը, արիւնոտ սուրը դետին ձգած և վաւաշոտ սե շրթունքը մօտեցուց անոր:

Կրակէ այրուցք մը զբաց Արփիկ իր վարդերանդ շրթանց վրայ և սթափելով, իսկոյն բացաւ աչքերը խօլօրէն ու ցատքեց ոտքի:

Խելազարի յատուկ շարժումներով եւ նորաստաց գերբնական ուժով մը, սկսաւ ողորիլ, աղատուելու համար զինք պրկող թեւերէն:

Շարժուիլ սկսած էին այլ մարդոց և կանանց առանձին խմբերը, իրենց ձամական կանանց առանձին խմբերը, իրենց ձամական մէջ, շաչող խարազանաց ներքեւ:

Միայն երկու հեծեալ սստիկան զօրսքիր, քիչ անգին կեցած, կ'ըլլային հանդիսատես իրենց ընկերոջն Արփիկի երկարմնաժարտին:

Կը զարմանային անոնք, որ իրենց հաւատակիցը չէր խեղղեր խոկոյն զինք ներգացնողը, ինչպէս իրենք խողիսողած էին շատ հակառակորդուհիներ:

Մարմինը կը դոզար անամնացած Տաճկին, անոր աչքերուն մէջ լափատող հուրմը կը վառէր և անիկա կը ձգտէր միշտ զըրւիւ Արփիկը:

Համբերութիւնը հատաւ վերջապէս անհամբեր ցինին և իր որսին տիրանալու ընէն:

Վայրկեան մըն ալ և գիշատիչին անկերուն մէջ պիտի իշնար Արփիկ, երբ պետին:

Գետին վտուիլը, վար ինկած սուրը խլելը և զայն իր վրայ չոքողին փորը խրելը թեամբ մը:

Վագրը մոնչեց, թաւալգլոր ինկաւ գետին և իր արեան ձապաղիքներուն մէջ սկսաւ գալարիւ, ցնցուիլ սաստիկ և հոգի քաղել:

Հերոսուհին թողուց ձողելու վրայ եղող դահիճը, վաղեց դէպի իր ինկած սիրելին և ուրախ ձայնով ըստաւ անոր, որ ելլէ ուրքի, վախէին:

Փրփրեցան իրենց կատադրթինէն, հանդիսատես եղող երկու սստիկան զօրքեւ հինգին վար ցատկելով, քաշեցին սուրբնին:

Ու խոյացան անոնք դէպի Արփիկ, որ գետ գուրզուրոտ խօսքեր ու վայիմայանք ներ կ'ընէր իր անշնչացած հոգւոյ սիրելու ուրին:

Վատազգիները հասան անդաշտա պատահացու հայուհւոյն քով և սուպան ու խելացնոր Հայուհւոյն քով և սուպան իջեցուցին անոր կոնակին ու ծոծրաբերն իջեցուցին:

Ինկաւ, փոռւեցաւ Գիսակին վրայ, մահացու վէրքերով հոգեսպառող Արփիկը և իր թեւերով բոնեց պաշտելոյն գըլուիը:

Քաջազործութիւննին կատարած, Եր-
կու սրակիրները հեռացան և զնացին դի-
տելու իրենց ընկերը, որ արդէն իսկ, դի-
մենացած էր:

Անդամ մը ևս համբուրեց Արսիկ Գի-
սակը և ժպտելով մրժնջեց, թէ այլոս ազատ
էին, երջանիկ ու ազա արձակեց իր վկրջին
շունչը:



ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ԵՏՔ

Ա.

Բարեկախտութիւն մըն էր իրօք, անակ-
նունելի, մեծ բարեգախտութիւն մը, որ Սամ-
սոն քաղաքին մէջ ապրող Հայերու զլիուն կո-
տորածի բախտահարուածք իջած չէր: Սա-
կայն, նոյն տեղի Հայերը, շարունակ վերահա-
սու կ'ըլլային, ուղղակի կամ անուղղակի կեր-
պով հասնող րօթարեր լուրերու: Այսպէս, ա-
նոնք օգէն, մթնոլորտէն, փշող հովերէն, շրր-
ջած խուլ շնորհներէն ու կցկառուր զրոյցներէն
կ'իմանալին որոշապէս, թէ Հայաստան երկ-
րին ու Սկ ծովեան եղերաց քաղաքներուն մէջ
զանուող իրենց ազգակիցները կը ջարդուէին,
կը տեղահանուէին, կը բնաջնջուէին: Ու ի-
րենք երբէք չէին կրնար ըմբռնել, թէ ի՞նչպէս
կ'ըլլար, որ իրենց ճակատագիրը տարբեր ձե-
ւով մը վճռուած էր: Գիտէին, թէ իրենք, ան-
շուշտ, առանձնահաշորհէալինը չէին: Ուստի,
անհնար կը թուէր իրենց հաստատապէս հա-

ւատալ, թէ այդ բացառիկ ճողովրումը վերջնական էր ու տեւական։ Ամեն զգուշութիւն ընելով հանդերձ, ապահով չէին ըլլար։ Տիսուր կասկածը, ահն ու դողը, ամեն ժամանակ անոնց հոգիներուն խորը։ Ահա թէ ինչո՞ւ, երբ որ առաւտուն ծագող արել, ընդհանուր դըժրախտութեան մը հանդիսատես չեղած, երեկոյեան իր ժարը կր ժանէր, այդ Հայերը չնորհակալ կ'ըլլային Աստուծմէ, նոյն օրն ալ անվրտանգ անցընեխուն համար։ Ու դարձեալ, վաղորդայնի անստուգութեան սարսափովը կը սկսէին տուայտիլ։

Բ.

Եթէ սակայն ընդհանուր դժբախտութեան մը փոթորիկը պայթած չէր դեռ ևս, մասնաւոր աղէտները պակաս չէին։ Բանութեան ու Հալածանքի դէպերը տուներ կը կործանէին ու կեանքեր կ'ոչնչացնէին։ Այս աւերտումները տեղի կ'ունենային լուր ու անշշուկ կերպով։ Հայ առետրականները կը սնանկանային, իրենց ապրանաց բռնադրաւման հետեանօք։ Հակառակողը, տեղն ու տեղը, իսկոյն կը ըսպաննուէր։ Թուրք կառավարութեան մարդիկը, իրենց աչքին վնասակար թուղթ Հայերու տուներն ալ մտնելով խուզարկութիւններ ու ձերբակալութիւններ կը կատարէին։ Զերբարկալուածները ազատ չէին թողուեր այլևս։ Ամանք կը դրկուէին աքսոր, իրենց ընտանիքնե-

րով։ Իսկ մնացեալները ի՞նչ կ'ըլլային, յայտնի չէր։ Երբեմն Հայ կիներ ու աղջիկներ կ'առնեանգուէին անսպաշտան ընտանիքներէ։ Հայութիւնները, նոյն իսկ այլիս չէին կրնար առաջուան նման համարձակ կերպով և առանձնակի շրջիլ քաղաքին փողոցներուն մէջ։ Եթէ անոնցմէ ուեէ մէկը, տնին գուրս ելէր եկեղեցի կամ այլուր երթալու, անպատճառ իր հետ ընկեր մը կամ ընկերունի մը պէտք էր որ ունենար։ Այսպէս, Սամսոնի Հայերու ընկերական ու յարերեական ընդհանուր կապերը, Հալածանքի խստութեան ներքի, խզուելու վիճակի մը Հասած էին զրեթէ։ Իրարու երթալ, գալ, այն ալ քիչ անգամներ, ցորեկները միայն տեղի կ'ունենային։ Իսկ գիշերները մանաւանդ, անկարելի դարձած էր իրարու փոխադարձ այցելութիւններ տալր։ Հայ կեանքը, ինչպէս դուրսը, շուկային ու փողոցներուն մէջ, նոյնպէս տուներէն ներս, ընտանեկան յարկերուն ներքեւ, ճնշուած ու սմբած էր։

Գ.

Տիկին Արիստակէսեան, քաջասիրու և բարի այրի մը, երեք արու զաւակներ ունէր։ Երեքն ալ չափահաս։ Ասոնք, իրենց հօրը մաչէն ետք, որ տեղի ունեցած էր քանի մը տարի առաջ, աւելի եռանդուն թափով մը փարած էին ուաշ, աւելի եռանդուն թափով մը փարած էին ուործի։ Համերաշխ սիրով, իրենց հօր առետրդործի։ Համերաշխ սիրով, իրենց հօր առետրդործի։

նացած էին : Եւ վերջապէս հաստատած մեծ
 վաճառատուն մը : Արիստակէսեան Եղբայրնե-
 րը, որք իրենց ուրիշ առաւելութեանց հետ մի-
 ենոյն ժամանակ ազգասէրի ալ ճշմարիտ համ-
 րաւը ունէին Սամսոն քաղաքին մէջ, վիճակ-
 նին այդպէս կարգի գնելէ ետք, խորհած էին
 ամուսնութեան վրայ : Ու երեքն ալ որոշած է-
 ին, հետզհետէ, կարգաւ, ամուսնանալ և զար-
 ձեալ իրարմէ անրաժման ապրելով, կազմել եր-
 ջանիկ մէծ ընտանիք մը : Բայց ահա, յանկարծ,
 համաշխարհային նորագոյն պատերազմը ծա-
 գած էր : Թուրք կառավարութիւնը, Արիստա-
 կէսեան երկու մէծ Եղբայրները, հակառակ ա-
 նոնց իրրե փրկանք վճարած ահապին գումար-
 ներուն, զինուոր առած էր բռնի կերպով : Եւ
 քիչ ժամանակ ետքը, երկուքին ալ մահուան
 տակէսեան գիտէին, հայկական շրջանակներու
 մէջ տարածուած զրոյցներէն, թէ թրքական
 բանակներու Հայ զինուորները, թուրքերու ձե-
 ռամբ կը խողխողուէին : Եւ հետեւարար, երկու
 սկ բախտ Եղբայրներն ալ, ուրիշ Հայ զինուոր-
 ներուն նման, նահատակուած էին այդ ձեռվ :
 Եղեռնագործական այդ զարհուրելի պարագան-
 գիտնալով հանդերձ, սղաւորները ո՛չ կընային
 բողոքել և ո՛չ իսկ փոքրիկ զիտողութիւն մը ը-
 նել կառավարութեան : Մամիկոն Արիստակէս-
 եան Եղբայրներու կրտսերագոյնը, որ նշան-
 ուած էր, կը շարունակէր միայնակը իր հովա-

նաւորութեան ներքե անցած վաճառատան գոր-
 ծը : Բայց օր մը, կառավարութեան պաշտօն-
 եաները եկան և անոր վաճառատան բոլոր ապ-
 րանքները, գրաւելով, տարին :

Դ.

Իրենց նիւթական կարողութեան այդպէս
 բոնօրէն գրաւուիլլ, ոչնչանալը տեսնելով,
 Մամիկոն շատ տիրեցաւ բնականարար : Յուղ-
 ուեցաւ, ջղայնացաւ : Բայց օգուտ մը չունե-
 ցաւ : Եղածը եղած, լմնցած էր : Ուստի ակա-
 մայ, հետզհետէ, համակերպեցաւ երիտասար-
 դը իր տիսուր բախտին : Մամիկոն իր մօրը քով
 պահ առած էր համեստուկ գումար մը : Մա-
 կայն անիկա չուզեց պաշիլ այդ փոքրիկ խնա-
 յողութեան, ըսելով, թէ թերես աւելի սկ օրե-
 նեղ նուազ օրապահիկ մը Հայթայթող գործ մը
 նեղ նուազ օրապահիկ մը Հայթայթող գործ մը
 գանելով, սկսաւ աշխատիլ : Տանը մէջ միայն
 զինքն ու մայրը չէին : Այլ կար նաև իր նշանա-
 ինքն ու մայրը չէին : Իմաստուհին, որ պարագաներուն թեր-
 ծը, իմաստուհին, որ պարագաներուն թեր-
 ծը, յանձնուած էր Մամիկոնի խնամքին :
 մամբ, յանձնուած էր Մամիկոնի խնամքին :
 Իմաստուհի, որ աշխարհի վրայ ունէր միայն
 մաստուհի, որ պարագան կորսնցնելու դժբախտու-
 մայր մը, զայն ալ կորսնցնելու դժբախտու-
 մայր մը, զայն ալ կորսնցնելու դժբախտու-
 մայր մը : Այդ հէք կինը, անո-
 թեանը ենթարկուած էր : Այդ հէք կինը, անո-
 թեանը հիւանդութեան մը հետեւանքով, մեռած էր
 զիւանդութեան մը հետեւանքով, մի-
 քանի մը ամիս առաջ : Բայց իմաստուհին մի-
 քանի մը ամիս առաջ : Բայց իմաստուհին մի-
 քանի մը ամիսիթար թողած չէին Արիստակէս-
 այնակու անմիսիթար թողած չէին Արիստակէս-
 այնակու անմիսիթար թողած էր կին զայն,
 եանները : Ասոնք իրենց տունը թերած էր կին զայն,

որ արդէն չքաւոր վիճակով մը, վարձու յարկե
մը մէջ կը բնակէր և իրեն հողատար մօտ ազ-
գական մըն ալ չունէր: Ուրեմն ինչպէս Տիկին
Արիստակէսեանի, նոյնպէս իմաստուհիի միակ
յոյն ու ապաւէնը կը կազմէր Մամիկոն:

Ե.

Այսպէս, Մամիկոնի աշխատութեան ու ա-
նոր միթարիչ հովանաւորութեան չնորհիւ Ա-
րիստակէսեան բնտանիքը կարօտ վիճակէ մը
զերծ էր: Եւ իրենք ալ ազդին աղէտալի կացու-
թիւնն ու բիւրաւոր աղդակիցներու թշուառ և
ահաւոր դրութիւնները մտարերելով, իրենց
ժամանակին կը յայտնէին Աստուծոյ և Ա-
նոր ողորմութիւնը կը հայցէին ամենուն հա-
մար: Իսկ Մամիկոն և իմաստուհի, աիրոդ ան-
ըստոյզ և երկիւզալի բնդհանուր պայմանները ի
նկատի ունենալով, դէթ առժամապէս այլիս չէ-
ին ուզեր խորհիլ ամուսնութեան վրայ: Կը փա-
փաքէին խաղաղ պարագաներու մէջ պսակուիլ:
բոլոր ազգականներն ու բարեկամներն ալ հա-
մամիտ էին այդ նշանածններու հայեցակէտին:
Եւ Մամիկոն ու իմաստուհի, տանը մէջ, իրա-
րու հետ կ'ապրէին որպէս մտերիմ, ամենամօտ
կեղծ զգացումներ կը տածէին: Փոխադարձա-
րար, բուռն կերպով կը սիրէին զիրար: Անոնք
միմիանց արժանիք ու առաւելութիւն արդէն
վազուց կը ճանչնային: Անոնց նկարագիրները,

— 118 —

խորհուրդներն ու գաղափարները կատարելա-
պէս հանգունատիպ հանգամանք մը կը կրէին:
Ու նշանուելէ յետոյ, անոնց նշարիտ սիրոյ ըգ-
դացումը աւելի արծարծուած էր: Զիրար կը
պաշտէին: Բայց անոնք միշտ կը մնային իրենց
սիրոյ ու պաշտանքի անարատ ու աննիւթական
գերադոյն վայելքին մէջ:

Զ.

Իրիկուն մը, սակայն, մութը տիրելէն ետք,
երբ որ արդէն Մամիկոն վազուց վերադարձած
էր տուն և երեքն ի միասին նստած, կը խօսակ-
ցէին օրուան իրադարձութեանց վրայ, դուռը
բաղվուեցաւ: Այդ գոնաբաղխիւնը անակնկալ
էր անոնց համար: Անկարելի էր այդ պահուն
սպասել ունէ այցելութեան: Երկար ժամանակէ
կ վեր, ամեն Հայ ընտանիքի պէս, Արիստա-
կէսեաններն ալ սորված էին այլիս միայնակ
նստել իրիկունները, քիչ մը ժամանակ խօսակ-
ցիլ իրարու հետ և ապա շուտ մը պառկիլ: Եւ
որովհետև գիտէին միենոյն տտեն, թէ կառա-
վարութեան զաժան պաշտօնեանները երբեմն,
յեղակարծօրէն, առանց ունէ արզարացի պատ-
ճառի, գիշերային արշաւանքներ կը կատարէ-
ին Հայ աներէ ներս ու տեսակ տեսակ շահա-
տակութիւններ ու խժգժութիւններ ի զործ կը
զնէին, այդ բաղխիւնը իրենց սրտերը զողո-
վուց: Բուռն ու գառն կասկած մը ունեցան: Ե-
ցուց: Բուռն ու գառն կասկած մը ունեցան: Ե-

— 119 —

ւոր, ամենաանհրաժեշտ չարժառիթի մը բեր-
 մամբ Հայ մըն էր որ եկած, դուռը կը բազ-
 իք, անպայման Հայերէն լեզուաւ խօսք մը
 կ'ընէր ու իրենց անունը կուտար: Գիշեր ա-
 տեն, Հայու մը տան դուռը ափ առնող Հայ
 մը, ներսը գանուղներուն սարսափ չազդելու
 և վասահութիւն ներշնչելու Համար, ուրիշ
 կերպ չէր կրնար գարուիլ: Ներկայ ժամանակ-
 էր ատիկա, տեղույն Հայերուն Համար: Ու-
 րեմն, անտարակոյս, դուռը զարնողը Հայ մը
 չէր, այլ թուրք մըն էր և ամենայն Հաւանա-
 րիստակէսեանները: Ու պահ մը շուարեցան ե-
 րեքն ալ: Ի՞նչ ընէին: Անչուշտ, չէին ուզեր եր-
 թալ, դուռը բանալ: Ո՞չ խիկ ձայն մը Հանել կը
 Համարձակէին: Բայց չէին զիտեր միենոյն ա-
 րենային խուսափիլ իրենց ուղղուած այդ ան-
 այդ շուարուն վիճակին մէջ, արագ որոշման
 մը եկան: Լոյսը, զոր վառ կը պահէին մինչեւ
 կոյն մարեցին: Այսպէս խորհեցան անոնք, թէ
 այդ կերպով, դռնահարումին պատասխանե-
 ՛ւ իրենք, նոյն սենեակին մէջ, եղած տեղեր-
 պիք մը առած:

կ.

Դրան բաղխիւնը կրկնուեցաւ: Եւ այս ան-
 գամ աւելի սաստիկ թափով մը: Արիստակէս-
 եանները աւելի ճնշուած դրութեան մը մատ-
 նըւեցան: Բայց անոնք, եղած տեղերնին ըս-
 պասեցին գարձեալ, լուռ ու անշարժ մնալով:
 Երբորդ անգամ բաղխուեցաւ դուռը: Ու այդ
 բաղխիւնին ընկերացաւ սպառնական ձայն մը:
 Զայն Հանող մարդը այսպէս կ'ըսէր տաճկերէն
 լեզուաւ.

— Եթէ դուռը չի բանար, կը կոտրենք
 զայն և տունը ամբողջ կ'այրենք:

Անոնց կասկածը իրականութիւն էր այլ-
 ես: Անհնար էր լուռ մնալը: Բննադասուած է-
 ին պատասխան մը տալ: Այն ատեն, Տիկին Ա-
 րիստակէսեան յայտնեց իր որդւոյն ու Հարս-
 նացուին, թէ ինքը պիտի երթայ, տան դրան-
 եսեր կանգնի և պատշաճ կերպով պատասխա-
 ներ կամունի և պատշաճ կերպով պատասխա-
 նէ զրսէն եղած Հարցումներուն: Երեքն ալ
 կատարելապէս վատահ էին այլիս, թէ այդ
 պահուն իրենց գլխուն զալիքը երթէք բարիք
 չէր կրնար ըլլալ: Անոնք այն մտածումն ունե-
 չէր կրնար ըլլալ: Անոնք այն մտածումն ունե-
 չարկադրութենէն զերծ կը մնան թերես:
 նին մնացին լուռ ու անչարժ և սպասողական
 պիք մը առած:

նել: Խորհեցաւ, թէ այդ կերպով թերես յաջուզիք չարիք մը մարել: Մամիկոնին պատուիրեց, որ մտնէ զարանի մը մէջ և պահուըտի այն տեղ: Մամիկոն, թէ խուսափման այդ ձեին Համակիր չէր, բայց իր մօրը խօսքը յարգելու Համար, փութաց կատարել անոր ըրած պատուէրը: Ու մտու իրենց գտնուած սենեակի սարանին մէջը: Մարը զարանի գուռը կրզյանարուեց որ այդ սենեակը մնայ: Իսկ ինչ քանի իջած մարի յարկը և գնաց, կայնեցու փողոցի դրան ետեր:

Ը.

Զորբորդ և աւելի ևս զօրանոր բազիկինէն Խոր, որուն յաջորդեցին ստահաճարուածներ եւ լուսանքներ ու Հայոց յանքներ, Տիկին Արքաւազի զանուորներուն,

— Ի՞նչ կ'ուզէք:

— Բայց զուոր, պատասխանեց Թուրքերէ մէկը խազադ, բայց տիրական եղանակով մը:

— Ի՞նչո՞ւ: Ի՞նչ պիտի ընէք:

— Կ'ուզենը ներս գալ:

Բ'նչ նպատակաւ զուոր բանալ կուտաք ու ներս զալ կ'ուզէք:

— Քեզի կ'ըսէնք, բայց զուորը: Կարեոր խօսք ունինք ըսէլիք...

— Ես ալ կը խնդրեմ ձեզմէ, որ զրոէն յայտնէք ձեր կամքը: Եւ եթէ այդ անկարելի է, Հաճեցէք վազը առաւոտ գալ և այն ատեն ըսել ու խօսիլ, ինչ որ կ'ուզէք: Հիմա տանը մէջ Ես հաղջիկս մինակ ենք...

— Ալ շա՛տ երկան ըրիր:

— Վերջապէս շատ անյարմար է, որ ձեզ ընդունինք ներս...

— Յանուն մեր վեհափառ թաղաւորին կը հրամայինք, որ բանաս զուոր: Ու եթէ այս անդամ ալ պարապ խօսքերով ժամանակ անցրնես ու բասծնիս չընես անմիջապէս, դիտցիր որ կորսուած էք բոլորդ ալ...

— Ուրեմն..., ուրեմն..., զոնէ վայրկւան մը սպասեցէք:

— Դա՞րձեալ ...:

— Որպէս զի երթամ լոյս մը վառեմ ու այնպէս զամ, բանամ զուոր:

— Շատ աղէկ: Քեզի այդքան մը ժամանակ չնորհէք կ'ընենք:

Այս խօսքերուն վրայ, Թուրքերէ մէկը սուտն ի սուտը Հազաց և կոկորդն ու սունդերը մաքրելու տղեղ ձայներ մը Հանեց: Ուրիշ մը ոտքերը գետնը զարկաւ ու քսքսից քարերուն վրայ, անհամբերութեան նշան ցոյց տալով: Վրայ, որպէս երրորդ մը ձևոքերն իրարու շփշիեց, որպէս թէ կը պատրաստուէր զործի մը սկսելու: Իսկ թէ կը պատրաստուէր զործի մը սկսելու: Իսկ թէ այլ Թուրք, Քթին տակէն փողոցային, լը մի այլ Թուրք, Քթին տակէն փողոցային, լը պիրւ խաղի մը եղանակը սկսաւ մոլտաւ:

Երբ որ Տիկին Արքստակէսեան, սահնդուղներէն արագարար վեր ելլելով, լոյսը վառեց, նոր մտածում մը ունեցաւ: Մամիկոնի զիրքը անոր ապահով չի թուեցաւ: Խնդիրը արդարեխիստ լուրջ էր: Խուզարկու թուրքերը անշուշտ դարձներուն մէջն ալ պիտի նայէին: Վասնդու ակների էր: Ուրեմն պէտք չէր որ ապահով միջոցի մը դիմել հարկ էր: Անիկարացաւ դարձնին դուռը և աղուն բաւ, որ երթաւ խոհանոցի ծինելոյդին մէջ մտնէ: Բաւականաշափ մեր բարձրանայ: Ու եթէ պէտք ըլլոյժ, անկէ ելլէ տանիքին վրայ: Տունը աննըրսուաւ դիրք մը ոնէր: Փախուստի ուրիշ ճամբեմբ, հետեւցաւ մօրը տուած հրահանդուվաղեղի դէափի խոհանոց: Մաւաւ ծինելոյդին մէջ: Մագլուցաւ, շուլուցաւ դէպի վեր: Բաղուսաւարար ծինելոյդին մէջ, տեղ տեղ, ոսն Մամիկոնի ոտքերուն կոռուանները: Գործողութիւնը կատարուեցաւ վայրկենական ականթեգրը ձեռքը, իր հարսնցուին հետ, իջաւ անկոչ, դժիւմ այցելուներէն, դուռը բանալու համար տակէսեաններու տան դրան առջնէն բարձրացող նողկալի ու սոսկալի ցայտերզը խոր աղ-

դեցութիւն գործած էր նաև դրացիներուն վըրայ: Փողոցի այդ մասին վրայ գտնուող լուսաւոր աները մթութեան մէջ թաղուեցան հետքզէտէ, իրարու ետեկ: Բննութեան մողաշոնչ քամին մարած էր անոնց լոյսերը ...:

Նիգր բաշելով Տիկին Արքստակէսեան և բանալին կղպանքին մէջ գարձնելով, բացաւ զուռ կիսատ կերպով: Այն ատեն անիկա գէմյանդիման գտնուեցաւ թուրքերուն: Եւ կանդնելով, զարձեալ անոնց հարցում մը ուզգիւ փորձեց: Բայց թուրքերը, թուռվ չորս հոգի, բոլորն ալ սրաւոր, ոստիկան գինուորներ, այլ ևս երկար ժամանակ չի տուին կնոջը խօսելու: Կոպտարար զուռը հրեցին: Աւելի լայնորէն բացին զայն: Ու իրենք ներս մտան: Տան տիրուհին իր պաղարիւնութիւնը չի կորսնցուց: Անիկա իմաստուհիին թեէն ամուր բոնած, լոյսուն ալ ձեռքը, քաշուեցաւ մէկ կողմ: Թուրքերը հրամայեցին Հայուհիին, որ իրենց առջննանցնի ու զիրենք առաջնորդէ վերի յարկը:

— Բայց բոէք վերջապէս, կ'աղաչեմ, թէ ի՞նչ պիտի ընէք և ի՞նչ կը փնտոէք, կրկին համարձակեցաւ Տիկինը հարցնել թուրքերուն:

— Կ'ուզես անպատճառ գիտնա՞լ: Լաւ ուշեմն, քու աղադ կ'ուզենք տեսնել: — Արդէն ըստ ձեզ, թէ աղաս հոս չէ՝ այժմ:

— Այդ ստախօս, օձաթոյն լեզուղ հիմա
տեղէն կը փրթցնենք, եթէ անդամ մըն ալ յան-
դրզնիս կրկնել ըսածդ : Հասկցա՞ր :

Այլիս աւելորդ համարեցաւ Տիկին Արիս-
տակէսեան ուրիշ ունէ խօսք ընելր : Ստիպուած
քարեց : Յառաջ անցաւ անիկա իմաստուհիին
հետ : Ոտքը, ծանրօրէն, դրաւ սանդուղի յետն-
ասահճանին վրայ : Երկու Հայուհիներուն հու-
մար ճշմարիտ Գողգոթայի մը վերելքը այդ
սանդուղը : Բայց լուռ համակերպութեամբ մը,
անոնք իրենց քայլերը փոխեցին : Եւ բոլորը
միասին ելան վեր սանդուղներէն :

ԺԱ.

Տունը կուրար հարծես : Առարկաները սր-
դաւորի երիսլթ ունէին : Տմոյն լոյսը հրէշա-
կերպ պատկերներ կը գծէր պատերոն վրայ,
զաժան սրաւորներու ամենի ստուերներէն :
Այդ սոսկատեսիլ ստուերներուն տիրուանքը,
դիւակերպ ալ արտայայտութիւններ ունէին ի-
րենց դէմքերուն վրայ : Անոնք բոնատիրական
կեցուածք մը կը ցուցադրէին : Յափշտակող,
ձգէին իրենց շուրջը : Եւ ահա, անոնք շարժե-
ցան : Ինկան ասդին, անդին, Մամիկոնը փրն-
արուելու : Աւերող ; քանդող տարրերուն ներ-
կայացուցիչները, իրենց մէջքերէն կախուած
սուրերն ալ հանելով, այս ու այն կողմ կը
խրէին անխնայօրէն : կը ծակէին, կը ծակծը-

կէին սենեակներու պատերը, յատակատախ-
տակները, զարաներու ու գարակներու փայ-
տեայ գոները, նոյն իսկ մահճակալներու վը-
րայ փռուած անկողինները : Կը կատազէին, որ
իրենց փնտուածը չէին գտներ : Ու զազանամը-
սունչ աղաղակներ կ'արձակէին :

— Ո՞ւր է տղադ, ահագնասոստ ձայնով մը
պոռաց վերջապէս սոստիկաններու գլխաւորը
Տիկին Արիստակէսեանի երեսին : Ո՞ր տեղ
պահուըտած է, մեր բարերար կառավարու-
թեան դէմ դաւեր նիւթող Հայ յեղափոխական-
ներու այդ պէտք : Մենք անոր մասին շատ բա-
ներ գիտենք : Եւ պէտք ունինք անոր : Լոէ՛, ը-
սէ՛ մեղի, ո՞ւր է ան :

— Զիկայ : Անիկա տունը չէ՛... : Զեմ գի-
տեր ո՞ւր է այս գիշեր... : Բայց անիկա աշ-
խատող ու մեր ապրուստին ետևէ միայն վա-
զող երիտասարդ մըն է : Անիկա ո՞չ յեղափո-
խական է, ո՞չ ատանկ մարդիկ կը ճանչնայ և
ո՞չ ալ այդ տեսակ բաներ գիտէ :

Ոստիկանապետը բռունցքի ուժգին հար-
ուած մը իջեցուց Տիկին Արիստակէսեանի բեր-
նին և պոռաց .

— Լոէ՛, խարերայ ջատուկ :

ԺԲ.

Ու սոստիկան զինուորները նորէն ինկան
սենեակէ սենեակ : Շարունակեցին իրենց աղ-

արդիւն որոնումը : Մտան վերջապէս խոհանոց : Հայուհիները սարսոացին, վախնալով որ մի՛ գուցէ բան մը նկատեն հետախոյզները : Թուրքերը, բնականարար, խոհանոցին մէջ ևս չի դատի Մամիկոնը : Անոնք այս անդամ ալ, ձեռքերնին անցած գաւաթներն ու պնակները գետնին զարնելով, կոտրտեցին իրենց մոլեզին բարկութենէն :

— Եթէ ըստես, թէ ո՛ւր է տղադ, յարեց վճռական շեշտով մը սրազէններու պարագումբ, սա գեղանի աղջիկդ պիտի տանինք մեղի չետ : Ու զայն պիտի պահենք մեր քով, մինչեւ որ տղադ զայ, մեղի յանձնուի :

Վայրկեանը ահաւոր էր : Իմաստուհի, Դողդալով ու զարհուրահար նայուածքներ արձակելով, իր ապագայ կեսրաջ ձեռքը բըռնած, կանգնած էր անշարժ :

— Զեր կրօնքն իսկ թոյլ չի տար որ այդ տեսակ արարք մը կատարէք, վրայ բերաւ Տիկին Արիստակէսեան և իր հարսնացուն պաշտառ նպատակաւ, յարմար դիրք մը բըռնեց :

Հանրային ապահովութեան անարժան պաշտօնեան կրկնեց իր վճռական յայտարարութիւնը .

— Կամ տղադ, կամ աղջիկդ : Երկուքէն մէկը : Որը որ քեզ հաճելի է : Մէկը կամ միւսը չառած, ասկէ դուրս չենք ելլեր : Լաւ զիտասս ատիկա :

Այս խօսքերը արտասանելէ ետք, գլխաւոր սրակիբը նշան ըրաւ իր ընկերներուն, որ մօտենան իմաստուհիին : Ու գայլերը մօտեցան զանոնուկներուն : Տիկին Արիստակէսեան, իմաստուհիին հետ, ծունկի վրայ եկաւ անգութ բոնաւորին առջև : Եւ պաղատեցաւ թուրքին, որ ազատ ու հանգիստ ձգէ զիրենք : Լսող չեղաւ :

ՃԳ.

Այն ատեն, իրարանցում մը տիրեց խոհանոցին մէջ : Իմաստուհի Տիկին Արիստակէսեանի ձեռքը թողած, փախաւ անկիւն մը : Ու մինչ ոստիկան զօրապետը հէք կինը գետին հրելով, ոտքովը կը զարնէր անոր, միւսները խոյացան աղջկան վրայ : Յարձակման ենթարկուած հապահապահ գոնին, իբրև զէնք, երկաթեայ խորիսարդուհին, իբրև զէնք, պաղաթական մը ձեռք ձգեց ու անով ինքինք չոր ունելի մը ձեռք ձգեց ու անով ինքինք պաշտպանել ճգնեցաւ : Սակայն երեք թուրքերը զայն ամեն կողմէ ըրջապատեցին և զինաթափի ըրին :

— Դո՛ւն յայտնէ գոնէ, թէ ուր է փնտրուածիս, որպէս զի քեզ ազատ թողունք, ըսին թուրքերը իմաստուհիին շողոմարար :

Իմաստուհի ևս բացասական պատասխան տուաւ : Այն ատեն, յարձակիչները, աղջկան թերը անմիջապէս իր ետեր կապելով, զայն քչեցին գէպ յառաջ : Տիկին Արիստակէսեան, քչեցին գէպ յառաջ :

զապեց իր զգացած ցաւը, հաւաքեց ինքզինք, իսկոյն ոտքի թռաւ և փութաց իմաստուհիին քով։ Աստիկանապետը, այս անգամ ալ, իր որին հակառակ կողմովը խիստ ծանր հարուած մը տուաւ իսեղճ կնոջ մէջքին։ Անպաշտպան կինը, չի կրցաւ այդ հարուածի ազդամուռի սաստիկոթեան ներքե տոկալ։ Ցաւագին աղաղակ մը արձակեց։ Ու ինկաւ գետին։ Իմաստուհի, իր կալանաւորուած վիճակին մէջ իսկ, ոգորելով զինքը բռնողներուն դէմ, ինքնապաշտպանական ջանքեր կը թափէր։ Անիկա, անգամ մը, քաջարի շարժում մը ըրաւ, ազատուելու յուսով։ Բայց չի յաջողեցաւ։ Ինչը միայնակ էր չորս վայրագներու դէմ։

ԺԴ.

Մամիկոն լսեց ամեն բան։ Իր աչքերով տեսածի պէս, անիկա վերահասու եղաւ կատարուող ողբերգութեան բոլոր մանրամասները յանցաւոր բռնելու, տանելու ու պատժելու համար։ Մայրն ու նշանածը, եղած ստիպումներուն չանսալով, զինքը ազատել աշխատած էին։ Որդեսէր մայրը, նոր սաստիկ հարուած մը ընդունելով, ինկած էր գետին։ Ու իմաստուհին կը տանէին իրեն փոխան, զազիր թուրքերը։ Արիւնը գլուխը ցատքեց։ Մոռցաւ իր անձը, բանտը, տանջանքը, մահը, կախաղոնը, ամեն բան։ Եւ բուխուրիկին մէջէն ան-

միջապէս սահելով, ցատքեց վար։ Անիկա իր ամբողջ ձայնովը զոչեց։

— Ես հոս եմ, անօրէն մարդիկ։ Թողէ՛ք այդ աղջիկը աղաւ։ Զիս բռնեցէք, տարէք։ Ու ինչ որ պիտի ընէք, ըրէք, թէկ յանցանք մը գործած չեմ այսպէս ձերբակալուելու համար։

— Օ՛ աղէկ, աղէկ, հրհոաց սոտիկան զինուորաց մէծը։ Դուն ստիպուած, քու կամքովդ եկար։ Մայրդ ուրեմն իրաւ կը խարէր մէկ։ Ինչ որ է։ Կարծեմ թէ չի փախչելուդ համար, պատիժդ ալ քիչ մը թեթև պիտի ըլլայ։

Չորս սոտիկան զինուորները իմաստուհին աղաւ արձակեցին իր կապանքներէն։ Բոնեցին ինքնին յանձնուած և վրան ու գլուխը մրուտած Մամիկոնը։ Ու սկսան զայն կապել ամրապնդօրէն։

ԺԵ.

Հարուածեալ մայրը, սակայն, մէծ ձիգերով, ոտքի ելած էր գարձեալ։ Եւ իմաստուհին հետ, վերջին անգօր ջանք մը ըրաւ, Մամիկոնը թուրքերու ձեռքէն աղատելու։ Բայց անոնց ըրածին ու ըսածին կարեսրութիւն տուող չեղաւ։ Ընդհակառակը անոնք, երկուքն ալ, չեղաւ։ Ընդհակառակը անոնք, երկուքն ալ, մերկացուած սրերով անդին հրուեցան իրենց սիրելոյն քովէն։ Մամիկոն, քանի մը հակիրճ բարելով, ըսաւ իր մօրն ու նշանածին, որ չի բառերով, ըսաւ իր մօրն ու նշանածին չի կորսնցը-վախան, չի վհատին, ինքզինքնին չի կորսնցը-

նեն, որուն հետեւանքը աւելի վատ կրնայ ըլւլալ, այէ դարձեալ քաջ մնան և համբերութեամբ սպասեն գործի վախճանին։ Անիկա անոնց յոյս ներչնչեց նոյն իսկ իր անվտանգ ու անվիճա ազատման մասին ևս։ Եւ ապա, դառնալով թուրքերուն, որոնք յայրատ, պազչոտ ակնարկներ կ'ուղղէին իմաստուհիին և զանազան լպիրչ նշաններ կ'ընէին անոր, երթալու համար իր պատրաստ ըլլալը յայտնեց։ Անիկա ուղեց անմիջապէս տնին դուրս հանել զանոնք։ Զի Մամիկոն մակարերեց, թէ ի զուր էր, անոնց չի հետեւլու համար, իր կողմէ ցոյց տրուած ուեէ հակառակութիւն։ Ինքնապաշտական ճիղերը, ամեն պարագայի մէջ, այլ բերէին։ Դիմադրական փորձ մը յառաջ պիտի չի կրնար անպատուարեր ու յաւէտ ողբալի տեսարաններու տեղի տալ . . . Ռւստի, վերայաց-տարարեց զինքը կալանաւորողներուն։

— Զիս կ'ուղէիր, չչ^o։ Ահաւասիկ ձեր ձեռքին մէջն եմ։ Այժմ կրնանք երթալ ուրեմն։ Ու բոլորն ի միասին, իջան վարի յարկը։ զետինը։

ԺԶ.

Բաց էր արդէն տան դուռը։ Շուարման հետեւանքով, գոցուած չէր անիկա, թուրքերու մուտք գործելն ետք։ Երբ որ չորս ոստիկան

զինուորները, կալանաւոր Մամիկոնը առած, դուրս կ'ելլէին դռնէն, մայր ու նշանած, անվախօրէն յառաջ նետուելով, փարեցան անոր, վերջին անգամ։ Ու շատ դժուարաւ, սրակալներու բոռնցքի հարուածներով միայն անոնք բաժնուեցան անկէ։ Տիկին Արիստակէսեան և իմաստուհի, այն ժամանակ պրշուցեալ աչքերով դիտեցին իրենց սիրելին, անմեղ ու բարի էակ մը, որ զազանարնոյթ առուններէ ըլշապատուած, ի տարապարտուց կը տարուէր զէպի բանտ, ոճրաբար ու դաշճազործ հրէններու որջը։ Մամիկոն, թուրքերուն հետ, հեռացաւ տակաւ։ Հուսկ ապա, բոլորովին անհետացաւ կիսամութ փողոցին մէջէն։ Ալ չերեաց անիկա։ Այն ժամանակ, այդպէս տիրապին պարագաներու ներքե իրենց սիրահատորին զրկուած ծնողին ու խօսեցեալին կարեվէր սրտերը փլան։ Երկուքն ալ դառնադառն, հեղձամդուկ հեկեկանքներ արձակեցին, զսպուած ձայներով։ Գոցեցին զուռը։ Եւ լուսական առնելով, մաշու չափ տրտում, զայթ ի զայթ, քալեցին զէպի սանդուղ։ Կթոտած քայլերով ելան վեր։ Ու իրաբու փարելով, այս անգամ աւելի բարձրածայն, սկսան լալ, ողբալ Մամիկոնի վրայ։ Անոնց ուղիսինահոս արցունքների, չէին դադրեր իրենց աղբերակունքներէն։ Քիչ մը ժամանակ, այդ աղեկտուր դիրքին մէջ մնալէ ետք, երկու դժբախտները իշրամէ բաժնուեցան։ Անոնք իսկոյն եկան ծուն-

կի վրայ : Եւ սկսան ազօթել արտասուազին :
— Տէ՛ր, կը հեծեծէլ որդեզուրկ մայրը,
երկու բարի զաւակներս չարին զոհ գնացին :
Դուն պահպանէ զէթ այս անմեղ մենուձարս,
որ մեր միակ վերջին յոյսն է, ապաւէնն ու
մխիթարութիւնը : Ո՞վ բարերար Աստուած,
զուն ողորմէ նաև մեզ նման բռնութեան զոհ եւ^ա
զող բոյոր Հայերուն : Քու երկնային արդարու-
թիւնդ թող հասնի արագապէս և միանդամ ընդ
միշտ ազատէ անպարտ Հայ ազգը, անզութ ու
ոճրագործ թուրքին ձեռքէն :

ԺԵ.

Հսկումով ու ազօթքով, ամբողջ զիշերն
անցուցին անոնք : Ու առաւօտ, մթնշաղին, երբ
որ լոյսին փառքը երգող աքաղաղները խօսե-
ցան, երկու լքեալ էակները, իրենց տեղերէն
չարժեցան : Երեսին լուացին : Երկուքն ի մի-
տին պատրաստեցին ճաշ մը, Մամիկոնին հա-
մար : Պաշարէն զատ, հագուստներու ծրար մըն
ալ չինեցին : Ու որոշեցին, քիչ ետքը, զանոնք
տանիլ կառավարատան բանտը, անտուն զի-
շերող իրենց հոգեհասորին : Երբ որ սակայն,
բանտի գրան առջև հասան, զիրենք կեցուցին :
Այն տեղ զտնուող երկու թուրք պահպաններ
իրենց ազգարեցին, թէ Մամիկոնի նման
քաղաքական ծանր յանցաւորի մը հետ անկա-
րելի է տեսակցիլ ու ոհէ Հազարդակցութիւն
ունենալ : Եւ երկու այցելուները, ինչ որ ըստին

ու ըրին, չի յաջողեցան ներս մտնել : Ետ դար-
ձան մերժուածները : Անոնց աչքերը մթնցած
էին : Կը քալէին, առանց առջենին տեսնելու :
Բնազզը կ'առաջնորդէր զիրենք : Շուարեալնե-
րը հասան տուն : Գիշերը, նոր յոյսերով վե-
րատոգորուեցան : Ու յաջորդ օրը, միենոյն
ժամուն, դարձեալ զնացին կառավարատուն :
Այս անգամ, Տիկին Արիստակէսեան որոշած էր
կառավարչին ներկայանալ անձամբ և իր զա-
ւակը տեսնելու արտօնութիւն ինդրել անկէ :
Սակայն, յուսախար եղաւ : Կառավարիչը չըն-
դունեց զայն իր ներկայութեան : Եւ ծառային
միջոցաւ յայտարարեց, թէ Մամիկոն այլիս
բանտին մէջ չէր, այլ անիկա, նոյն առաւօ-
տուն, զրկուած էր աքսոր, հեռու տեղ մը :

ԺԲ.

Ի զուր յուսակտուր եղած մայրը ու սըն-
տարեկ ընկծուած հարսնացուն հարցուցած էին
այդ սոսկալի լուրը իրենց հաղորդող թուրքին,
թէ Մամիկոն ի՞նչ յանցանքի համար և ո՞ւր-
դրկուած էր այդպէս, առանց դատի ու դա-
դաստանի : Որոշ պատասխան մը չէին տուած :

— Ատիկա, մեր վսեմափայլ տէր կառա-
վարչին գիտնալիք բանն է, ըսած էր թուրքը

անոնց սառնօրէն և կոնակը դարձուցած :
Երբ որ տուն վերադարձան երկու ան-
տէրները, այլևս չի գիտցան ինչ ընելին, ա-
ռաջին անգամ : Յուսահատ մայրը, ինկաւ երե-

սի վրայ ու սկսաւ իր մազերը փետտել։ Ապա
անիկա գնաց, իր այլես կորսուած համարած
որդւոյն հագուստները առաւ ու ջղաձիգ շար-
ժումներով, զանոնք կրծքին ու շրթունքներուն
վրայ գրաւ։ Անվերջօրէն համբուրեց ու առա-
տահոս արցունքներով թրջեց զանոնք։ Յետոյ
նորէն ինկաւ երեսի վրայ, Մամիկոնի զգեստ-
ները ձեռքը և սկսաւ ողբերգել, դողդոջուն և
հատկլեալ ձայնով։

— մ՞ոք ես, զաւակս, ո՞ւր ես։ Եկուր, իմ
անուշիկ որդեակս, եկուր։ Եկուր ու հազիր
այս աղուոր հագուստներդ։ Հազիր ու դէմս
նասէ, որ քեզ դիտեմ։ Քեզ դիտեմ կարօտով
ու գամ քու գեղեցիկ զլուխտ զրկեմ։ Գրկեմ,
գնեմ կուրծքիս վրայ ու սեղմեմ։ Սեղմեմ իմ
ամբողջ հոգուս սիրոյն ուժովք ու ետքը, ոտ-
քերուգ տակը իյնամ, մեռնիմ։

Իմաստուհի, ձեռքերովը գէմքը ծածկած,
քաջուած էր անկիւն մը։ Լուռ էր գերեզմանի
ոլէս։ Անիկա աշնուիս կր զգար, թէ իր զլխուն
վրայ արեր մարած է։ Անոր աչքին այլես եր-
կիրը ցուրտ, ամայի ու մութ վայր մը կ'երե-
նար։ Ու անիկաւ իր աչէն ու ցաւէն սաստկա-
րուոն սարստանքներ կ'ունենար։ Իր կեանքն
ու կենդանութիւնը հեռացած էր իրմէ։ Անոր
ու վշտի խորութիւնը անկարելի էր չափել։
Ամբողջ աշխարհ անտառակ էր միմիթարել զայն։
Իմաստուհի ես, Մամիկոնի մօր նման, չէր
ողեր այլես մարդու երես ահսնել և կը կա-

ժէր միշտ մնալ առանձին։ Եւ սակայն, բարի
դրացիներ, մտերիմ բարեկամներ ու մերձաւոր
աղղականներ, յաճախակի այցելութիւններ
կուտային անոնց։ Կ'աշխատէին ամեն կերպով,
խաղաղեցնել անոնց սրտերն ու հոգիները։
Բայց այդ կարեկից անձնաւորութեանց քաջա-
ւերական խօսքերն ու յուսագրիչ հաւաստում-
ները, աղղեցութիւն մը չէին կրնար գործել եր-
կու անսփուփներուն վրայ։

ԺԹ.

Շարաթներ անցան այսպէս։ Տեկ։ Արիս-
տակէսեան և իմաստուհի, որքան որ ալ կոր-
սուած կը համարէին Մամիկոնը և կ'ողբային
շարունակ անոր վրայ, այնու ամենայնիւ, ինք-
նարերարար, կը սկսէին տակաւ տարուամ յոյս
մըն ալ ունենալ։ Վերջնական տիտոր համո-
զումէ մը հետզհետէ ձերբագատուելով, կ'իյ-
նային անորու կարելիութիւններով լի մուած-
մանց ովկէանին մէջ։ Միթէ Մամիկոնն ալ,
իրենցմէ բաժնուած պահուն, փրկութեան հա-
ւասով տողորած չէր զիրենք։ Եւ վերջապէս,
կրնային խօսքա հաշուուիլ, Մամիկոնը ան-
դարձ կերպով կորսնցուցած ըլլալու մահացու-
թիչ զաղափարին հետ։ Երկուքն արդէն ամեն
օր եկեղեցի կ'երթային ի միասին, աղօթելու
Մամիկոնի փրկութեանը համար։ Ու տունը ե-
ղած ժամանակնին ալ, կ'աղօթէին շարունակ։
Անոնք աղօթքի կեանք մը ունէին հիմա։ Իսկ

աղօթքի միջոցաւ Արարիչ Աստուծոյ հետ ու նեցած իրենց Հանապազորեայ ու շարունակաւ կան Հաղորդակցութիւնը զիրենք միշտ աւելի կը հեռացնէր վհատական խորհուրդներէ : Անոնք հողեպահ ուժով մը կը վերագորանային : Աւետարանական Համբերութեամբ՝ մը կը լեցուէին : Եւ այսպէս, առաւոտ մը դարձեալ, ամեն օրուան նման, Տիկին Արխտակէսեան Եւ իմաստուհի տնէն դուրս ելան, Եկեղեցի երթալու համար : Բայց գեռ զուռը չէին կղպած, Երբ որ դէմերնին ելաւ ծերունի մարդ մը, ձեռքք ձկներով լեցուն փոքրիկ կողով մը բրոնած և զիրենք բարեկց : Այդ մարդը Յոյն մակուկավար մըն էր : Անունը Պառպա Քօստաքի : Տեղւոյն Հայ շրջանակներուն մէջ երբեմն կը խօսուէր Համակրանօք այդ հայասէր Յոյն ծերունիին վրայ : Արխտակէսեանները իրենք ալ կը ճանչնային զայն :

ի.

Պառպա Քօստաքի, Հետաքննական ակնարկով մը շուրջը նայեցաւ և խորհրդաւոր նշան մը բրաւ Հայուհիներուն և Ըստ արուած նշանին, անոնք տանը դռնէն ներս մտան : Յոյն ինքն ալ անոնց հետեւեցաւ : Ու երբ որ փողոցին գուռը գոցեցին, Պառպա Քօստաքի ըստ, թէ Մամիկոնը ողջ է և թէ անոր ձեռամբ գրուած նամակ մը ունէր իրենց յանձնելիք : Մայր ու նշանած մեռելութենէ յանկարծ կենդանու-

թեան Եկողի մը ոգեսրութեամբ լեցուեցան : Հրձուական անպատում զգացմամբ մը խայտացին : Կայծկլտացին : Ու խանդաղատանօք ըմֆատակելով աւետարեր ծերունին, իրարուեանէ անհամար ու անվերջ հարցումներ սկսան տեղալ անոր վրայ : Պառպա Քօստաքի ձեռքին կրցովիկը մէկ կողմ գրաւ և կատակի ձեռով, չուարածի երկոյթ մը ցոյց տուաւ այդ հարցումներու տեղատարափին առջի : Անիկա, բարեմիտ ժպիտով մը, այն տաեն ձեռքերը տարաւ իր ականջներուն, իրեր թէ զանոնք գոցելու համար, որ չի խլանան : Ապա, ժպիտը միշտ դէմքին վրայ, ցուցամար մօտեցուց իր ըմբներուն, լուսնթիւն պատուիրելու համար այլ այլլայլմէ եղածներուն : Ու հանդարաւ եղանակով մը յայտարարեց անոնց .

— Սպասեցէք, որ բամ : Նամակը զոր պիտի տամ ձեզ հիմա, Հակիմձ կերպով ամեն բան կը պատմէ արդէն :

Եւ այդ խօսքերուն վրայ Յոյնը, գետինը նստաւ և իր ոտքի մուձակներէն մէկը և գուլպան հանեց : Ու ձեռքը, Հանած գուլպային մէջը խոթելով, առաւ հոն գտնուող թղթիկը և զայն յանձնեց իմաստուհին : Նամակը իրօք, Մամիկոնի ձեռամբ գրուած էր : Բայց մատիտով գրուած այդ նամակին թուղթը ո՛չ միայն շատ մաքուր չէր, այլ նաև քիչ մըն ալ ճմոթեկուած էր : Այսպէս որ բաւական այլանդակ վիճակի մը մէջ կը գտնուէր այդ սիրոյ ու ող-

ջութեան թղթիկը : Այնու ամենայնիւ , առանց
դժուարութեան , իմաստուհի սկսաւ կարդալ
նամակը , ջղապինդ թափով մը զայն իր կը ծ-
քին վբայ սեղմելէ ետք :

իԱ.

Նամակին բովանդակութիւնը հետեւալին
էր :

«Իմ սիրելիներս , մայր իմ և իմաստուհի .

«Ողջ և առողջ : Այս տողերը կը գրեմ
Պառպա Քօստաքիի մակոյկին մէջ , Կովկասի
ցամաքին առջն : Բոնուելէս ետք , Թուրքերը
բանտին մէջ , ծեծեցին ու գանակոծեցին զիս ,
իմ չի գիտցած բաներուս մասին Հարցումներ
ուղղելով ինձ : Վերջապէս նաւակի մը մէջ գը-
րին զիս , իբրև թէ հեռու տեղ մը զրկելու հա-
մար , որպէս աքսորական : Բայց ծովին բացե-
րը ելլելուս , նաւակին մէջ գտնուող երեք ոս-
տիկան զինուորները վրաս յարձակելով , զիս
կապել ուզեցին և ծանր քար մը մօտեցուցին
ինձի : Հասկցայ Հաստատապէս , թէ այդ քա-
րը ուաքերուս կապելով ու զիս սպանելով , ծո-
գր պիտի ձգէին մարմինս : Ռոպէն սոսկալի էր :
Տեսայ թէ ազատում չիկայ : Ուստի վճռեցի
ինքնապաշտպանական գերազոյն ճիգ մը ընել ,
բախտիս թողելով հետեւանքը : Աւ մինչ կապը
մօտեցուցին ինձի , արագագոյն շարժմամբ մը
ու անսպասելի զօրաւոր ոստմամբ մը ջուրը
նետուցայ ու անյայտացայ : Լողալով չատ հե-

ուսները գնացի , մերթ գլուխս միայն ջրէն
գուրս հանելով : Աւ երբ որ նկատեցի , թէ նա-
ւակը այլիս չերենար , ջրին երեսը ելայ : Քիչ
մը հեռուն նշմարեցի ձկնորսի մակոյկ մը : Ուզ-
մը հեռուն կողմը : Դիտեցի , թէ մեր
զուցայ զէպի այն կողմը : Դիտեցի , թէ մեր
Պառպա Քօստաքին մակոյկին մէջ նստած ,
Պառպա Քօստաքին մարմարին , իս-
ձուկ կ'որսայ : Մօտեցայ : Բարի Պառպան , իս-
ձուկ կոյն ընդունեց զիս իր մակոյկին մէջ և սկսու-
կոյն ընդունեց զիս իր մակոյկին մէջ և սկսու-
կոյն ընդունեց զիս իր մարմարին : Քիչ մը խորհելէ ետք , ա-
խնամք տանիլ ինձի : Քիչ մը խորհելէ ետք , ա-
խնամք տանիլ ինձի : Մարդկան երթալս հա-
զատուելու միակ միջոցը կովկաս երթալս հա-
զատուելու միակ միջոցը Պառպա Քօստաքին ,
մարեցայ : Եւ խնդրեցի Պառպա Քօստաքին ,
որ զիս Կովկաս տանիլ : Մարդկան ծերունին
որ զիս Կովկաս տանիլ : Ծերունին որ զիս Կովկաս տանիլ : Աւ
կոյլին մէջ , անմիջապէս ճամբայ ինկաւ : Աւ
կոյլին մէջ , անմիջապէս ճամբայ ինկաւ : Անոր հինգ ոս-
գիս րերաւ , Հասցուց Կովկաս : Անոր հինգ ոս-
գիս րերաւ , հս ազատ եմ այլ
կի տուէք : Ահա այսպէս , ես ազատ եմ այլ
կու : Անցուշտ Աստուած ողորմած է : Հոդ մի
եւ : Կը յուսամ , թէ չարագործ թուրքերն ալ
ընէք : Կը յուսամ , թէ չարագործ թուրքերն ալ
ձեզ չեն նեղեր , իմ խեղդուած ըլլալուս մասին
Համոզում գոյացնելով իբենց մէջ : Անորայման ,
սակայն , պիտի ջանամ , որ կարելի եղածին
չափ չուտ , դարձեալ գտնենք մէկզէկ :

«Բուռն սիրով ու կարօտով կը համբուրեմ
երկուքդ ալ :

իԲ.

Ընթերցումը քիչ մը երկար տեեց : Վասն
զի նամակին մին մի Հատուածի պարունակու-

թիւնը, թէ՛ կարդացողին և թէ՛ լսողին վրայ,
 որոց ազգեցութիւն մը կ'ընէր: Տեղի կուտար
 տեսակ տեսակ խօսակցութեանց ու արտայայ-
 տութիւններու: Անոնք, փոխսխակի կերպով
 կը տիբրէին, կը տագնապէին և կամ զոհունա-
 կութեան խոր հասաչանքներ կ'արձակէին, կը
 ժպտէին: Երբ որ սակայն աւարտեցաւ նամա-
 կին ընթերցումը, Մամիկոնի մայրն ու նշանա-
 ծր, իրենց կրած րուն տպաւորութիւններէն
 գերայուզուած, անզուսպ սրտավելում մը ու-
 նեցան ու իրարու գիրկ ինկան: Եւ այս անզամ
 առաւ իր որգույն նամակը և գորդուրանօք
 համրութելով, զրաւ զայն իր ծոցը: Պառպա-
 տակ քոստաքի ինքն ալ, չի կոցաւ անտարբեր մնալ
 թրջուած աչքերը սրբեց ձեռքին ետի կոզմո-
 ազատարարը: Անոր հազար ու մէկ տեսակ ըր-
 նորհակալութիւններ յայտնեց և օրհնութիւն-
 ուց անոր: Հինգ սուկի բերելով, կարկա-
 էր: Ծերունի Յոհնի, աչքը կուշտ մարդ, հա-
 կառակ իրեն եղած: սաստիկ ստիպումներուն,
 ընդունեց մէկ սուկի նուէրը: Տիկինը այնու-
 շիւրին: Պառպա քոստաքի, քանի մը բաժակին
 գինի իրարու վրայ խմելէ ետք, ոտքի ելաւ,
 երթալու նպատակաւ: Անիկա չնորհակալ եղաւ

Հայուհիներէն, զինքը այդպէս չիւրասիրեւ-
 նուն համար: Ըստ, որ երանի թէ կարենայ
 րուոր Հայերն ալ արդաքս ազատել անիրաւ
 թուրքերու ձեռքէն: Գահունակութեամբ յիշեց
 այն պարագան, թէ ինքը Հայ վախցնելու վր-
 անդաւոր արհեստին մէջ մասնագէտ վարպետ
 մը եղած է այլիս: Աւելցուց նաև, թէ ընաւ
 հոգը չէր, եթէ նոյն իսկ զինքը, իր կատարած
 այդ բարի գործին համար օր մը բռնէին, տա-
 նէին ու կախաղան հանէին: Այս խօսքիրէ ետք,
 Պառպա Քօստաքի բաժակ մը գինի ևս խմելով,
 Հայուհիներուն յայտնեց, թէ ինքը ունի ժամա-
 նակ դարձեալ պատրաստ է իրենց ծառայելու,
 նաև հարկ ըլլայ: Ու անիկա, իր բերած ձու-
 եթէ հարկ ըլլայ: Ու անիկա, իր բերած ձու-
 եթէ Տիկին Արքատակէսւանին ընծայելով,
 պարապ կողովն առաւ և մեկնեցաւ:

ԻԳ.

Սուզի տունը, տեսակ մը կիսահարսանե-
 կան յարկի վոխուեցաւ: Տիկին Արքատակէս-
 եան և Խմաստուհի այլիս գոչ էին: Մամիկոնի
 մասին միամտած: Իրենց յոյսն ու կեանքը
 կազմող սիրելի ու պաշտելի էակը ողջ էր ու
 առողջ: Անիկա նաև ապահով կացութեան մը
 մէջ կը գտնուէր: Անոնք բիւրիցս շնորհակալ
 եղան Աստուծմէ: Ու սկսան այն ատեն խորհիւ,
 եղան Աստուծմէ: Անոնք բիւրիցս շնորհակալ
 մէջ Մամիկոն ինչ կրնար ընել իր կողմէ, որ-
 թէ Մամիկոն ինչ կրնար ընել իր կողմէ զանէին:
 պէսզի չուտով դարձեալ մէկզմէկ զանէին:

Դառնալ իրկիր : Թրքական հողի վրայ ու ու ք
 զնելլ անոր համար մահ էր : Մինչդեռ իրենք,
 թերես աւելի չուտ կրնային զայն գտնել, եթէ
 յանձն աննէին երթալ կովկաս : Եւ արդէն այ-
 սուհետե Սամսոնի մէջ իրենց ապրիլլ ի՞նչ նը-
 պատակի կրնար ծառայեր : Զէ՞ որ ունեցած
 ոէր : Վե՞րջը : Բնակած տուներին, իրաւ է
 իրենցն էր : Բայց անիկա հասութաբեր
 տակ զայն ծախելու հնարաւորութիւն չիկար :
 Դիցուք թէ յաջողէին չնչին զնով մը ծափել
 քայն : Սակայն ի՞նչպէս պիտի կարենային ապ-
 ալ այնպէս թուեցաւ, թէ արդպիսի կեանք մը
 այսուհետե տանիին այլիս անկարելի էր իրենց
 համար : Անոնք անդրադան նուի տիրող հա-
 յաւարած քաղաքականութեան վրայ : Թուրք
 նկութիւնը թերես իրենց մասնաւոր
 դէր այլիս, քանի որ անիկա այնպէս չի հետապըն-
 ծէր, թէ Մամիկոն խեղուած, ոչնչացած է :
 Բայց, կոտրածի մը, բնդհանուր աղէտի մը
 պարագային ի՞նչ պիտի բնէին, երբ որ զիրենք
 պաշտպանող մը չունէին : Իսկ ջարդի սարսաւ-
 որ միշտ կար ու կր մասր : Ի՞նչ օգուտ, ըսին
 անոնք իրարու, եթէ իրենք ալ մնան ու ի զուր
 տեղը զոհ երթան : Մնաց որ, առանց այդ ալ,
 արդէն Սամսոն իրենց աչքին զժոխը մը կ'երեւ-

ւար : Կարճ ժամանակի մը մէջ, անոնք իրենց
 սիրելիները կորսնցուցած էին այդ տեղ : Քիչ
 մնացած էր որ Մամիկոնէն ալ զրկուէին ընդ
 միշտ : Ու այս բոլոր խորհրդածութիւններէն
 ետք, անոնք որոշման մը եկան վերջապէս :

Ի՞՞ :

Տուած որոշումնին մեկնիլն էր : Մամսոնէն
 չեռանալով, պիտի երթային կովկաս : Յոյս
 ունէին, թէ այն տեղ պիտի յաջողէին չուտով
 գտնել Մամիկոնը և ապահով, ազատ ու հան-
 գիստ կերպով ապրիլ անոր հետ : Այդպէս ժա-
 մանակ մը պիտի մնային կովկաս, մինչև որ
 թուրքիոյ զժոխային քաղաքականութիւնը
 փոխուէր, աշխարհաւեր պատերազմը զարդէր
 և արինուու Հայաստանը վրկուած վերականգ-
 նէր : Ու մեկնելու էին շատ ժամանակ շանցու-
 ցած, աղէտի մը, նոր փորձանքի մը չենթար-
 կուած : Այլիս տունը, կարասիները և ամեն
 կուած : Այլիս տունը, կարասիները և ամեն
 ինչ, անոնց աչքին առջեւ ունէ արժէք չունէ-
 ինչ, անոնց աչքին առջեւ ունէ արժէք չունէ-
 ինչ : Անոնց հոգիները կը թուրուային : Կը
 ին : Անոնց հոգիները կը թուրուային : Կը
 ձգտէին վայրկան առաջ Մամիկոնին հետեիլ,
 զագային վերագանիլ ու անոր ներկայութիւնը վա-
 զայի վերագանիլ ու անոր ներկայութիւնը վա-
 զայի : Այսպէս, անոնք իրենց խելքով ու միտ-
 յելլ : Այսպէս, անոնք իրենց խելքով ու միտ-
 յելլ : Այսպէս, միայն մեկնելու որոշման
 քով կը յածէին միայն մեկնելու որոշման
 քով : Մինչև իսկ անհանգստութիւն կը զգա-
 չուրջ : Մինչև իսկ անհանգստութիւն կը զգա-
 չուրջ : Կիտէին, թէ իրենք լացարձակ

ճամբորութիւն մը չէին կրնար ընել: Բոլորով
վին անկարելի էր, քայլ մը իսկ առնել կառա-
վարութեան դժուակցութեամբ: Հայերու եր-
թեկութիւնը իսպառ արգիլուած էր, թէ
ծովու և թէ՛ շամաքի ճամբով: Աւստի, Տիկին
Արխատակէսեան և իմաստուհի փախուստի պի-
տի զիմէին: Աւրիշ միջոց չի կար այդ գժոխքէն
ազատուելու համար: Իսկ փախուստի գործն ի
գլուխ բերողը պիտի ըլլար Պառագա Քօստա-
քին: Անոր կամքէն ու ջանքէն միայն կախուած
էր իրենց այդ փափաքին իրագործումը: Աւ-
րեմն հարկ էր երթալ նախ զայն զանել, հետր
խօսիլ և անոր հաւանութիւնը առնել այդ ժաւ-
սին:

իԵ.

Օրն իրիկուն եղած էր: Այլիս չէր կարելի
այդ օր Պառագա Քօստաքին տեսնել: Անոր տու-
նը բաւական հեռու էր իրենց բնակած թաղէն:
Հետեարար մտագրեցին յաջորդ օրը, առաւ-
տուն երթալ անոր, յայտնել որոշումնին և
խնդրել անկէ, որ օգնէ իրենց: Անոնք կը յու-
թոյնը պիտի չի մերժէր իրենց խնդիրքը: Զէ՞
որ անիկա արդէն յայտարարած էր, թէ պատ-
րաստ է ոնէ ժամանակ իր ձեռքէն եկած ծա-
ռայութիւնը չի խնայել իրենց համար: Գիշե-
կած, լոյսը ժարած և անկողիններուն մէջը պատ-

սեցան ու խորհրդակցեցան դարձեալ իրենց
առնելիք քայլին վրայ: Պաղաթեամբ ի նկատի
առին նաև փախուստի միջոցին պատահելիք
զանազան ու վտանգաւոր պարագաները: Բայց
այդ բայրը աչքի առջե ունենալով հանդերձ,
երթալը մնալին միշտ աւելի նախադաս համ ա-
րեցան: Աւ առաւօտուն, անոնք ի միասին զնա-
ցին Պառագա Քօստաքին տունը: Անոնք տան-
տիրուհիին յայտնեցին, թէ իրենք կը փափա-
քին Պառագա Քօստաքին տեսնել: Իսկ մեր Պառ-
ագան, գիշերը զինիի փառաւոր ուրախութիւն
մը ընելուն և ուշ պառկերուն պատճառաւ, զեւ
չէր ելած իր անկողնէն: Տան տիրուհին անմի-
ջէր ելած գնաց, Պառագան արթնցուց, բաելով թէ
ջապէս գնաց, Պառագան արթնցուց, բաելով թէ
երկու ծանօթ Հայուհիներ եկած էին տեսակ-
ցելու իրեն հետ:

իԶ.

Ծուտ մը ելաւ իր անկողնէն, հաղնուեցաւ
Պառագա Քօստաքի, եղած զիկուցման վրայ: Եւ
փութաց հիւրերուն մօտ: Հայուհիները իրենց
տուուծ որչումը յայտնեցին անոր: Անկէ խըն-
դրեցին պաղատագին, որ ընդունի ու կատարէ
իրենց հայցը: Աւելցուցին, որ եթէ զիրենք
կովկաս հասցնելով ազատէ, յափառեան երախ-
ովկաս հասցնելով պատէ, լոյսական երախ-
ովկաս հասցնելով պատէ: Միկնոյն ժամա-
տապարաւ պիտի մնան իրեն: Միկնոյն ժամա-
տապարաւ պիտի մնան իրեն: Տիկին Արխա-
տակէսեան վարձատրութեան
Տիկին Արխատակէսեան վարձատրութեան
Տիկին Արխատակէսեան վարձատրութեան
Տիկին Արխատակէսեան վարձատրութեան

յանձն կ'առնէր, իր կատարած ծառայութեանը համար: Վերջապէս, ամեն հնարաւոր նիւթական զոհողութիւն պիտի ընէին անոնք սիրով, իրենց փրկութեան նկատմամբ: Պառակա Քօստաքի, իր սուրճը խմելով, աչքերը աւելի լայն լայն բացաւ: Լուսիթեամբ ու խորին ուշադրութեամբ լսեց Տիկին Արխատակէսեանի և իմաստուհի բրած բոլոր խօսքերը: Եւ, համարձակ ու վճռական մարդ, երկու Հայուհիները կովկաս տանելու մասին իր հաւանութիւնը յայտնեց: Յարեց, թէ ամեն մասամբ պիտի ջանար, որ գդուշ ու անվտանգ կերպով զանոնք չուկէտ չասցնէր: Իսկ վարձընկալութեան մասին ալ, անիկա վեհանձնօրէն ըստ, թէ տրամադրուած քան ոսկիի գումարը շատ էր: Թէ ինք ուրիշները շահագործել չէր սիրեր, մեղք կը համարէր: Եւ կը գոհանար, իրը արդար վարձը իր մատուցած ծառայութեան, իւրաքանչիւր անձէ հինգ ոսկի միայն առնելով: Ուրեմն, երկուքը ի միասին, անոր տասը ոսկի վճարելով, գործերնին պիտի տեսնէին:

ԻԵ.

Հստ տրուած որոշման, յաջորդ օրը, արշալոյսին, Հայուհիները պիտի երթային Պառպար Քօստաքիին տունը, որ մօտ էր ծովեղերքին: Եւ անկէ ալ մակոյկը նստելով, ճամբայ պիտի ելլէին: Պառպա Քօստաքի արդէն ճամբորդութեան համար հարկ եղած պարէնը պի-

տի գնէր շուկայէն նոյն օրը: Իր կողմէ Հայուհիներուն այնպէս պայմանագրած էր անիկա, որ ուտեստի ծախքը ինք պիտի ընէր: Տիկին Արխատակէսեան շատ պնդած էր, որ այդ ծախքը ինքը հոգար: Բայց Պառպա Քօստաքի բացարձակապէս մերժած էր անոր խօսքը: Մամիկոնի մայրը և նշանածը շատ զգածուած էին բարի Յոյնին իրենց մատուցած աղատարարական ծառայութենէն: Անոնք խիստ գոհ էին միւնոյն ժամանակ զիրենք փրկել ջանացողին ըրած յոյժ աննշան պահանջն և ունեցած վեհանձն վերաբերումներէն: Այս պայմաններուն տակ, երկու Հայուհիները, իրենց ճամբորդութեան ծախքը հոգալէ յետոյ, քովկերնին ալ զեռ պիտի ունենային մաս մը դրամ: Այնպէս որ անոնք պիտի կարենային ժամանակ մը գույութիւնին պահպանել Կովկասի մէջ, մինչեւ գտնէին Մամիկոնը: Երկուքն ալ, աճապարանօք, մօտաւորազոյն քանի մը աղգականներու, բարեկամներու ու զրացիներու հրաժեշտի այցելութիւններ տուին: Բոլորն ալ զարմացայց միենոյն ատեն շատ բնական գրան: Բայց միենոյն ատեն շատ բնական գրան անոնց այդ որոշումը: Այդ մերձաւորները, երանութիւն տուին անոնց նոյն խոկ, որ ըստ պարագաներու բերմամբ, կը թողէին սարսափակագաններով լի երկիրը և կ'ուղղուէին գէսի անքոյթ ներով լի երկիրը և կ'ուղղուէին գէսի անքոյթ նաև Մանաւհանդիս մը, ուր կը գտնուէր նաև Մամիկոն: Ամենն ալ, ի սրուէ անվտանգ ու բարեմիկոն: Ամենն ալ, ի սրուէ անվտանգ ու բարեմիկոն: Երկուքին մաղթեցին երկուքին և յաջող ճամբորդութիւն մաղթեցին երկուքին և

Թրջուած աչքերով բաժնուեցան անոնցմէ: Տի-
կին Արխատակէսեան և Խմատուհի, տուն վե-
րազանալով, սկսան իրենց ճամբորդութեանը
համար պէտք եղած պատրաստութիւնները
տեսնել:

Ի՞ն.

Ճամբորդութեան պատրաստութիւնը ու-
րիշ րան չէր, Եթէ ոչ տան կարասիներն ու զոյ-
քերը քիչ մը հաւաքելով, պատսպարուած դիր-
քի մը մէջ զնելը: Ահա այդքան: Այդպէս ըրին,
որպէս թէ ամարանոց կ'երթային ժամանակի
մը համար: Միայն թէ կարգ մը թանկագին ի-
րեր, գորգ, մեսաքսեղին հագուստ, արձաթե-
ղէն, հալին, Հայ զրացնի մը յանձնեցին: Հե-
տերին ընաւ րան մը չէին կրնար առնել: Նոյն
իսկ փոքրիկ ծրար մը ունենալու չէին ձեռքեր-
նին: Այդպէս պատուիրած էր իրենց Պառագա-
Քօստաքի, Փորձառու հօր մը ու եղրօր մը յա-
տուկ Հոգատար խստութեամբ: Եւ անոնք, կէտ
առ կէտ կը կատարէին իրենց րարեկամին օգ-
տակար պատուէրը: Վազորդեան մտածումնե-
րով ու ապագայի խորհուրդներով լարուած,
անոնք գիշերն համրուն չի կրցան աշքերնին
գոցել, քնանալ, թէև իրենց սովորական ան-
կողիններուն մէջ կը դանէէին, վերջին անզամն
ըլլալով: Դեռ բոլորսին մութ էր, երբ որ ե-
ւան անոնք իրենց անկողիններէն: Նախ և ա-
ռաջ, ծնկաչոք և ջերմեռանդ հոգւով ազօթք մը

ըրին: Խնզրեցին Աստեծմէ, որ իրենց ըլլար աւ-
ռաջնորդ: Հայցեցին նաև տիեզերաց Տիրոջմէն
որ բռնութեան ու հալածանաց ներքեւ մնչուող
ու հիւծող բոլոր Հայերուն համար ևս դիւրու-
թիւններ ստեղծէր, որպէս զի անոնք ալ իրենց
նման ազատուէին: Ազօթքէն յետոյ, անոնք
պարզ ու իրենց մարմինը տաք պահող հա-
պարզ դու իրենց մարմինը տաք պահող հա-
պարզ դու իրենց մարմինին վրանին
դուստներ հազան: Վերարկուներնին վրանին
քաշեցին: Գլուխներնին ծածկեցին մէյ մէկ
ցփսիններով: Եւ անոնք, արշալոյսի առաջին
չողերն արդէն նշմարած ըլլալով երկնակամա-
շողերն արդէն բարով ըսին իրենց տան ու
րին վրայ, մնաւ բարով ըսին իրենց տան
զուրս ելան: Դուռը կզարցին բանալիով: Աւ
վերջին ակնարկ մըն ալ ձգելով իրենց տան վե-
րայ, սկսան քալել արագաբար:

Ի՞թ.

Պատասխաննին պատրաստած էին, Պառ-
ագա Քօստաքի տուած հրահանգին համաձայն,
Եթէ երբէք թուրք մը հանդիպելով, իրենց այդ
ժամանակ փողոց ելլելու մասին հարցում մը
ընէր: Հասան Պառագա Քօստաքի տունը: Իրենց
բարեկամ մակուկավարը, արդէն պատրաստ
էր: Ու անոր Հետ իսկոյն զնացին ծովեզերք,
ուր ապառաժիկի մը կապուած, խաղաղօրէն
կ'օրօրուէր ջրերուն վրայ իրենց վրկագործ
մակոյէր: Երեքն ալ մտան մակոյէին մէջ:
Այդ միջոցին, Պառագա Քօստաքի տղան, ու-
տելիքներ ու զոլարար պտուղներ պարունա-

կող մեծ ծրար մը շարկած, ձեռքն ջրով լեցուն
 և փսիաթապատ հսկայ չի մը բռնած, եկաւ
 իրենց մօտ: Պառպա Քօստաքի առաւ այդ բու-
 լորը, տեղաւորեց մակոյկին մէջ: Ու ըսաւ իր-
 տղուն, որ այլիս այդ տեղ չի կանգնի, երթայ
 պուն: Ծովին մարդը, մինոնյն ժամանակ,
 Հայուհիներուն յանձնարարեց, որ մակոյկին
 մէջ, իրենց յատուկ տեղը պառկին: Հայուհի-
 ները պառկեցան հարկ եղած ձեռվ: Պառպա
 Քօստաքի անոնց վրայ կարդ մը պարկեր ծած-
 կեց: Եւ պարկերուն վրայ, անխնամ ձեռով ձր-
 գեց հսկայ կարթ մը: Այդ բոլոր զործողու-
 թինները ճարպիկ ծերունի ձկնորսը կատարեց
 երկու վայրկեանի մէջ, անօրինակ արագաշար
 ժութեամբ մը: Եւ անիկա, գլխուն կարմիր
 գտակը վար առնելով, երեք անդամ երեսը խա-
 չակնքեց և «Բանիսայ»ին ու «Այ Նիկոլայ»ին
 օգնութիւնները հայցեց: Ապա, գլուխը ծած-
 կելով, թիակներն առաւ իր ձեռքը: Ու սկը-
 սու մակոյիր վարել հանդարտ ջրերուն վը-
 րայ, զրեթէ նետի մը արագութեամբ:

Լ.

Փոքրիկ մակոյկը զրահապատ, հաստա-
 շեր և ցորեկ: Պառպա Քօստաքի երբեմն, յար-
 մար տեղեր ու ժամանակներ միայն չէր թիա-
 վարեր: Դադար կ'առնէր: Յոդնավատակ,
 քրտնաթոր ճակատը կը սրբէր: Քիչ մը հան-

գիստ շոնչ կը քաշէր: Հեռաղիտակի նման սր-
 բաթափանց իր նայուածքը կ'ածէր իր շուրջը,
 ամեն զի: Սիրոը հանդարտ, ձեռքերը իրարու
 կը շիէր: Եւ դարձեալ, թենակներով ջրերը
 կը ձեղքէր և յառաջ կը վարէր մակոյկը: Տի-
 կին Արիստակէսեան և Իմաստուհի, ցորեկնե-
 րը առ հասարակ, երբ որ մանաւանդ հորիզու-
 նին վրայ չողենաւի ծուի մը կը նշմարէին,
 պառկած կը մնային պարկերուն ու կարթին
 ներքի: Խակ գիշերները, աւելի ապահով սրբ-
 ուով ու հանգիստ կերպով կը ն ա յ ի ն
 նստիլ ու խօսակցիլ Պառպա Քօստաքիի
 չետ: Այս ձեռվ, ճամբորգեցին անոնք միշտ,
 ժինչե այն օրը, երբ որ վերջապէս թրքական
 ջրերէն զուրս ելլելով, մտան ուսւական ծո-
 վասահմաններէն ներս: Ալ այնուհետև բոլո-
 րովին աղատ էին անոնք: Արձակ ու համարձակ
 կերպով կրնային նստիլ միշտ ալ և իրենց չուր-
 ջը գիտել: Իրենց չնորհաւոր բախակն Աև Շո-
 վը, հակառակ իր խենթուկ ու անհանդարտ բր-
 նաւորութեան, խաղաղ եղած էր բնդհանրա-
 պէս: Բնաւ չէր փոթորկած: Այսպէս, շարու-
 նակ, հանգիստ կերպով ճամբորգեցին վա-
 խըստականները: Եւ առաւօտ մըն ալ, Պառպա
 Քօստաքի, ցոյց տալով հեռուն նշմարուող ցա-
 մաքը, ըսաւ Հայուհիներուն, թէ ատիկա էր
 կովկաս երկիրը, ուր պիտի կարենային հասնիլ
 քիչ մը ետքը:

Հասան հուսկ ապա, օրհնեալ երկրին առցի : Պառպա Քօստաքի Հայուհիները հանեց ցամաք : Ապահովութուն զանոնք, թէ այլիս բնաւ վախ մը պէտք չէր որ ունենային, քանի որ Քրիստոնեայ երկրի մը մէջ կը գտնուէին և Ռուս կառավարութիւնը կը պաշտպանէր փախրատական Հայերը : Անիկա աւելցուց նաև, թէ անոնք երթալու և յառաջ քալելու էին իրենցմէ քիչ մը անդին փառուղ ու երեցող այն ձամբային, որ զիրենք ուղղակի պիտի տանէր, Հասցնէր Պաթում քաղաքը, երկու ժամ ետք : Յոյնը բառ նոյնպէս, թէ Մամիկոն ևս այդ ձամբային զնացած էր Պաթում : Հայուհիները իրենց անսահման չնորհակալութիւնն ու Երախտապիտութիւնը յայտնեցին Պառպա Քօստաքին : Տիկին Արիստակէսեան, այս անդամ ևս, դրամական նուէր մը տալ փափաքեցաւ Պառպային : Բայց դարձեալ մերժեց Քօստաքի, ձմտրիտ և մէհանձն «Փալիքարեայ»ի մը յատուի եզանակով : Վերջապէս, Պառպա Քօստաքի հրաժեշտ առաւ Հայուհիներէն և անոնց բարի բախտ մաղթելով, ցատկեց իր մակոյին մէջ : Եւ Երիտասարդական անխոնջ ու զօրաւոր ուժով և աշխուժութեամբ, վերստին սկսաւ թիավարել և հեռացաւ ծովեզրէն : Վերջինն ըլլալով, անիկա, քիչ մը անդին, անդամ մըն ալ զլիարկովը երկարօրէն բարե-

ւեց ազատեալները : Տիկին Արիստակէսեան և իրաստուհի զնացին, մտան իրենց ցոյց արթուած ճամբռուն մէջ : Եւ սկսան հանդարատ ու կանոնաւոր քայլերով յառաջ երթալ : Օրերով շարունակ մակոյիին մէջ նստելէ ու պառկերէ ետք, քալելը անոնց Համար այժմ Համոյք մըն էր : Մնաց որ արգէն նոյն որդ ճամբռէն քարած էր նաև իրենց սրտի սիրելին, Մամիկոն :

Պաթում Հասնելիուն, արոեօք այն տեղ պիտի կարենա՞ն Հանդիպիլ Մամիկոնին : Բայց անշուշտ, ևթէ Պաթումի մէջ նաև չէր անիկա, կովկաս երկրի ունէ մէկ կողմը կը գտնուէր : Եւ այս տեղ ու այն տեղ Հարցնելով, բնականարար, վերջապէս պիտի Հասկնային անոր ուր ըլլալը : Պիտի գտնէին զայն : Ու զեղեցիկ անակնկալի մը եկած իրենց սիրելին ու իրենք, ինչ մէծ հրառւանք պիտի զդային : Այն առեն երեքն ալ, ի նկատի ունենալով բոլոր քաշածներնին ու ամբողջ ազգին կրած ահաւոր տառապանքները, բարերախտ պիտի Համարէին ինքինքնին, որ այդպէս փրկուած են : Զէին գիտեր, թէ Մամիկոն ինչ զբազում ունէր : Բայց իրենք, այժմեանէ կ'առաջագրէին զեղեցիկ նպատակի մը հետեւի : Այսպէս, անոնք, երկուքը ի միասին, այսուհետեւ, առաջին առթիւ իսկ, պիտի սկսէին աշխատիլ Հասարակական օդտաւէտ ձևնարկներու մէջ : Պիտի

գործէին անձնուիրարար : Սառայելու էին սիրով այնպիսի զաղափարներու , որոնք կընային օդնել անսաստուած թուրքին կործանմանը , արդար Հայ ազդին փրկութեանը և ոտնակոխուած ազգահից գժրախաներու վերականդնումին : Այս աստուածատուր , բարի խորհուրդներով օրօրուն , անոնք իրենց քալած ազատ ու ապահով ճամբան չուտով կորեցին , անցն : Աւ մտան Պաթում քաղաքէն ներս :

19.

Առաջին ռործերնին եղաւ , հայապատկան պահուոկ մը վնասուելը , ամեն կերպով հանդիստ ու միամիտ որարու համար : Ու գտան , ամենամ դիւրութեամբ : Իրենց գտած այդ պանդոկին տէրն ալ ծրապիզոնցի մըն էր զոր ճանչքան : Ասիեա բանի մը տարի առաջ , Սամսոն գանուած միջոցին , պատեհութիւն ունեցած էր իրենց հետ ծանօթանալու : Պանդոկապիտը , որ ընտանեօք կ'ապրէր Պաթումի մէջ , ուզեց պահոնք անսպատճառ տանիլ իր տունը և այն տեղ չիւրասիրել , բայ հայկական բարի սովորութեան : Սակայն , Տիկին Արխոսակէսեան եւ իմաստուհի , փափկանկատօրէն , մերժեցին արդ հրաւէրը : Ու իրենց սիրելիի մասին շատ մը հարցումներ ըրին անոր : Պոնտացի ճանշուորը բառ , թէ բած էր Մամիկոնի Պաթում դալր : Բայց անիկա իրեն մօտ չէր եկած և օր մը ետքն ալ Պաթումէն գնացած էր Թիֆլիզ :

Մամիկոնի մասին այս տեղեկութիւնը առնելէ ետք , Տիկին Արխոսակէսեան և իմաստուհի , ցանկացան նոյն գիշերուան երկաթուղարին գնացքով և եթ մեկնիլ Պաթումէն դէպի Թիֆլիզ : Եւ ինդրեցին իրենց այդ ծանօթ պանդոկապիւտէն , որ բարեհաճի զիրենք առաջնորդել քաղաքին երկաթուղւոյ կայարանը : Ճամբորդուհիները մտան չողեկառք : Առաւտականուի , անոնք Թիֆլիզի մէջ էին արդէն : Պաթումէ մեկնելնուն , Թիֆլիզ գտնուող Սամսոնցի ծանօթ հայու մը հասցէն առած էին իրենց իջևանած պանդոկի տէրէն : Անոնք Թիֆլիզի երկաթուղարին կայարանէն գուրս ելան : Եւ Հայ կառապան մը գտնելով , ցոյց տուին անոր իրենց հայրենակցի հասցէն : Անոնք նըստան կառք և ճամբայ ինկան : Մինչ կը յառաջնային , աչըերնին շարունակ իրենց շուրջը կը պատցնէին , յուսալով որ թերես կարենային Մամիկոնը տեսնել փողոցներուն մէջ : Քէչ ետքը , իրենց հայրենակցի ճանօթի բնակած տանը առջն կը գտնուէին անոնք արդէն :

20.

Սամսոնցի ծանօթ Հայը , երիտասարդ մըն էր : Թիֆլիզ եկած երկու տարի առաջ : Ան ալ թուրք կառափարութենէն հալածուած մը : Մանուէլ Աղարեան կը կոչուէր անիկա : Ատենէ մը ի վեր կ'աջխատէր Հայ վիրաւոր զինուորներ ինամող Հայկական պղտիկ հիւանդանոցի մը մէջ , որպէս օգնական բժիշկ : Անիկա գործի

չէր գնացած գեռ, երբ որ տան տիրուհին լուր
 տուաւ անոր, թէ երկու Հայուհիներ եկած են
 և կը փափաքին զինք տեսնել: Մանուէլ անմի-
 ջապէս զանոնք դիմաւորեց և առաջնորդեց տան
 ընդունելութեան սենեակը: Անոնք մէկզէկ
 ճանչցան, առաջին ակնարկով իսկ: Մանուէլ
 իրեն եղած հարցումներուն սկսաւ մի առ մի
 պատասխանել: Այո՛, Մամիկոն Թիֆլիզ եկած
 էր: Բայց քիչ ժամանակ միայն մնացած այդ
 տեղ: Անիկա Հայ կամաւորներու խմբերուն
 մէջ մտնելով, զնացած էր ուազմածակատ: Մա-
 միկոն Մանուէլին պատմած էր իր գլխուն ե-
 կած փորձանքները, Եղբայրներուն խողխող-
 ուիլը և ամեն բան: Ու իր Հայրենասիրական
 և վրէժինդրական զգացումները այնպիսի
 բուռն աստիճանի մը հասած էին, որ որոշած
 էր երթալ կոռուիլ Հայ ազգը բնաշնչել աշխա-
 տող թշնամիներուն դէմ, յուսալով յաղթու-
 թիւն և Հայրենեաց, ազգակցաց և սիրելեաց
 պատութիւն: Եւ իրաւ ալ, արդէն Ռուսական
 զօրաբանակը, Հայ կամաւորաց աջակցու-
 թեամբ, յաղթական կը յառաջանար Հայաս-
 տանի մէջ և հետզհետէ կը խոյանար Սկ ծով-
 եան եզերաքաղաքներուն վրայ: Այս բոլոր պա-
 րագաները պարզելէ յետոյ, Մանուէլ յարեց,
 թէ կը ցաւի որ Մամիկոնի կամաւոր երթալէն
 ետք, անկէ ուեկ լուր ստացած չէր:

ԼԵ.

Հէք մայրն ու նշանածը, այն ատեն, տը-

խուր մտածմանց մէջ ինկան: Անոնց ոգեսորու-
 թիւնն ու յուսալից ակնկալութիւններով պա-
 րուրուած տրամադրութիւնները անհետացան:
 Ու պահ մը լուր և գլխակոր մնացին: Ապա ե-
 լան ոտքի: Մանուէլի ձեռքը սեղմեցին: Պատ-
 րաստուեցան գուրս ելլել, առանց գիտնալու,
 թէ ուր պիտի երթային և ինչ պիտի ընէին:
 Մանուէլ նորեկներուն ակներե տիրութիւնը
 նշմարեց: Խորհեցաւ միենոյն ժամանակ, թէ
 անոնք անծանօթ էին քաղաքին: Ասկէ զատ,
 անիկա նկատի առաւ. նաև անոնց ապրուստի
 միջոցներէ զուրկ ըլլալու հաւանական պարա-
 գան ալ: Ուստի փափաքեցաւ, բարեկամաբար,
 նախ և առաջ անմիջական կարգագրութիւն մը
 բնել անոնց տեղաւորման մասին: Ու առաջար-
 կեց, որ անոնք ջնորհ ընէին չերթալ ուրիշ տեղ
 և բնակէին իր սենեակը զոր իրենց տրամադր-
 րութեանը ներքե կը դնէր: Ըստ, թէ իր տան
 տիրուհին բարեսիրտ և պատուական Հայ կին
 մըն է ու իրենց համար կ'ըլլայ լաւ բարեկա-
 մուհի մը այդ օտար քաղաքին մէջ: Մանուէլ
 աւելցուց նաև, թէ իրեն համար բնաւ թող չի
 խորհէին: Ինքը կընայ իր բնակութեանը հա-
 մար խիստ զիւրութեամբ սենեակ մը գտնել
 այլուր և մնալ այն տեղ: Հայուհիները շատ
 չնորհակալ եղան իրենց Հայրենակցին բարեա-
 ցակամութենէն: Բայց քաղաքավար կերպով
 մերժեցին անոր ըրած ազնիւ առաջարկը: Մի-
 այն թէ անոնք համարձակեցան խնդրել Մա-

նոռէլէն, որ եթէ ժամանակ ունէր, զիրենք տանէր ուրիշ այնպիսի Հայ տուն մը, ուր պիտի կարենային իրենց համար վարձու սենեակ մը գտնել: Մանուէլ, փափկանկատ մտածումներէ առաջնորդուած, այլևս չուզեց կրկնել իր բարեկամական առաջարկը: Անոնց ընկերակցութեամբ իր տնէն դուրս ելաւ: Եւ երեքն ի միասին սկսան ըջիլ թիֆլիզի փողոցներուն մէջ, ի խնդիր վարձու սենեակի մը:

12.

Դժուար չեղաւ, փափաքուած յարմար պայմաններով օժտուած վարձու սենեակ մը գտնելը Հայ ընտանիքի պատկանող տան մը մէջ: Ու մինչ, երեկոյեան վերստին զիրենք տեսնելու խոստումով սենեակէն դուրս ելլելու վրայ էր Մանուէլ, առաջարկ մը ևս ուզեց ընել իրենց: Անիկա պարտք համարեցաւ, բարեկամական ուրիշ ծառայութիւն մը մատուցանել: Քովէն քանի մը բուպլի դրամ հանելով, դրաւ սեղանին վրայ:

— Զեր զգացումները վիրաւորել չեմ ուզեր երբէք, ըստ անիկա սրտաբաց չեշտեվ մը: Ասիկա կ'ընեմ պարզ մտածութեամբ մը: Դուք նոր եկած էք այս տեղ: Անպայման պէտք կ'ունենաք դրամի, մինչև որ Մամիկոն վերադառնայ և աշխատի ձեր վիճակի բարւոք մանը: Ես պատրաստ եմ, մինչև այդ ժամա-

նակ, իմ ձեռքէս եկածը չի խնայել ձեզ համար, միշտ ալ: Կը խնդրեմ, որ բնաւ չի քաշուիք ու չի նեղուիք: Զիս օտար մը մի՛ համարիք: Նըկատեցէք որպէս ձեր զաւակն ու եղբայրը: Կը յուսամ, թէ բոլորովին անկեղծ սրտով իմ ըրած այս ամենաչնչին ծառայութիւնս չէք մերժեք ու այդ կերպով ինծի մէծ հաճոյք մը կը պատճառէք: Այնպէս չէ՞ :

Տիկին Արիստակէսեան, վայրկեան մը, համակրալից նայուածքով գիտեց Մանուէլ: Եւ ապա պատասխանեց անոր քաղցր ձայնով մը ու վճռական եղանով.

— Շատ չնորհակալ ենք քու ազնիւ ու բարի զգացումներէղ: Բայց առ այժմ պէտք չունիք ատոր: Մենք քովերնիս քիչ մը դրամ ունիք տակաւին: Երբ որ անիկա սպառի, քեզի կ'ըսենք: Բայց անշուշտ ուրախ կ'ըլլանք, եթէ ազատ ժամանակներուդ մէջ երբեմն մեզ այցելես:

Մանուէլ դարձեալ աւելորդ համարեցաւ, իր ըրած նոր առաջարկի ընդունելութեան մասին պնդելը: Եւ սեղանին վրայ դրած դրամն առնելով, դնաց իր գործին:

13.

Ըրած խոստումին համաձայն, Մանուէլ երեկոյեան հանդիպեցաւ պանդիստուհիներուն:

իբրև նուէր, հետը փունջ մը ծաղիկ և տուփ մը
ընտիր քաղցրեղէն բերաւ, զոր ընդունեցին ա-
նոնք չնորհակալութեամբ: Եւ նստելով, սկը-
սան խօսակցիլ: Տիկին Արիստակէսեան և ի-
մաստուհի հարցուցին Մանուէլին, թէ արդեօք
վիրաւոր Հայ զինուորներ խնամող ունէ հիւան-
դանոցի մը մէջ կրնայի՞ն իրենց համար ան-
վարձ զրադում մը գտնել: Այսինքն, զիրենք
Կ'ընդունէի՞ն ձրի ծառայութեան մէջ: Որով-
հետեւ իրենք շատ կը փափաքէին այդ կարգի
հաստատութեան մը մէջ մտնել և իրենց ձեռ-
քէն եկած փոքրիկ օգնութիւնը, սիրայօժար
կամաւ ու առանց ունէ ակնկալութեան, ընծա-
յել անոր: Մանուէլ պատասխանեց, թէ իրենց
այդ անձնուէր ծառայութեան խնդիրքը, ան-
տարակոյս, հաճոյքով պիտի ընդունուէր ունէ
հիւանդանոցի վարչութենէն, եթէ առաջարկ-
ուէր: Եւ ուստի որոշեցին, յաջորդ առաւօտ,
ի միասին երթալ քաղաքին մէջ գտնուող այդ
կարգի ամենէն մեծ հիւանդանոցներէն մէկը և
ներկայանալով վարչաւթեան, ինդիրը պար-
զել անոր: Առաւօտուն Մանուէլ եկաւ իր հայ-
րենկցուհիներուն սենեակը: Ու միասին զնա-
ցին իրենց ի նկատի ունեցած մեծ հիւանդանո-
ցը: Մտան վարչութեան գրասենեակը: Վար-
չութեան ներկայացուցիչը, համակրելի դէմ-
քով ձերունի կովկասահայ մը, լսեց եղած ա-
ռաջարկութիւնը: Եւ ըստ, թէ իր համոզ-
մամբ, այդ խնդիրքը մերժուելու պատճառ մը

չի կար բնաւ: Անիկա աւելցուց նաև, թէ միւս
օրը պիտի կարենար իրենց հազորդել վարչու-
թեան պատասխանը, որ վստահաբար նպաս-
տաւոր ըլլաու էր:

ԱԲ.

Գուշակուածին պէս, արդարեւ, նպաստա-
ւոր էր արուած պատասխանը: Ու այդ օրուը
նէ սկսած, Տիկին Արիստակէսեան և իմաստու-
հի, ընդունուեցան նոյն մեծ հիւանդանոցին
մէջ, որպէս կամաւոր սիրով և առանց վարձքի
ծառայողներ: Տիկին Արիստակէսեան կարգ մը
որոշ զործեր կը կատարէր հիւանդանոցին մէջ:
Անիկա վիրաւորներուն զանազան օգնութիւն-
ներ Կ'ընէր: Արագահաս էր: Աշխոյժ ջանա-
գըրութեամբ մը կը գործէր: Անոր գլխուն
մազերը բոլորովին ձերմկած էին: Անիկա կը
սիրուէր ամենէն ալ, որպէս գթառատ սրտով
և անձնուէր զգացումներով օժտուած մայր
մը: Իմաստուհի, նախ օգնական հիւանդապա-
հուէի եղած էր: Ուշիմ և բանիմաց աղջիկ,
կարձ ժամանակ մը հիւանդապահական երե-
կոյեան դասընթացքներու հետելով, արհես-
տը ձեռք բերած էր գործնականապէս: Եւ դար-
ձած էր իսկական հիւանդապահուհի: Անոր
ակնբախ զեղեցկութիւնը նոր փայլ մը
ստացած էր սպիտակ հագուստներուն մէջ: Իր
աչալուրջ գործունէութեամբ և սիրով, քաղցը-
րութեամբ ու քնքուցութեամբ լի վերաբերում-

ներով, իմաստուհի կը յարգուէր մեծապէս, իբրև ճշմարիտ գթութեան քոյր, ո'չ միայն իրմէ խնամուող հիւանդներէն, այլ նաև հիւանդանոցի ամբողջ պաշտօնէութենէն։ Այսպէս, Տիկին Արիստակէսեան և իմաստուհի շարունակ զբաղուած էին։ Աշխատանքի կեանք մը ունէին այլևս։ Նոր և գաղափարական կեանք մը։ Օրհնութեամբ լեցուն կենցաղ մը։ Սակայն անոնց ներքին վիշտը ո'չ միայն չէր թեթենար, այլ նաև, օրը օրին, աւելի ևս կը ծանրանար, քանի ժամանակը կ'անցնէր։

լթ.

Բնաւ լուր չի կար Մամիկոնէն։ Անոր անըստոյգ կացութիւնը կը մաշեցնէր Տիկին Արիստակէսեանը և իմաստուհին, որ հարազատ մօրմէ մը և աղջիկէ մը աւելի մտերմօրէն զիւրար կը սիրէին։ Անոնք լուռ կը հառաչէին։ Իրենց առանձնութեան պահերուն ալ դառն արցունքներ կը թափէին։ Ու կ'աղօթէին, որ բարին Աստուած երեսին նայի, գթայ և սիրելինին ողջ առողջ վերադարձնէ իրենց գիրկը։ Ու իրենք միամտած, սրտով հանդարտած, դարձեալ և նոյն ջերմագին թափով պիտի դային ի հանդէս հանրօգուտ աշխատութեան ասպարէղին մէջ, շարունակելով իրենց նուիրական պարտականութիւնը։ Եւ այդ կերպով, իրենք աւելի ևս միիթարական և գոհունակ վիճակ մը պիտի ունենալին։ Երբեմն իմաստուհի կը խոր-

չէր, որ ինքն ալ երթայ ուզզակի պատերազմադաշտ։ Գտնէ Մամիկոնը։ Եւ կամաւորաց խմբին մէջ մտնելով, Մամիկոնին հետ գործէ։ Բայց այնքան ալ օգտակար ու գործնական չէր համարեր այդ խորհուրդը։ Զէ ինքը, ամեն ոք և Աստուած ալ դիտէր, թէ այդ քայլը պիտի առնէր լոկ, անուղղակի կերպով Մամիկոնին մօտ գտնուած ըլլալու համար։ Ուստի դարձեալ կը վճռէր աւելի քաջ ըլլալ և համբերութեամբ սպասել իրերու բնական ընթացքին ունեցած վերջաւորութեանը։ Անշուշտ ներկայ կացութիւնը չէր կրնար տեսել յաւիտեան, անիկա կ'եղրակացնէր վերջապէս, խորին համոզմամբ։

իյ.

Օրհնեալ աշխատութեան շնորհիւ, սակայն, օրերն ու շաբաթները շուտ շուտ կ'անցնէին այդ բարութեան մօր և գթութեան քրոջ համար։ Երբեմն նոր վիրաւորեալներ կը բերուէին ուազմաճակատէն հիւանդանոց և կը դրուէին բուժուելով հեռացողներուն և կամ անբոյժ մնալով մեռնողներուն տեղերը։ Այդ հիւանդանոցը բերուած վիրաւորները, ընդհանրապէս, Հայ կամաւոր զինուորներ էին։ Մամիկոնի մօր և նշանածին հողիները կը գողացին, թէ մի՛ գուցէ իրենց սրտի հատորն ալ օր մը այդպէս, վիրաւոր վիճակով բերեն հիւանդանոց։ Զէին ուզեր երբէք այդպիսի մը-

տածում մը ունենալ: Բայց և այնպէս, ակա-
մայ, կը տրամաբանէին, թէ այդ ալ կրնար
պատահիլ: Ու բնաւ անբնական չէր, եթէ նոյն
իսկ ատկէ աւելի սոսկալին ալ պատահէր...:
Միթէ Մամիկոն անխոցելի մարտիկ մըն էր,
որ բացառութիւն կազմէր: Զէ՞ որ կոռուի ու
պատերազմի մէջ վտանգը հաւասարապէս ա-
մենուն համար է: Մանուէլ, իրիկունները յա-
ճախ այցելով Տիկին Արիստակէսեանին ու
Իմաստուհիին, կը ջանար ուրախ տրամադրու-
թեան մէջ պահել զանոնք: Այս բարի, վեհան-
ձըն, պատուական երիտասարդը, իր ձեռքէն ե-
կած բարոյական օգնութիւնը միշտ կ'ընծայէր
անոնց: Անիկա, ստուգիւ, Տիկին Արիստակէս-
եանը որպէս մայր և Իմաստուհին իրբ քոյր
նկատելով, կ'աշխատէր բոլորանուէր սիրով,
որ Մամիկոնի բացակայութիւնը դգալի ընել-
չի տար անոնց: Այսպէս որ, Տիկին Արիստա-
կէսեան և Իմաստուհի անսահմանօրէն գոհ է-
ին Մանուէլի ներկայութենէն: Իրենց համար
մէծ բարիք մը և օրէնութիւն մը կը համարէին
այդ պարագան: Եւ անոնք, Մանուէլի հան-
դէպ իրենց տածած երախտաղիտական զգա-
ցումները չէին դիտեր թէ ի՞նչ կերպով ար-
տայայեն:

ԽԱ.

Գթութեան երկու առաքելուհիներուն
կեանքը, այսպէս, միշտ նոյնն էր: Անոնք,

շարունակ, այլոց արցունքներ կը սրբէին: Ի-
րենց չուրջը միհիթարութիւն կը սփոքին: Ան-
յոյս տառապողներուն յոյս ու սփոփանք կը
ներշնէին: Իսկ իրենք ալ, համբերութեամբ,
իրենց ներքին վիշտը զապելով, ամեն օր յու-
սալից նոր ակնկալութեամբ մը կը վերանորո-
գուէին: Ու ակնդէտ կը սպասէին իրենց սի-
րբւոյն յաջող ու անվտանգ վերադարձին: Ա-
նոնք գիտէին, թէ Մամիկոնի և անոր ընկեր
բոլոր Հայ զինուորներուն յաջող վերադարձը
ազգային արդար փաստին համար կատարուած
սուրբ ճիրին փառապակման նշանը պիտի
կազմէր: Ու կրկնապէս ուրախ պիտի ըլլային
այն ժամանակ: Սակայն ե՞րբ, ե՞րբ պիտի ծա-
գէր այդ փառաւոր, մեծ օրը: Առաւօտ մը,
ազմուկներ քարձրացան հիւանդանոցի բակին
մէջ: Սովորական դէպք: Տասնեակի մը չափ
նոր վիրաւոր զինուորներ վերադարձուած է-
ին ուղմաբեմէն, զորս յատուկ մարդիկ կառ-
քերու մէջէն զգուշութեամբ առնելով, կը զե-
տեղէին պատզարակներու վրայ: Եւ մէկ կող-
մէն, հետզհետէ, ներս բերելով, մահճակալնե-
րու վրայ կը տեղաւորէին զանոնք: Իմաստուհի
և Տիկ. Արիստակէսեան, որ արդէն ամեն ա-
տեն ալ, երբ նոր վիրաւորներ տեսնէին սրտի
բուռն յուղում մը կ'ունենային, այս անգամ
կեանք, դարձեալ, տազնապեցան: Անոնք ակա-
մայ, խորհեցան վերստին, թէ գուցէ իրենց
մայ, խորհեցան վերստին, թէ գուցէ իրենց
սիրելին ալ այդպիսի վիճակով մը պիտի բե-

րէին յանկարծ հիւանդանոց : Ու այդ միջոցին
ներս բերուած հէք վիրաւորները տեսնելով,
անոնք հառաչեցին խորապէս ու արտասուրով
լեցուող աչքերնին աննկատելիօրէն սրբցին,
ըսելով իւրովի , թէ ատոնց իւրաքանչիւրն ալ
մօր մը , նշանածի մը և կամ հարսնուկի մը սի-
րելին էր :

ԽԲ .

Ի՞նչ տեսան սակայն յանկարծ , ո՞վ եր-
կինք : Այդ պահուն , իրաւ , Մամիկոնն ալ բե-
րին ու գրին մահճակալի մը վրայ : Մամիկոնը
գիմացնին էր : Այո՛ , Մամիկոնը ինքն էր , բայց
դուռատ , լղարած գէմքով , խորն ինկած աչ-
քերով : Մայր ու նշանած սրտի ահապին կրծ-
կում մը ունեցան : Յեղակարծօրէն ծանրագոյն
հարուած մը ստացողի պէս , տատանեցան : Եր-
կուքին ալ աչքերը մթնցան : Վիրաւոր որդւոյն
մայրը , կիսանուաղ վիճակի մը հասած , ին-
կաւ իմաստուհիի թևերուն մէջ : իմաստուհի ,
հսկայազօր ճիգով մը բռնեց ինքինք , որ չի
մարի : Եւ սկսաւ ջանալ , այլոց օգնութեամբ ,
իր թևերուն մէջ գտնուողին ուշքը վրան բե-
րելու : Մայրը բացաւ իր աչքերը : Այն ատեն ,
իմաստուհի և մայրը , ի միասին ուղղուեցան
զէպի Մամիկոնը : Մայրը իր թևերն երկնցուց
ընդ առաջ : Անոր սիրտը փլած էր և աչքերէն
կը հոսէին արցունքներ : իմաստուհի այնպէս
զգաց , թէ իր ճակատը կ'այրուի : Անիկա ,
բուռն յուզումէն ցնցուող ձեռքովը բռնեց ու

չիեց իր ճակատը և անոր վրայէն անդին ը-
րաւ մազերը : Երբ որ Մամիկոնի մահճակալին
մօտ հասան , մայրը ծունկի վրայ իյնալով , իր
զաւակը համբուրեց և հեկեկաց .

—Այս վիճակիդ մէջ պիտի տեսնէի քեզ ,
զաւակս , իմ սիրելի զաւակս

Մամիկոն , յայտնապէս , գերադոյն ըլ-
ւարման մը մէջ էր : Անիկա , զարմացական ակ-
նարկներով ու փոփոխակի կերպով կը գիտէր
իր մայրն ու նշանածը : Անոր երազ մը կը թը-
ւէր իր տեսածը : Կարծես թէ չէր ուզեր հա-
ւատալ իր աչքերուն : Ու իմաստուհի , որ մինչ
այդ իր արտասուաթոր աչքերը Մամիկոնին
ուղղած և անոր ձեռքը բռնած կազնած էր , ծը-
ռեցաւ զէպի վիրաւոր սիրելին ու հեւաց
հատկլեալ ձայնով .

—Այո՛ , մենք ենք , Մամիկոն : Տեսածդ ի-
րականութիւնն է , իմ սիրելիս : Մենք ենք ,
մենք

Եւ մէկզմէկ պաշտող երկու կարօտեալ
նշանածներու դողդոյնուն ըլթունքները իրարու
փական : Այս սրտայոյց տեսարանին հանդիսա-
տես եղողները ևս , իիստ զգածուած , կ'ար-
տասուէին :

ԽԳ .

թէկ վիրաւոր , բայց ողջ էր իրենց սիրե-

լին։ Այս եղաւ առաջին մտածումը Մամիկոնի մօր և նշանածին։ Ու անոնք վառք տուին Աստուծոյ, ատոր համար։ Այն ատեն, իմաստուհի քաջալերական խօսքեր ուղղեց Մամիկոնին, զայն վայրիայելով։ Եւ ապա գորովազեղ եղանակով մը աւելցուց։

—Մեր մայրը հիմա քեզ կը պատմէ, սիրելիս, թէ ինչպէս եղաւ, որ մենք Թիֆլիզ եկանք։ Իսկ ես երթամ միւս վիրաւորները տեսնելու։

Ու իմաստուհի, անմիջապէս հետեւեցաւ իր ուխտեալ պարտականութեան։ Անիկա գրնաց նորեկ միւս վիրաւորներուն քով, անոնց ևս յուսադրական խօսքեր բնելու։ Բժիշկներու յայտարարութիւնը աննպաստ չէր Մամիկոնի համար։ Մեծ բարերախտութիւն մը։ Վիրաւորը, իրաւ, բաւական արին կորսնցուցած էր։ Բայց անոր վէրքը վտանգաւոր չէր։ Եւ Մամիկոն, կանոնաւորապէս դարձանուելով, պիտի կարենար քիչ ժամանակէն բուժուիլ, առողջանալ ու սոքի կանգնիլ։ Մամիկոնի վիրաւոր վիճակով հիւանդանոց գտնուելու պարագան բնաւ պատճառ մը չեղաւ սակայն, որ Տիկին Արքատակէսեան և իմաստուհի իրենց անձնուէր բնդհանուր գործունէութեանը մէջ ուէ ժամանակ մազիւ չափ թերանային ու թուրանային։ Երկուքն ալ, դաղավարական էակներ, անխտրական ոգուով մը կը վերաբերուէին

ինչպէս իրենց սիրելւոյն, նոյնպէս միւս վիրաւորներուն հանդէպ։ Անոնք հաւասար գուրգուրանքով կը մօտենային ամենուն և անոնց հարկ եղած խնամքները, օգնութիւններն ու գարմանները կ'ընէին միւս գթութեան քոյրերուն նման։ Մամիկոնի դէմքը, տակաւ, իր բնական կայտառ երկոյթը կը վերստանար։ Անիկա արագապէս առողջանալու ճամբուն մէջն էր այլևս։

Խ7.

Դէպի առողջութիւն կը զիմէր շարունակ Մամիկոն։ Անոր արագ բուժման զօրավիզ կը հանդիսանային, ի հարկէ, երկու զվարար պարագաներ։ Ատոնցմէ մէկն էր, Մամիկոնի համար, իր ազգային պարտականութիւնը կատարողի մը գոհունակութիւնը։ Երկրորդը իր սիրելիներու մասին միամիտ ըլլալը, անոնց ներկայութիւնը վայելելը։ Սակայն, տակաւ բժշկուող այդ երիտասարդին յուսալից, փայլուն ու երջանկաւէտ ապագայի հորիզոնին վըրայ մութ կէտ մը կար։ Եւ ի տես այդ հեռանըկար սև փոքրիկ ամպին, յաձախ կը մտատանջուէր Մամիկոն։ Բժիշկները, վերջին ժամանակներ, ըսած էին իրեն, թէ երր որ վէրքը սպիանար և ինքը ի վիճակի ըլլար ոտքի ելւլելու, քիչ մը կաղ պիտի քալէր։ Զափ ծունկին վրայ կատարուող վիրարուժական գործողութիւնը յաջող անցած էր թէն, բայց անոր

ոտքին գնդակահար եղած ջղերը, իրարու
կցուելով պրկուած, քաշուած էին: Իր սիրելիւ
ները շատ չէին ազդուեր այդ փոքրիկ ձախոր-
դութենէն: Ու մեծ ջանքեր կը թափէին մայր
ու խօսեցեալ, Մամիկոնը համոզելու համար,
որ բնաւ հոգ չընէ իրեն այդ պարագան: Անոնք
կը թելադրէին իրենց սրտահատորին, որ մը-
խիթարուի, խորհելով աւելի դժբախտ հաշմ-
անդամներու վիճակին վրայ և նկատի ունենա-
լով վերջապէս ճակատագիրը այն անձերուն,
որոնք ինկան ի մահ, պատերազմի դաշտին
մէջ: Մամիկոն ինքն ալ, իր մտածումներով,
արդէն կը սկսէր հետզհետէ հաշտուիլ այդ, ի-
րողութեան հնա: Վերջապէս, Մամիկոն բուժ-
ուեցաւ: Ու ելաւ դուրս հիւանդանոցէն, թո-
ղելով իր մայրն ու նշանածը այն տեղ, իրենց
անձնուէր ծառայութեանը մէջ: Անիկա, իրօր,
քիչ մը կաղ կը քալէր: Եւ այդ կաղութիւնը,
այլիս իսպառ անրուժելի էր: Սակայն Մամի-
կոնի մարմնոյն մէկ անդամին այդ խեղութիւ-
նը, որ արդիւնք էր հայրենանուէր սուրբ բզ-
գացման մը ի կատար ածման ճիզին, բնաւ չէր
խանգարեր դայն, եթէ անիկա կամէր ոնէ
գործով զրադիլ: Արդէն, իր աշխատասէր բր-
նաւորութեամբր, պարապ չէր կրնար մնալ ին-
քը: Մնաց որ դրամի ալ պէտք ունէին: Ուս-
տի անիկա ինկաւ ասդին, անդին, իրեն յար-
մար գործ մը դատելու համար: Ու յաջողեցաւ
հուսկ ապա: Անիկա, Հայ առևտրական տան մը

մէջ, հաշուապահական սլաշտօն մը դտաւ:
Այն ժամանակ, Մամիկոն իրենց համար վար-
ձեց համեստուկ բնակարան մը:

ԵԵ.

Յուսալից կը թուէր ազգին վիճակն ալ,
արդ միջոցներուն: Կովկասեան Ռուս րանակը,
Հայ կամաւորական գունդերուն օգնութեամբ,
Հայաստան աշխարհի ամրողական՝ բաւումը
իրականացներու վրայ էր տակաւ: Այն ատեն,
Մամիկոն և իմաստուհի, իրենց մօր նուիրա-
կան կամաւը, առաջադրեցին չուտով ամուս-
նանալ: Անոնք ժամանակը հասած համարեցան
այլիս, որ իրենց քաղցր սիրոյ հոգուերգու-
թիւնը իրական վայելման կոռանին վրայ
հաստատեն, սուրբ պատկով միացած: Հարկ
եղած կարգադրութիւններն ըրին, հարսանե-
կան պարզագոյն հանդէս մը կատարելու հա-
մար: Ու իրիկուն մը, հարս ու փեսայ, Ճըա-
պատուած զիրենք յարգող ու սիրոդ ոռւսահայ
երկսեռ ծանօթներու և բարեկամներու բաւա-
կան մեծ խմորվ մը, գնացին եկեղեցի պատկ-
ուելու: Մանուէլ Ազարեան, Արիստակէսնեան-
ներու սիրելագոյն հայրենակիցն ու ամենամբ-
տերիմ բարեկամը, իր կանխայալու փափաքին
համաձայն, եղաւ Մամիկոնի և իմաստուհիի
խաչեզրայրը: Անիկա, այս կերպով, Արիստա-
կէսնեան բնտանիքին մերձեցաւ ազգականական
կապով ալ: Նորապակները վերագարձան

տուն։ Եւ այս համեստ հարսանիքին ներկայ է՝
 զող բոլոր անձնաւորութիւնները, շքասեղաւ-
 նով մը պատռասիրուելէ ետք, իրենց ջերմ
 ու անկեղծ խնդակցութիւնը յայտնեցին դեռա-
 պըսակ ամոլներուն և մեկնեցան։ Աւ երբ որ
 Արիստակէսեմները միայնակ մնացին, պահ
 մը լուռ, մէկզմէկ դիտեցին։ Անոնք յիշեցին,
 այդ հանդիսաւոր պահուն, իրենց անմոռաց
 անցեալը։ Անոնց աչքերը լեցուեցան արցուն-
 քով։ Ապա անոնք հառաչեցին գոհունակ ըզ-
 գացմամբ։ Եւ իրարու փարելով, իրենց թեւա-
 կոխած նոր կեանքին չնորհաւորական համ-
 բոյրները տուին միմիխանց։ Միւս օրը, Մամի-
 կոն վերստին հետեւեցաւ իր գործին։ Իսկ հարս
 ու կեսուր փութացին հիւանդանոց։ Անոնք,
 առաջուան նման, դարձեալ շարունակեցին
 իրենց անվարձ, ազգանուէր ծառայութիւնը,
 այլևս հանգստացած սրտով։ Եւ ահա այսպէս,
 Արիստակէսեանները, այնքան հայածանքներ
 ու տառապանքներ կրելէ ետք, վերջապէս հա-
 սան անդորր վիճակի մը ու ազատ շունչ մը
 առին։



Հ Ե Ղ Ի Ւ Ա Կ Ի Ն Գ Ո Ր Ծ Ե Բ Բ Ը

ՎԵՀ. Հայրիկը Բաղու (սպառած)	0.25
Տարածուած ախտը (սպառած)	0.25
Եց մը Անի քաղաքին	0.25
Արթնութիւն	0.50
Դէպի Փրկութիւն	0.25
Հայկականք	0.50
Արարատ—Կովկաս—Արարատ	1.00
Հայոց Հայրիկ	0.25
Հալածուածներ	1.00



35247

98

Գ Ի Ւ
Մ Ե Կ Ս Ո Լ Ա Ր
Ի ՆՊԱՍ ՀԱՅ ՈՐԲԵՐՈՒԻ